

az

ԳԱՍՏԱԳԻՐԴ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ

1(075)



Տ Պ Է Ս Ս

ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԴԱՍՈՒՑ

Ը Ս Ն Ո Ր Ա Գ Ո Յ Ն Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ր Ո Յ Ն




Ա Շ Խ Ա Կ Ր Թ Ա Ր Ա Ն Ի Ր Ե Ց

Յ Ի Գ Ր Ա Ն Յ Յ Յ Ա Ն Յ Ա Ն

մ ա ր ֆ ن ظ ա ر ت ج ل ی ہ س ن ک ۷۹۸ ن و մ ر و ی و ۲۰ ش ب اط س ن ہ
ت ار ی خ ل و ر خ ب ی ت ا م ہ م ی ہ ط ی ع ا و լ ی ش د ر





Արդարեւ Ազգին մէջ կան Աշխարհազրութեան լաւագոյն դասազրեր, մին քան զմիւմն նոխ պարունակութեամբ, որը ոչ թէ քննադատութեան, այլ զնահատման արժանի զործեր են, եւ իրենց Մեծ. Հեղինակներն ալ քաջալերանաց, սակայն ազգի մը մէջ դասազրերն որչափ շատնան, ոչ թէ միմեանց կը վնասեն այլ յառաջադիմութեան կը նպաստեն. ասոր համոզուած լինելով, ինչպէս կը ցուցնեն զարգացեալ երկիրներու մէջ եղածներն, մեր եւս ուզեցինք ներկայ Աշխարհազրութիւնս յօրինել հարց պատասխանւոյ զրութեամբ: Դործոյս յատակածեւն եւ կմախքն արդէն վաղու եւս պատրաստուած էին, զորս ներկայացուցինք մի քանի հմուտ բարեկամաց: Ասոնք յարմար, օգտակար եւ դիւրուսոյց զտնելով՝ խրախուսեցին զմեզ ձեռնարկել ի հրատարակութիւն. դիտողութեանց համակերպեցանք եւ ձեռն ի զործ արկինք պատրաստել եւ յանձնել ի հրատարակութիւն: Դործը զասերու բաժնուած է, եւ, ինչպէս ըսինք, հարցպատասխանիով է. մէն մի զասընթացքի տակ Ա եւ Բ ական կարգաւ ինչ ինչ դիտողութիւններ աւելցուած են, որը թէեւ իրեւ պարտաւորիչ աշակերտէ մը անհրաժեշտ չեն պահանջուիր, այլ անոր հետաքրքրութիւնը կըշարժեն եւ սէրը կ'արծարծեն: Դործոյս յօրինման ատեն մնզ առաջնորդ ունէինք Ֆրանսացի մի քանի ականաւոր հեղինակաց, մանաւանդ Պ. Ֆոնսէնի զործերն, նոյնպէս նորագոյն վիճակազիրներ, յորոց բաւական օգտուեցանք. վերջապէս ամէն չան ի զործ դրինք որպէս զի ընծայեմք Ազգին մանկուոյն յարմար եւ միջակ Աշխարհազրութեան գասազիրը մը. յոյս մեծ ունիմք որ մեր սոյն դուզնաբեայ երկասիրութիւն իւր առաջին քայլերուն մէջ դժուարութեանց չբաղխելով, կը գտնէ ազնիւ Ուսուցչական մարմնէն պէտք եղած ընդունելութիւնն:

ՆՈՐ ԳԱՍՏԱԳԻՒԹՅ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԵԱՆ

ԴԱՍ Ա.

ԲՆ ԴՀԱՆՈՒԹ ԳԻՏԵԼԻՔ

1. Աշխարհագրութիւնն Երկրիս մակերեւոյթին եւ անոր բնակիչներուն ու բերքերուն նկարագիրն է :

2. Երկիրս գնդաձեւ է նարնջի նման . բանի մը վրայ յեցած չէ , այլ միջոցին մէջ կը դառնայ :

3. Երկիրս երկու տեսակ շարժում կ'ընէ . մէյ մը մէկ օրուան կամ 24 ժամու մէջ ինք իր վրայ կը դառնայ , որուն բաւալում կ'ըսուի , մէյ մ'ալ մէկ տարուան կամ 365 $\frac{1}{4}$ օրուան մէջ արեւուն բոլորտիքը կը պտըաի , որուն տարեկան տարծում կ'ըսուի :

Ա. Երկրիս գնդաձեւ լինելն անկէ յայտնի է որ երբ նաւ մը հեռուէն գայ , նախ եւ առաջ

-
1. Ի՞նչ է Աշխարհագրութիւնը ,
 2. Երկիրս ի՞նչ ձեւ ունի :
 3. Երկիրս ի՞նչպէս կը դառնայ :

անոր կայմերուն ծայրերը և հետզհետէ կայմերն
եւ ապա նաւն ամբողջ կ'երեւին :

Բ. Շատ նաւորդք նաւահանգստէ մը մեկնելով



Գնդաձեւութիւն Երկրի

նաւարկած են նոյն ուղղութեամբ եւ հակառակ կողմէն հասած են այն նաւահանգիստն ուրկէ մեկներ էին. ասկէ կը հետեւի թէ կլոր է Երկիրս :

Դ. Երկրիս վրայ գտնուող բարձր լեռներն եւ խոր ձորերը կլորութեան արգելք մը չեն, ինչպէս նարնջին դերբուկները նարնջին կլորութեան արգելք մը չեն :

Դ. Թաւալումով յառաջ կուգան տուընջեան
եւ գիշերոյ այլեւայլ ժամերն. իսկ տարեկան
շրջանով՝ տարուան այլեւայլ եղանակներն :

ԴԱՍ Բ.

Երեւակայական գիծեր

Ա. Երկրիս վրայ դտնուած տեղերու դիրքն ո-
րոշելու համար, աշխարհագէտք մի քանի գիծեր կը
մտածեն, որք են Առանցք, Հասարակած, Միջօրեական,
Արեւադարձ եւ Բեւեռական օրջանակ :

Յ. Վերն (3) ըսինք թէ երկիրն ինքն իր վրայ կը
դառնայ: Համարինք թէ մէջտեղէն ուղիղ ճող մը ան-
ցած է որոյ վրայ կը դառնայ. այդ մտածուած ճողին
կ'ըսուի Առանցք: Առանցքին ծայրերն ալ Բեւեռ կը
ըսուին. մէկ ծայրը դէպ ի հիւսիս դարձած լինելով,
կ'ըսուի Հիւսիսային բեւեռ եւ միւսն ալ դէպ ի հարաւ
դարձած լինելով՝ կ'ըսուի Հարաւային բեւեռ :

Շ. Բեւեռներէն հաւասար հեռաւորութեամբ երկ-
րիս բոլորտիքէն անցնող երեւակայական գիծ մը
կ'ըսուի Հասարակած :

4. Երեւակայական գիծերն որո՞նք են:

5. Ի՞նչ է առանցքը:

6. Ի՞նչ է հասարակածը.

7. Այն շրջանակն՝ որ բեւեռէ բեւեռ կը քաշուի հասարակածն ուղղահայեաց կտրելով, կ'ըսուի Միջօրեական :

8. **թէ'** հիւսիսային կիսագունտին եւ թէ հարաւային կիսագունտին վրայ հասարակածէն $28 \frac{1}{2}^0$ հեռաւորութեամբ եւ անոր զուգահեռական քաշուած շրջանակները կ'ըսուին Արեւադարձ :

9. Հիւս . կիսագունտի արեւադարձը կ'ըսուի Արեւադարձ խեցգետնի, հարաւային կիսագունտի արեւադարձն՝ Արեւադարձ այծեղօԵր :

10. Իւրաքանչիւր բեւեռէ $23 \frac{1}{2}^0$ հեռաւորութեամբ, կամ հասարակածէն դէպ ի հիւսիս եւ դէպ ի հարաւ ՅՅ $4 \frac{1}{2}^0$ հեռաւորութեամբ՝ հասարակածին զուգահեռական քաշուած շրջանակները կ'ըսուին Թեւեռափկան օրջանակի :

11. Հիւսիսային կողմինը կ'ըսուի Արջային բեւեռային օրջանակ, հարաւային կողմինը՝ Հակարջային բեւեռային օրջանակ :

Ա. Հասարակածը՝ գունտը երկու հաւասար մասերու կը բաժնէ, Հիւսիսային կիսագունտ, Հարաւային կիսագունտ :

Բ. Հասարակածը, ինչպէս նաեւ ամէն շրջանակ, 360 աստիճաններու կը բաժնուի, եւ կը նշանակուի (0) նշանով, որ կը գրուի թուոյն աջ կողմը քիչ մը վերօք :

7. Ի՞նչ է միջօրեականը :

8. Ի՞նչ են Արեւադարձք:


9. Արեւադարձք ի՞նչ անուն ունին :

10. Ի՞նչ են բեւեռական շրջանակք:

11. Բեւեռական շրջանակք ի՞նչ անուն ունին :

Գ. Միջօրէականն ալ գունտը երկու հաւասար մասանց կը բաժնէ , Արեւելեան կիսագունտ , Արեւ-մտեան կիսագունտ :

Դ. Սովորութիւն է աշխարհացոյցներու մէջ ա-րեւադարձներն եւ բեւեռական շրջանակներն կէ-սանիչ դժել :



Զօրս գլխաւոր զուգահեռականն

Դ Ա Ս Գ .

Գօսիի երկրի

12. Երկու արեւադարձք եւ երկու բեւեռական շրջանակք երկիրս հինգ գօտիներու կը բաժնեն :

13. Այդ գօտիները կ'ըսուին . Այրեցեալ գօտի ,


12. Վերոյիշեալ չորս զուգահեռական շրջանակներն երկիրս ի՞նչպէս կը բաժնեն :

13. Այդ գօտիք ի՞նչ կ'ըսուին :

Հիւս. բարեխառն գօտի, Հիւս. սառուցեալ գօտի,
Հար. սառուցեալ գօտի :

14. Այրեցեալ զօտին երկու արեւադարձներու մէջ
գտնուած միջոցն է :

15. Բարեխառն զօտիք Արեւադարձներու եւ բեւե-
ռական շրջանակաց մէջ գտնուած միջոցներն են. հիւ-
սիսային կողմը գտնուածը կ'ըսուի Հիւսիսային բա-
րեխառն զօտի. հարաւային կողմը գտնուածն՝ Հարա-
ւային բարեխառն զօտի :



Հինդ զօտիք երկրի

16. Սառուցեալ զօտիք Բեւեռական շրջանակնե-
րէն մինչեւ բեւեռ եղած միջոցներն են. Հիւս. բեւե-
ռին կողմն եղածն կ'ըսուի Հիւսիսային սառուցեալ

14. Ո՞ւր է Այրեցեալ գօտին:

15. Ո՞ւր էն բարեխառն գօտիք:

16. Ո՞ւր են սառուցեալ գօտիք:

լոսի. Հար. բեւեռին կողմինը՝ Հարաւային սառուցալ գօտի:

Ա. Այրեցեալ գօտոյ վրայ արեւն ուղղահայեաց զարնելով՝ շատ տաք կը լինի հոն :

Բ. Բարեխառն գօտիք այրեցեալ եւ սառուցեալ գօտիներու մէջտեղը կ'իյնան, ուստի մեղմ է բարեխառնութիւնը, եւ չորս եղանակք՝ զարուն, ամառ, աշուն եւ ձմեռ կանոնաւոր կերպով իրարու կը յաջորդեն :

Գ. Սառուցեալ գօտիներու մէջ կը տիրէ սաստիկ ցուրտ :

Դ. Տեղւոյ մը օդին տաք կամ պաղ, խոնաւ կամ չոր լինելու աստիճանը կ'ըսուի կլիմայ :

ԴԱՅ Դ.

Կողմունք Երկրի

17. Երկիրս գնդաձեւ լինելով, շատ կողմեր ունի, բայց տեղւոյ մը դիրքը սահմանելու համար չորս վլսաւոր կողմեր միայն կը յիշուին, որք են. Արեւելք, Արեւմուսք, Հիւսիս, Հարաւ :

18. Առաւոտուն արեւուն ծագած կողմն է Արեւելք, երեկոյին մարը մտած կողմն է Արեւմուսք, որ երեւելքին ճիշդ դիմացն է : Երբ երեսնիս Արեւելք արձնենք, ձախ կողմերնիս է Հիւսիս, աջ կողմերիս Հարաւ :

17. Երկիրս քանի[՞] դիխաւոր կողմն ունի :

18. Ո՞ւր են այդ կողմերն երկրիս վրայ :

19. Արեւելքին ու Հիւսիսին մէջտեղի կողմն կը ըսուի Արեւելեան նիւսիս կամ Հիւսիսային արեւելք։ Հիւսիսին ու Արեւմուտքին մէջտեղն Արեւմեան նիւսիս կամ Հիւսիսային արեւմուտք։ Արեւմեան հարաւ կամ Հարաւային արեւմուտք որ արեւմուտքի եւ հարաւի մէջտեղն է, Արեւելեան հարաւ կամ Հարաւային արեւելք որ հարաւի եւ արեւելքի միջեւ է։



կողմնացոյց

Ա. Աշխարհացոյց քարտէսներու մէջ սովորութիւն է վերի կողմն հիւսիս դնել, վարի կողմը հարաւ, առջեւը կեցող եւ երեսը դէպ ի աշխարհացոյց դարձնողին աջ կողմն է Արեւելք եւ ձախ կողմն Արեւմուտք։

Դ Ա Ս Ե

Երկրագունս եւ աշխարհացոյց ժարշէս

20. Աշխարհագրութիւնը կամ անոր մակերեւոյ-

19. Միջանկեալ կողմերն ի՞նչպէս կ'ըսուին։

20. Աշխարհագրութիւնն ուսանելու համար ի՞նչ կ'գործածուի։

թը լաւ ուսանելու համար կը գործածուին արուեստական երկրագունու եւ աշխարհացոյց քարտէսք :

21. Երկրագունուը ձեռքով շինուած գնտակ մ'է,
որոյ վրայ մանր կերպով նշանակուած են երկրիս
վրայի ջուրի եւ ցամաքի այլեւայլ ձեւերն :

22. Աշխարհացոյցը թուղթ մ'է որոյ վրայ կը
ներկայացուի ամբողջ երկրիս մակերեւոյթը կամ մէկ
մասը :

Ա. Երբ ամբողջ երկրիս մակերեւոյթը կը նը-
կարուի թուղթի մը վրայ, այդ աշխարհացոյցը
համատարած կ'ըսուի :

Բ. Եթէ երկիրն իր կլոր ձեռով նկարել ու-
ղեմք, որովհետեւ գունաի մը կէսը կ'երեւի եւ
միւս կէսը չերեւիր, այն ատեն կ'ստիպուինք
երկու կիսագունուներու բաժնել :

Դ Ա Ս Զ.

Երկիր

23. Երկրիս շրջադիմը 40000 քիլոմէթր է: Մէկ
քիլոմէթրը 1000 մէթր է :

24. Երկրիս մակերեւոյթը կը բաղկանայ հողէ ու
ջուրէ: Հողին կ'ըսուի ցամաք, ջուրին կ'ըսուի ծով
կամ ովկիանոս, որոնք բնական բաժանումներ ունին:

21. Ի՞նչէ երկրագունուը :

22. Ի՞նչ է աշխարհացոյցը :

23. Երկրիս բոլորակիքը ո՞րշափ է:

24. Երկրիս մակերեւոյթն ի՞նչէ բաղկացեալ է:

25. Երկրիս մակերեւոյթին մէկ քառորդը ցամաք է, մնացեալ երեք քառորդը ջուր է, այսինքն ջուրը ցամաքէն երեք անգամ աւելի տեղ բռնած է .

26. Բնական բաժանում ըսելով այն բաժանումները կը հասկցուին որք սկիզբէն կամ ի բնէ կան . ինչպէս լիճեր, լեռներ, կղզիներ, եւն :

Զրոյ եւ ցամաքի տարածութիւնն հետեւեալ ձեւին մէջ կ'երեւի :

Զօւր 376 միլիոն Թու. Քիլոմետր	Ցամաք 134 միլիոն Թու. Քիլոմ.
--	---

Համեմատական տարածութիւն ջրոյ եւ ցամաքի

A. Աշխարհիս մակերեւոյթը 510 միլիոն քառակուսի հազարամէթր է. միայն ցամաքին մակերեւոյթը 134 միլիոն քառ. հազարամէթր է որով գրեթէ չորս մասէն մէկը կը լինի :

B. Մարդոց վերջէն ըրած բաժանումներն, ինչպէս Թագաւորութիւններ, Հանրապետութիւններ, Նահանգներ եւայլն. հաղախական բաժանումներ կ'ըսուին :

25. Ցամաքն ու ջուրն ի՞նչ է համեմատութեամբ գրաւած եւ երկրիս մակերեւոյթը :

26. Բնական բաժանում ըսելով ի՞նչ կը հասկցուի :

Դ Ա Ս Է .

Բնական բաժանմունք ցամաքի

27. Յամաքի բնական բաժանմունքերն են աշխարհներ, կղզիներ, թերակղզիներ, պարանոցներ, գլուխներ, լեռներ, դաշտեր :

28. Հողագունակիս վրայ գտնուած երկու մեծագոյն ցամաքներուն կ'ըսուի աշխարհ : Ասոնց մեծագոյնը կ'ըսուի հին աշխարհ, փոքրագոյնը՝ նոր աշխարհ : Հին աշխարհ կ'ըսուի, վասն զի մարդիկ նախ հոն բնակած են. նոր աշխարհ կ'ըսուի, վասնզի 1492ին գտնուեցաւ :



Արեգիպեղամբոս

29. Երկիր մը, որոյ չորս կողմն ջրով պատած է, կ'ըսուի կղզի :

27. Յամաքին բնական բաժանմունքերն ի՞նչ են :

28. Ի՞նչ է աշխարհը :

29. Ի՞նչ է կղզին :

Եթէ շատ մը կղզիներ իրարու մօտ գտնուին, կ'ըսուի
խումբ կղզեաց. եթէ այդ խումբը մեծ տարածութիւն
մը գրաւեր է, կ'ըսուի արբիպեղուզոս :



Թերակղզի

30. Թերակղզին գրեթէ կղզի է, այսինքն բաց ի
մէկ կողմէն, միւս կողմերը ջրով պատած են :



Պարանոց

31. Թերակղզին ցամաք երկրին հետ կցող նեղ

30. Ի՞նչ է թերակղզին :


31. Ի՞նչ է պարանոցը :

անցքը պարանոց կ'ըստւի : Պարանոցն երկու ծովեր
իրարմէ կը բաժնէ և երկու ցամաքներ կը միացնէ :



Հրուանդան

32. Ցամաքին դէալ ի ծով երկնցած ծայրը զլուխ
կ'ըստւի . եթէ զլուի ը բարձր ու լեռնային լինի ,
հրուանդան կ'ըստւի :



Լեռներ


33. Երկրիս շատ բարձր տեղերը լեռ կ'ըստւին .
եթէ շատ բարձր չինի , բլուր կ'ըստւի : Լեռան վերի

32. Ի՞նչ է գլուխւ:

33. Ի՞նչ է ըստւ:

ծայրը գագաթը կ'ըսուի, վարը՝ ստորոտ. զառի վերը՝ կող :

Կան լեռներ որ ատեն ատեն բռնկելով, դուրս կ'արձակեն կրակ, մուխ եւ լաւա ըսուած նիւթը. այս լեռները նրաբուղիս կ'ըսուին :



Հրաբուղիս


34. Երկրիս ընդարձակ ու տափարակ տեղուանքը կ'ըսուին դաւս : Այն դաշտերն որ անրեր ու աւազուտ են, կ'ըսուին անապաս :

Ա. Աշխարհիս ամէնէն բարձր լեռն է Էվկրես, 8810 մէթը բարձր և Ասիոյ մէջ է :

Բ. Շատ անդամ քանի մը լեռներ իրարու քով շարուած կը լինին, և կ'ըսուին լեռանց գօսի կամ լեռնաւղբայ :

Գ. Երկու լեռներու կամ բլուրներու մէջտեղի ցած տեղը ձոր կ'ըսուի :

Դ. Հիմա աշխարհիս վրայ երկու հարիւրի չափ բանուկ հրաբուղիս կայ, շատը Ամերիկայի մէջ. հրաբուղիները սովորաբար կղղիներու մէջ կամ ծովեղերեայ տեղուանք կը լինին . հրաբուղին բորբոքելէն առաջ, ստորերկրեայ որոտումներ եւ



Անապատ

դղրդիսններ կը լսուին. ասոնց կը յաջորդէ երկրաշարժ մը, յետոյ բորբոքումը :

Ե. Երբեմն անապատներու մէջ տեղ ջրարբի ու բարեբեր տեղեր կը գտնուին, որոնց ովասիս կ'ըսուի : Աշխարհիս ամէնէն մնա անապատն է Սահարա, Աֆրիկէի մէջ, և Յ միլիոն քառակուսի քիլոմէթր տարածութիւն ունի :

Դ Ա Ս Լ .

Բնական բաժանմունք ջրոյ

35. Ջրոյ բնական բաժանմունքն են ովկիանոսներ, ծովեր, ծոցեր, նեղուցներ, լիճեր, գետեր .

36. Ովկիանոս կը կոչուին ընդարձակ ծովերն որք զաշխարհը կը պատեն : Ովկիանոսներն հինգ հատ են եւ իրենց մեծութեան կարգաւ ասոնք են :

Բ. Ֆիլոմ.

1.	Մեծ կամ Խաղաղական Ովկի .	Տարած .	180	միլիոն
2.	Ատլանտեան Ովկիանոս	,	94	"
3.	Հնդկաց	,	70	"
4.	Հակարչ . կամ հար . Սառ . ովկի .	,	19	"
5.	Արջային կամ հիւս .	,	11	"

37. Ջրոյ այն տարածութիւնն , որ ովկիանոսէ փոքր է, կ'ըսուի ծով :

38. Մովուն այն մասն որ դէպ ի ցամաք յառաջ գացած է, կ'ըսուի ծոց : Եթէ ծոցը փոքր է, խոր կ'ըսուի :

39. Երկու ծովերու ջուրերուն իրարու խառնուած

35. Ջրոյ բնական բաժանմունքն ի՞նչ են :

36. Ի՞նչ են ովկիանոսներն :

37. Ի՞նչ է ծով :

38. Ի՞նչ է ծոց :

39. Ի՞նչ է նեղուցը :

նեղ տեղը կ'ըսուի նեղուց : Եթէ նեղուցը շատ լայն լինի, ջրանցք կ'ըսուի :



Ջրանցք

Նեղուցը երկու ծռվեր իրարու միացնելով՝ երկու շամաքներ ալ իրարմէ կը զատէ :




Գետ

40. Զրոյ այն տարածութիւնն որ ամէն կողմէն շամաքով պատած է, կ'ըսուի լին : Եթէ այդ ջուրը

40. ի՞նչ է լիճը :

տղմուտ եւ ծանծաղուտ լինի եւ նորա վրայ միշտ խոտ, եղէգն եւ մամուռ աճին, կ'ըսուի նահին:

41. Զրոյ այն հոսանքն որ ցամաքին մէջէն վազելով կ'երթայ ծովը կը թափի, կ'ըսուի զես: Երբ գետը ծովը չի վազեր, այլ ուրիշ իրմէ մեծ գետի մը մէջ կը վազէ՝ նոյն գետին զետակիցը կ'ըսուի: Երբ ջուրը նուազ է զետակ կ'ըսուի, երբ աւելի քիչ է վտակ կամ առու կ'ըսուի:



Վերի պատկերը կը ներկայացնէ աշխարհացոյցի մէջ նկարեալ լեռնաշղթաներ, անոնցմէ բղխած զետեր, գետերու աջ ու ձախ եղերքը, զետախառնունիքը եւն:

Ա. Բախնք թէ հինգ են ովկիանոսները . բայց
աւելի ճիշդը ըսելով . միայն մէկ հատ է ովկիա-
նոսը , այն է Խաղաղականը . իսկ միւսներն անոր
հետ խառնուած կամ անկէ ձեւացած են :

Բ. Ովկիանոսներու , ծովերու , ծոցերու , նե-
ղուցներու ջուրերը դառն , աղի եւ անախորժ
են . լիճերէն ոմանք աղի են և ոմանք անուշ . իսկ
գետերն անուշ են :



Գետաբերան


Գ. Երկու գետերու իրարու խառնուած տեղը
զետախառնունք կ'ըսուի : Գետին սկիզբ առած
տեղը՝ ակ կ'ըսուի , ծովը թափած տեղը՝ բերան :
Գետի մը աջ ու ձախ կողմը կ'որոշուի մեր աջ
ու ձախ կողմերով , երբ երեսնիս վաղած կողմը
դարձնենք :

Դ. Գետի մը աւաղանն ըսելով կը հասկնանք
երկրի այն տարածութիւնն որ նոյն գետէն կամ
իւր գետակիցներէն կ'ոռոգուի :

Ե. Գետեր կան որ ծովը թափած ատեն երկու
բերանով կը թափին , եւ սովորաբար միջոցը ե-

ռանկիւնի ձեւով ցամաք կը թողուն . այդ ցամաքին տելքա կ'ըսուի յունարէն (Δ) տելքա գրին ձեւն ունենալուն համար .

Զ . Աշխարհիս մէջ ամէնէն մեծ գետը՝ երկայնութեան կողմանէ՝ է Միսիսիբի որ 7000 քիլոմէթր երկայնութիւն ունի (բղխած տեղէն մինչեւ ծովը թափած տեղը) Հիւս . Ամերիկայի



Ջրվեժ

մէջ : Իսկ ամէնէն մեծը՝ ջրոյ յորդութեան կողմանէ՝ Ամազոնաց գետն է Հար . Ամերիկայի մէջ :

Ե . Երբ գետի մը ջուրերը բարձրէն յանկարծ գահավիժին , սահանի կամ օրվեծ կ'ըսուի : Աշխարհիս ամէնէն նշանաւոր ջրվէժն է Նիակարայի ջրվէժը Հիւս . Ամերիկայի մէջ :

Դ Ա Ս Թ .

Բաժանումն ցամաքի

42. Յամաքը հինգ մասերու կը բաժնուի , որք
են . ԵՒՐՈՊԱ . ԱՄԻԱ . ԱՓՐԻԿԻ , ԱՄԵՐԻԿԱ եւ
ՌԱԿԻԱՆԻԱ .

43. Ասոնց մեծութիւնն է հետեւեալ կարգաւ .

Քռ. միլիոն .

Ասիա ,	տարածութիւնն է	43	միլիոն
Ամերիկա	»	40	»
Աֆրիկէ	»	30	»
Ովկիանիա	»	11	»
Եւրոպա	»	10	»

Ա . Եւրոպա , Ասիա եւ Աֆրիկէ հին աշխարհ կը բառին , հին տառենէ ի վեր ճանչցուած լինելնուն համար : Ամերիկա և Ովկիանիա նոր աշխարհ կը բառին , վերջը դանուած լինելնուն համար : Ամերիկա կրկին է , Հիւսիսային Ամերիկա եւ Հարաւային Ամերիկա :

Բ . Երկու Ամերիկայի միանդամայն տարածութիւնն է 40 միլիոն քռ. քիլոմէթր Հիւս . Ամերիկայի տարածութիւնն է 21 եւ Հար . Ամերիկայինը 19. Ովկիանիոյ տարածութիւնն է 11 միլիոն քռ. քիլոմէթր , որոյ 7.75 միլիոնն է Աւստրալիա : Շատ անգամ Աւստրալիա ցամաք երկիրներու կարգը կը դասուի :

42. Յամաքը քանի⁰ մասերու կը բաժնուի :

43. Ասոնց մեծութիւնն ի՞նչ կարգաւ է :

Դ Ա Ս Ժ

Արտադրութիւնն երկրի

Ա. ԿԵՆԴԱՆԻ ՀԱՅ

Ա. ԿԵՆԴԱՆԻ Ք ՃԵԿՈՎ ՈՒ ԿԱՊՄՈւԹԵԱՄԲ ԻՐԱՐԱԾ
Կը զանազանին եւ շատ տեսակ են . ոմանք ցամաքի
վրայ կ'ապրին , ոմանք ջրոյ մէջ , ոմանք ալ օդոյ մէջ :

Ա. ԿԵՆԴԱՆԻ Ք ԵՐԿՈւ ԿԱՐԳԵՐՈՒ ԿԸ բաժնուին ,
ընտանի եւ վայրենի :

Ա. ԸՆՏԱՆԻ անոնք են զորս մեր օգտին համար
կը պահենք , կամ ուաելու և կամ գործածելու համար .
ինչպէս եզ , կով . ոչխար , ձի , էշ , ուղտ , շուն , եւն :

Ա. Վայրենի անոնք են զորս տան մէջ պահել
կարելի չէ . ինչպէս ճերմակ արջ , գայլ , առիւծ ,
վագր , կոկորդիլոս , օձ եւայլն :

Ա. ԿԵՆԴԱՆԻ Ք ԵՐԿՐԻՍ ՎՐԱՅ ամէն տեղ առ հա-
սարակ չեն գտնուիր , այլ կան ոմանք որ միայն տաք
երկիրներ կը գտնուին , կան որ միայն ցուրտ եր-
կիրներ , կան ալ որ երկու տեղերուն ալ կը յար-
մարին , եւ ասոնք են բարեխառն երկիրներու կեն-
դանիք :

Ա. ԸՆԴՀԱՆՐԱՊԷՍ ԱՅՐԵցեալ գօտւոյն մէջ կը
գտնուին սոսկալի ու մնասակար կենդանիք . ինչ-
պէս առիւծ , վագր , ինձ , ահագին թունաւոր
օձեր , կոկորդիլոսներ եւն : Նաեւ ահագին եւ
զօրաւոր կենդանիք , թէեւ անվնաս , ինչպէս .

փիղ, ոնդեղջիւր, ընձուղտ եւն։ Թոշնոց ալ սիրուններն, ինչպէս ջայլամ, թութակ, դրախտահաւ։ Վնասակար ճճիներ ալ շատ են։ Որչափ դէս ի ցուրտ երթանք, այնչափ ալ կը նուազին։ Յեւեռի մօտ կենդանիք փոքր եւ հեղ կը լինին. ճերմակ արջը բացառութիւն է։

Բ. Խնամոտ բնութիւնը ցրտային գօտիններու մէջ մուշտակաւոր կենդանիներ ստեղծած է։ Արդարեւ ընդհանրապէս մուշտակաւոր կենդանիք չիւս. Սառուցեալ գօտոյն մէջ են, ինչպէս. սպիտակ արջ, սպիտակ աքիս, կղաքիս, կուղը եւայլն։

Գ. Բարեխառոն գօտիններն յատուկ կենդանիններ չունին. Եղ, կով, ոչխար, ձի, էշ եւայլն. մարդուն հետ ամէն կլիմայի կը յարմարին քիչ շատ տարրերութեամբ։

Դ. Ա. Ա Ժ. Ա.

Բ. ՀԱՆՔ

49. Հանքերն երկրիս խորերը դանուած անկենդան մարմիններն են։

50. Հանքերն գլխաւորաբար երեք կարգերու կը բաժնուին, որք են, Աղնիւ քարեր (գոհարեղէն), Մետաղք, Այրելի նիւթեր։

49. Հանքերն ի՞նչ են։

50. Քանի՞ կարգերու կը բաժնուին։

51. Աղամանդ, յակինթ, սուտակ, գմրուխտ,
եւ տպագիոն ազնիւ քարեր են :

52. Բլաթին, ոսկի, արծաթ, պղինձ, կապար,
երկաթ, սնդիկ եւն . մետաղներ են :

53. Հանքածուխ, ծծումբ, կուպր, այրելի նիւ-
թեր են :



Ածուխի նանք

Ա. Աղամանդը քարերուն մէջ ամէնէն կարծրն
է, եւ ոչ մէկ բանով չի գծուիր, այլ յղկելու եւ
փայլեցնելու համար իր փոշին կը գործածուի :
կը գտնուի Պրազիլիա (հր. Ամերիկա) եւ Աֆրիկէի
հարաւային կողմերը (Թրանսվալ, եւն) :

Բ. Մետաղաց մէջ ամէնէն ծանրն է բլաթինը .
ջուրէն 21 անգամ աւելի կը կշռէ . անոր կը յա-

51. Որո՞նք են ազնիւ քարերն :

52. Որո՞նք են մետաղներն :

53. Որո՞նք են այրելի նիւթերն :

ջորդէ ոսկին որ ջուրէն 19 անդամ աւելի կը կշռէ : Կը գտնուի Ուրալ լերանց մէջ (յԵւրոպա) եւ հր. Ամերիկա :

Դ . Հանքածուխն այրելի հանքաց ամենէն օդատակարն է . առատութեամբ կը գտնուի Անդլիոյ մէջ :

Դ Ա Ա ԺԲ.

Գ. ԲՈՅՍՔ

54. Բոյսերը գործարանաւոր մարմիններ են , այինքն կը սնանին ու կ'աճին , բայց կենդանեաց պէս են շարժիր :

55. Ամէն բոյսեր երկրիս վրայ ամէն կողմերն ու հասարակ չեն աճիր , այլ կլիմայի ազդեցութեանը հաղատակին , այսինքն ուր որ արեւուն ջերմութիւնը օրաւոր է , հոն բոյսերն աւելի կ'աճին եւ շատ կը տղարերին :

Ա . Բնդհանրապէս այրեցեալ գօտուոյ բոյսերը համեմաւոր , հիւթեղ , աւելի սննդարար եւ անուշահամ են , ինչպէս . նարինջ , արմաւ , թուղ , շաքարի եղէդ , թէյ , խահուէ , կինամոն , մեխակ , պղպեղ , հնդկանուշ , եւն :

54. Բոյսերն ի՞նչ են :

55. Ամէն բոյս առ հասարակ երկրիս ամէն կողմերն ալ կ'ա-

Բ. Բարեխառն գօաիներու մէջ կը բռւսնին ցորեն, բանջարեղէն, որթ եւ շատ տեսակ պտուղներ, հար • կողմերն ուրեք ուրեք ձիթենի :



Թէյ

Գ. Սառուցեալ գօտիք զուրկ են այս ամէն բարիքներէն. տեղ տեղ քիչ մը բանջարեղէն յառաջ կուգայ :

Դ. Պէտք է դիտնալ որ ցուրտ երկրի բոյսեր տաք երկիրներու մէջ կրնան աճիլ , բայց տաք երկիրներու բայսեր չեն կրնար ցուրտ երկիրներու մէջ բուսնիլ :

Ե. Կան նաեւ տեղեր որք իրենց մասնաւոր ըերքերն ունին եւ այդ բերքերն ուրիշ տեղ չեն աճիր , թէեւ այս վերջինք ալ առաջնոյն կլիման ունենան , խնչպէս . Թուրքիոյ մէջ թէյ չի բուսնիր , բայց Թուրքիոյ հաւասար կլիմայ ունեցող Զինաստանի երկիրն առատօրէն կը բուցնէ թէյ :

Դ Ա Ս Ժ Դ

Բաժանմունք մարդկային ցեղի

Ճ. Այլեւայլ երկիրներու մարդիկ կերպարանքով , մարմնոց գոյնով , դանկի ձևով եւ մազերով իրարմէ կը զանազանին . այս տեսակներն են մարդկային ցեղի բաժանումները :

Ճ. Մարդկային ցեղը գլխաւորապէս հինգ տեսակներու կը բաժնուի , որք են Կովկասեան կամ Սպիտակ , Մոնկոլեան կամ Դեղին , Մալայեան , Երովլական կամ Խափէիկ , Ամերիկեան Հնդիկ :

56. Մարդկային ցեղի բաժանումներն որո՞նք են :

57. Մարդկային ցեղը քանի՞ կը բաժնուի :

58. Կովկասեան ցեղն է գոյնով սպիտակ , զայելշահասակ , գեղեցկադէմ , ծաւի . այս ցեղը դէպ ի հիւսիս խարտեաչ է , դէպ ի հարաւ թխագոյն : Այս ցեղն է իբր 640 միլիոն :



Կովկասեան ցեղ



Մոնկոլեան ցեղ

59. Մոնկոլեաններու գոյնը դեղին կամ աղառա թխագոյն է , երեսնին տափակ , քիթերնին լայն ու տափակ , ականջնին եւ բերաննին մեծկակ , աչքերնին մանր ու ծուռկեկ , ընդհանրապէս հասակնին ալ կարճ : Այս ցեղն ալ իբր 600 միլիոն է :

60. Մալայեան ցեղը շագանակագոյն կամ ձի-

58. Կովկասեան ցեղն «՞ն է :

59. Մոնկոլեան ցեղն «՞ն է :

60. Մալայեան ցեղն «՞ն է :

թագոյն է . քիթերնին լայն , բերաննին մեծ , դլուխ-
նին զմբէթի ձեւ ունի : Այս ցեղն իրը 70 միլիոն է :



Մալայկան ցեղ



Երավական ցեղ

❻ 1 . Եթովպական ցեղի գոյնը շատ կամ քիչ սեւ
է , մազերնին սեւ ու թաւ , չրթունքնին թանձր ,



Ամերիկան հնդիկ

իթերնին տափակ վեր տնկուած , ծնօտնին լայն ,
կռանին դուրս ինկած : Այս ցեղն իրը 180 միլիոն է :

62. Ամերիկեան հնդիկները պղնձագոյն են ,
աչքերնին մանր ու խորունկ , ճակատնին նեղ : Այս
ցեղն է իբր 10 միլիոն :

Ա. Մարդս Աստուծոյ արարչութեան ամենէն
կատարեալն ու գերազանցն է : Իր սկիզբն է
Աղամ , որմէ սերեալ են մարդկային ամէն ցե-
ղերը , բայց ցեղերու զանազանութիւնք՝ իրենց
բնակած տեղին կլիմային ազդեցութենէն եւ ու-
րիշ անծանօթ պատճառներէ յառաջ եկած են :
Բոլոր աշխարհիս բնակչաց թիւն է 500 միլիոն :

Բ. Կովկասեան ցեղը կը բնակի Եւրոպիոյ , Ա-
սիոյ ու Ամերիկայի մեծագոյն մասին մէջ : Այս
ցեղին կը վերաբերին Օսմանցիք , Եւրոպացիք ,
Ռուսիք , Պարսիկք , Հայք եւն :

Գ. Մոնկոլեան ցեղը կը գտնուի Ասիոյ կեդ-
րոնական ու հիւսիսային-արեւելեան կողմերն :
Այս ցեղին կը վերաբերին Չինաստանցիք , Ճա-
ռոնցիք , Թաթարք :

Դ. Մալայեան ցեղը կը բնակի Ասիոյ հարա-
ւային ու արեւելեան կողմերը՝ Հնդկաց ու Խա-
ղաղական ովկիանոսներու կղզեաց շատերուն
մէջ :

Ե. Եթովպական ցեղին բնագաւառն է Ափրի-
կէ , բայց հիմա աշխարհիս շատ կողմերը տա-
րածուած են :

Զ. Ամերիկեան հնդիկները կը գտնուին Ամե-
րիկայի քանի մը կողմերը . ասոնք տակաւ սպա-
ռելու վրայ են :

Այլեւայլ հարցմունիք

1. Երկրիս զնդածեւութիւնն ի՞նչ փաստերով կը հաստատուի. — 2. Երկրիս մակերեւոյթն ի՞նչ բաներէ բաղկացեալ է. — 3. Երկրիս շրջագիծն ո՞քչափ է. — 4. Երկրիս տահածութիւնը ո՞քչափ է. — 5. Աշխարհիս բնակիչք ո՞քչափ են. — 6. Երկրը բանի՝ շարժում ունի, ո՞քչափ ատենէն արեգական շուրջը կը դառնայ. — 7. Երկրիս վրայ ջրոյ եւ ցամաքի համեմատու. Թիւնն ի՞նչպէս է. — 8. Ամենէն մեծ ովլիանոսը ո՞րն է եւ ո՞քչափ է տարածութիւնը. — 9. Աշխարհիս մեծագոյն զետը ո՞րն է, ո՞ւր է, եւ ո՞քչափ է երկայնութիւնը. — 10. Ամենէն մեծ ցամաքը ո՞րն է եւ ո՞քչափ է տարածութիւնը. — 11. Դիշեր ցորեկ ըլլալուն պատճառն ի՞նչ է. — 12. Տարւոյ եղանակաց փոփոխութեան պատճառներն ի՞նչ են. — 13. Ի՞նչ է տելզա, ինչո՞ւ համար տելզա կ'ըսուի. — 14. Անուշ չուր ունեցող լին մը կը յիշե՞ս. — 15. Ի՞նչու համար նեղուցներու շուրերը դառն եւ անհամ են. — 16. Ո՞ր բազաքը կ'ըսուի նաւահանգիստ. — 17. Երկիրս բանի՝ զօտիներու կը բաժնդուի. — 18. Երկիրս բանի՝ զլսաւոր կողմեր ունի, ի՞նչ կ'ըսուին. ի՞նչպէս կ'որոշուին. — 19. Աշխարհացոյցին մէջ ո՞ր կողմն է հիւսիս. — 20. Ո՞քչափ է եւրոպիոյ տարածութիւնը, Աֆրիկէի. — 21. Այրեցեալ զօտւոյ մէջ ի՞նչ տեսակ կենդանիներ կը գըտնուին. — 22. Հիւս. սառ. զօտին ո՞ւսկից ուր կը տարածուի. — 23. Կենդանիիր եւ Ռոչունը ո՞ր զօտւոյ մէջ սակաւաթիւ եւ հեղ են, եւ ո՞ր զօտւոյ մէջ բազմատեսակ եւ կատաղի են. — 24. Այրեցեալ զօտւոյ բերերն ընդհանրապէս ի՞նչ են. — 25. Կրնա՞ս ըսել մի բանի աղնիւ բարերու անուններ. — 26. Աղամանդն ո՞ր երկրէն կ'ելնէ. — 27. Ամենէն ծանը մետաղը ո՞րն է. — 28. Մեր Հայերս մարդկային ո՞ր ցեղին կը վերաբերինք:



ԵՒՐՈՊԱ

Սահմանի, տարածութիւն, բազմամարդութիւն,
սէրութիւն :

63. Եւրոպայի սահմանն է Հիւսիսէն՝ Հիւսիսային
Սառուցեալ Ովկիանոս, արեւելքէն՝ Ուրալ լերինք
եւ Կասպից ծով, Հարաւէն՝ Միջերկրական ծով, ա-
րեւմուտքէն՝ Ատլանտեան Ովկիանոս :

64. Եւրոպայի տարածութիւնն է 10 միլիոն
քառակուսի քիլոմէթր, եւ բազմամարդութիւնը 360
միլիոն :

65. Եւրոպիոյ մէջ 18 տէրութիւնք կան որք
են. Անգլիա, Աւստրօ-Հունգարիա, Գերմանիա, Թուր-
քիա, Ռուսիա, Ֆրանսա, Իտալիա, Սպանիա, Փոր-
թուկալ, Տանիմարքա կամ Դանիա, Շուէտ-Նորվեկիա,
Հոլանտա, Զուիցերի, Պելժիա, Ռումանիա, Յունաս-
տան, Սերպիա, եւ երկու իշխանապետութիւնք, Գա-
րատաղ եւ Պուլկարիա, (Այս վերջինն հարկատու է
Թուրքիոյ) :

66. Վերոյիշեալ տէրութեանց չորսը կայսրու-

63. Եւրոպայի սահմանը ՞ ըն է :

64. Ո՞րչափ է Եւրոպայի տարածութիւնն եւ բազմամարդու-
թիւնը :

65. Եւրոպա բանի՞ աշխարհներու կամ տէրութեանց կը բաժ-
նուի :

66. Այս տէրութիւնք ի՞նչ տեսակ կառավարութիւն են :

թիւն են, տասնեւմէկը թաղաւորութիւն, երկուքը հանրապետութիւն, երկուքը իշխանապետութիւն. այսպէս.

Կայսրութիւն են. Աւստրօ-Հունդարիա, Գերմանիա, Թուրքիա, Ռուսիա, որոց երկուքը՝ Թուրքիա եւ Ռուսիա՝ բացարձակ միապետական են:

Թագաւորութիւն են. Անգլիա, Իտալիա, Սպանիա, Փորթուկալ, Տանիմարքա, Շուէտ-Նորվեկիա, Հունատա, Պելֆիա, Բումանիա, Յունաստան, Սերպիա:

Հանրապետութիւն են. Ֆրանսա, Զուիցերի, Իտանապետութիւն են. Գարատալ, Պուլկարիա:

Ա. Եւրոպիոյ երկայնութիւնը՝ հիւսիսային արեւելքէն հարաւային արեւմուտք 5400 քիլոմէթր է, եւ լայնութիւնը՝ հիւսիսէն հարաւ 4000 քիլոմէթր է:

Բ. Եւրոպա համեմատաբար միւս մասերէն թէ եւ փոքր, բայց աւելի բաղմամարդ, աւելի քաղաքակիրթ եւ աւելի զօրաւոր է:

Գ. Եւրոպիոյ 18 տէրութեանց առաջին եօթն, այսինքն Անգլիա, Աւստրօ-Հունդարիա, Գերմանիա, Թուրքիա, Ռուսիա, Իտալիա, իրենց իշխանութեան կերպին, զինուորական եւ ծովային զօրութիւններուն եւ ուրիշ հանդամանքներուն նայելով, Եւրոպայի եօթն մեծ տէրութիւնները կըսուին:

Դ. Տասնեւմէկ թաղաւորութեանց վրայ կ'աւելնան նաեւ Սաքսոնիոյ, Պաւերիոյ եւ Վիւրթէմալէրիի թաղաւորութիւններն, որք գերմանական կայսրութեան դաշնակից մասերը կը կազմեն:

Դ Ա Ս ԺԵ.

Ծովի , ծոցի , նեղուցի , լիճի :

ԵՇ. Եւրոպիոյ գլխաւոր ծովերն են .

Քարայի ծով , Սպիտակ ծով , Սառուցեալ ովկիանոսէն ձեւացած :

Պալքիկ ծով , Հիւսիսային ծով , Իրանտայի ծով ,
Մանչի ծով , Ատլանտեան ովկիանոսէն ձեւացած :

Տիւրենական ծով , Ադրիական ծով , Արբիպեղաբու ,
Միջերկրականէն ձեւացած :

Մարմարա , Սել ծով , Ազախու ծով , Կասպից ծով :

ԵՑ: Եւրոպիոյ գլխաւոր ծոցերն են .

Պոբնեան , Ֆինլանտիոյ , Բիկայի , Տանձիկի ծոցեր՝
Պալթիկ ծովէն ձեւացած :

Զուիտերգեի ծոց՝ Հիւսիսային ծովէն ձեւացած :

Պիսխայեան կամ Կասբոնեան ծոց՝ Ատլանտեան ովկիանոսէն ձեւացած :

Լիոնի , Ճենովայի ծոցեր՝ Միջերկրականէն ձեւացած :

Տարենտոնի , Լեբանոնի ծոցեր՝ Յոնիական ծովէն ձեւացած :

Սելանիկի ծոց՝ Արքիպեղագոսէն ձեւացած :

ԵԹ. Եւրոպիոյ գլխաւոր նեղուցներն են .

Վայկաց՝ Ռուսիոյ հիւսիսային կողմը , Սառուցեալ

67. Եւրոպիոյ գլխաւոր ծովերն որո՞նք են :

68. Եւրոպիոյ գլխաւոր ծոցերն որո՞նք են :

69. Եւրոպիոյ գլխաւոր նեղուցներն որո՞նք են :

ովկիանոսին եւ Քարայի ծովուն միջեւ :

Սբակերրաք, Քաքեկաք, Սունի, Մեծ Պելք, Փոքր Պելք՝ Պալթիկ եւ Հիւսիսային ծովերն իրար կը միացընեն :

Քալեի կամ Տուվրի նեղուց, որ Հիւսիսային ծովը Մանշի հետ կը միացնէ եւ Անդլիան Թրանսայէ կը զատէ :

Հիւսիսային եւ Ս. Գեորգայ ջրանցք՝ Իրլանտայի ծովն Ատլանտեանի հետ կը խառնեն, առաջինը հիւսիսային կողմէն, երկրորդը՝ հարաւէն :

Ճիպրալրարի նեղուց, որ Ատլանտեան ովկիանոսը Միջներկրականի հետ կը միացնէ եւ Եւրոպան Ափրիկէն կը զատէ :

Պոնիֆեաչիոյ նեղուց, Տիւրենական եւ Յոնիական ծովերուն միջեւ, Խտալիա եւ Սիկիլիա իրարմէ կը բաժնէ :

Օրգանդայի ջրանցք՝ Յոնիական եւ Ադրիական ծովերն իրար կը խառնէ :

Տարտանելի կամ Զանաք Գալէսիի նեղուց, Արքիպելագոսի եւ Մարմարայի միջեւ :

Վոսփորի կամ Կոստանդնուպոլսոյ նեղուց, Մարմարա եւ Սեւ ծովերուն միջեւ :

Կերչի կամ Ենիքալէի նեղուց, որ Սեւ ծովը Ազախու ծովուն հետ կը միացնէ :

Կորնքոսի ձեռակերտ նեղուցն որ Մորէա կղզիէն կը զատէ զՅունաստան :

70. Եւրոպիոյ գլխաւոր լիճերն են .

Վեներ, Վերէր, Մելառն՝ Շուէտի մէջ :

Սայմա, Լատոկա, Օնեկա, Պիկլոյ, Իլմեն, Բէլյուս Ռուսաստանի մէջ :

Նեօտարէլ , ձինելվրա , Լուչերնա , Ցուրիխ՝ Զուհ-
ցերիոյ մէջ :

Քօնստանս՝ Զուիցերիոյ եւ Գերմանիոյ մէջ :

Նայզիտէլ , Պալարոն՝ Աւստրօ-Հունգարիոյ մէջ :
Մաժորէ , Քումոյ , Կարտա , Բերունիա , Պոլսենա եւ
Միլանո՝ Իտալիոյ մէջ :

Ա. Կասպից ծովը ուրիշ ծովերու հետ հաղոր-
դակցութիւն չունենալով՝ լիճ է , բայց մեծ լի-
նելուն , ծովերու կարգը դասուած է : Կասպից
ծովը աշխարհիս մեծագոյն լիճն է , ունի 340000
քո . քիլոմէթր տարածութիւն :

Բ. Տարտանէլի եւ Կոսփորի նեղուցներն Եւ-
րոպան Ասիայէն կը բաժնեն :

Գ. Լատոկա լիճն որ ի Ռուսիա , Եւրոպիոյ մե-
ծագոյն լիճն է . տարածութիւնն է 18130 քառ.
քիլոմէթր :

Դ Ա Ս ԺԶ.

Գետ , կղզի , քերակղզի , հրուանդան ,
լերին :

Յ 1 . Եւրոպիոյ գլխաւոր գետերն են .

— Ռուսիոյ մէջ ,

Փեշորա՝ կը թափի Սառուցեալ ովկիանոս :
Տվինա՝ Սպիտակ ծով :

71. Եւրոպիոյ գլխաւոր գետերն որո՞նք են :

Նեվա , Տունա , Նիկմեն , Պալթիկ ծով :

Տնիկսրեր , Տնիեբեր՝ Աեւ ծով :

Տօն՝ Աղախու ծով :

Վոլկա , Ռւրալ՝ Կասպից ծով :

— Գերմանիոյ մէջ,

Վիսրուլա , Օսկր՝ կը թափին Պալթիկ ծով :

Ելազա , Վեզեր՝ Հիւսիսային ծով :

— Անդլիոյ մէջ ,

Թամիզ՝ կը թափի Հիւսիսային ծով :

Զուիցերիոյ , Գերմանիոյ եւ Հոլանտայի մէջ ,

Հռենոս եւ

— Ֆրանսայի , Գերմանիոյ եւ Հոլանտայի մէջ ,

Մեօք , Էսֆոյ՝ կը թափին Հիւսիսային ծով :

— Ֆրանսայի մէջ ,

Սկն՝ կը թափի Մանչի ծով :

Լուտո , Կարոն , Ատլանտեան ովկիանոս :

Ուօն՝ Միջերկրական ծով :

— Սպանիոյ եւ Փոքրթուկալի մէջ ,

Տուերոյ , Թակոյ , Կուատիանիա՝ կը թափին Ատլանտեան ովկիանոս :

— Սպանիոյ մէջ ,

Կուատալիվիր՝ Ատլանտեան ովկիանոս :

Էպրոյ՝ Միջերկրական ծով :

— Իտալիոյ մէջ ,

Տիբերիս՝ կը թափի Տիւրենական ծով :

Փո , Ասինէ՝ կը թափին Աղրիական ծով :

— Բուլգարիոյ մէջ ,

Վարտար , Մարիձա՝ Արքիակեղադոս :

Դանուբ , Գերմանիոյ , Աւստրօ — Հունգարիոյ

մէջ. Սերպիան Հունգարիայէ և Ռումանիան Թիւրքիայէ կը զատէ, եւ կը թափի Սեւ ծով։

Ա. Այս գետերուն մէջ Վոլկա ամենէն երկայնն է. 3500 քիլոմէթր երկայնութիւն ունի : Դանուր անուանի է իւր ջրոյն շատութեան համար. երկայնութեան կողմանէ 3000 քիլոմէդր, Եւրոպիոյ երկրորդ գետն է:

Ց Զ. Եւրոպիոյ գլխաւոր կղզիներն են,

Սբիցպերկ, Նոր-Զեմլա, Վայկաց, Քալկուեմ, Լոֆթուսենի խումբը, Սառուցեալ ովկիանոսին մէջ։

Հելիկոլանտի եւ Թէսելի խումբերը, Հիւսիսային ծովուն մէջ։

Ալանս, Տակոյ, Էօգել, Կորլանս, Օլանս, Պորնիոլմ, Բուկէն, Ֆալսթէր, Լալանս, Զելանս, Ֆիոնիա, Պալմիկ ծովուն մէջ։

Մեծն Բրիտանիա, Իրլանտա, Իռլանտա, Ֆերօնի, Շերլլնտի, Օրկարեան, Հեբրիտեան խումբերը Ատլանտեան Ովկիանոսին մէջ։

Ուայք, Կերնսի, Ճերզի, Օրինեի, Մանչի ծովուն մէջ։

Մէն, էնկլավի իրլանտայի ծովուն մէջ։

Բալկարեան խումբ, Քորսիկա, Սարսենիա, Սիկիլիա, Մալթայի խումբը, Կրետէ, Մորէկ, Միջերկրական ծովուն մէջ։

Լեմնոս, Սիրո, Նեկրոբոնդ, Զերիկոյ, որք Կիլատեան կղզիք կըսուին, Արքիպեղագոսին մէջ։

Ց Ց. Եւրոպիոյ գլխաւոր թերակղզիներն են,

72. Եւրոպից գլխաւոր կղզիներն որք են.

73. Եւրոպից գլխաւոր թերակղզիներն որք են.

Շուէս-Նորվիկիա, Տանիմարքա, Սպանիա եւ Փոր-
քուկալ, Իտալիա, Պալբանեան թերակղզի, որ է Թուր-
քիա եւ Յունաստան :

Խրիմ, Առև ծովու մէջ, Ռուսաստանի հարաւային
կողմը :

ՑԱ. Եւրոպիոյ գլխաւոր հրեւանդաններն են :
'Նորշ-Ֆին' Շուէտի Հիւսիսային ծայրը :
Լինսկունագ՝ Նորվէկիոյ հարաւային ծայրը :
Լենսկուն' Մեծն Բրիտանիոյ (Անգլիոյ) հարաւային
արեւմտեան կողմը :

Միզեն' Իրլանտայի հար . արեւմտեան կողմը :
Լա-Հուկ՝ Ֆրանսայի հիւսիսային կողմը :
Ֆինիսկերեն՝ Սպանիոյ արեւմտեան կողմը :
Ս. Վիչենցիոս՝ Փորթուկալի արեւմտեան կողմը :
Թրամալկար՝ Սպանիոյ հարաւային կողմը :
Քորս՝ Քորսիքա կղզւոյն հիւսիսային կողմը :
Թէվլատա՝ Սարտենիոյ հարաւային կողմը .

Բասսարոյ՝ Սիկիլիոյ հարաւային կողմը :
Սբարիվենրոյ՝ Իտալիոյ հարաւային կողմը :
Մարաֆան՝ Մօրէայի հարաւային կողմը :
Էմինէ՝ Թուրքիոյ արեւելեան կողմը
ՑԾ. Եւրոպիոյ գլխաւոր լեռնագօտիններն են.
Քեօլին լերինք՝ Շուէտի եւ Նորվէկիոյ մէջ :
Ալպեան լերինք՝ Ֆրանսայի, Իտալիոյ և Զուիցե-
րիոյ մէջ :

Պիրենեան լերինք՝ Ֆրանսայի եւ Սպանիոյ մէջ :
Ալպենինեան լերինք՝ Իտալիոյ մէջ :
Կարպար՝ Աւստրօ-Հունգարիոյ մէջ :

74. Եւրոպիոյ գլխաւոր հրեւանդաններն որո՞նք են :

75. Եւրոպիոյ գլխաւոր լեռնագօտիններն որո՞նք են :

Պալքան՝ Թուրքիոյ մէջ:

Ուրալ՝ Եւրոպիոյ արեւելեան կողմը:

Կովկաս՝ Ռուսիոյ հարաւային կողմը:

Ա. Եւրոպիոյ բարձրագոյն լեռն է Ալպեան լեռնց մէջ Մոն-Պյան (սպիտակ լեռ)։ բարձրութիւնն է 4810 մէթր։

ՅՅ. Եւրոպիոյ գլխաւոր հրաբուղիսներն են:

Հելլա՝ Իսլանտայի մէջ:

Վեսուվ՝ Խտալիոյ մէջ, Նաբօլիի մօտ:

Եսնա՝ Սիկիլիոյ մէջ։

Սրբոմզօլի՝ Լիպարեան կղզեաց մէջ, Սիկիլիոյ

Հիւսիսային կողմը։



ԵՒՐՈՊԱԿԱՆ ԱՆԽԱՐՀՔ

Դ Ա Ս ԺԷ.

ԱՆԳԼԻԱ

ՅՅ. Անգլիա՝ Եւրոպիոյ հիւս. արեւմտեան կողմը կղզի է. սահմանն է Հիւսիսէն՝ Ատլանտեան ովկիանոս, արեւելքէն՝ Հիւսիսային ծով, հարաւէն՝ Մանշի ծով, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս։

76. Եւրոպիոյ գլխաւոր հրաբուղիսներն որո՞նք են։

77. Անգլիոյ սահմանն ո՞րն է։

78. Կը բաղկանայ Անդլիայէ, Ակովտիայէ, Ու-
էլսէ, Իրլանտայէ եւ ուրիշ շրջակայ բազմաթիւ կղղի-
ներէ, որք ամենն ի միասին կ'ըսուին Միացեալ Թա-
գաւորութիւն Մեծին Բրիտանիոյ եւ իրլանտային.

79. Երկրին տարածութիւնն է 315000 քառա-
կուսի քիլոմէթր, եւ քնակիչք՝ 3,800,0000 :

80. Գլխաւոր հանքերն են հանքածուխ, Երկաթ,
ապար, անագ եւ պղինձ :

81. Անդլիոյ ձեռագործներն են Երկաթեղէն,
ամսղակեղէն եւ բրդեղէն գործուածներ որք շատ
արդի են : Երկրագործութիւնն ալ վերջին կատա-
կելութեան հասած է: Վաճառականութիւնն աշխար-
փա բոլոր մասանց հետ յարաբերութեան մէջ է, այն-
ուս որ Անդլիա ամէնէն հարուստ եւ վաճառաշահ
էրութիւնն համարուած է:

82. Անդլիոյ կը վերաբերին Շէթլընտ, Որկաթ-
ան, Հերբիտեան կղղիք՝ Առլանտեանի մէջ. Մէն եւ
նկրսի կղղիներն՝ Իրլանտայի ծովուն մէջ. Ուայդ,
որդի, Կըրնըսի, Օրինեի կղղիները՝ Մանշի մէջ.
ալթայի խումբը՝ Միջերկրականի մէջ: Սպանիոյ
րաւակողմը Ճիովրալթար քաղաքը՝ համանուն նե-
ուցին վրայ :

83. Աահմանագրական միապետութիւնն է :

78. Ի՞նչ մասերէ կը բաղկանայ:

79. Ո՞չափ է Անդլիոյ տարածութիւնն եւ բազմամարդուու-
չնը:

80. Անդլիոյ գլխաւոր հանքերն ի՞նչ են:

81. Անդլիոյ ձեռագործներն ի՞նչ են :

82. Անդլիոյ Եւրոպիոյ մէջ ուրիշ ի՞նչ Երկիրներ ունի:

83. Ինչ է կառավարական ձեւն:

Տ4. Անգլիացիք եւ Սկովտացիք բողոքական են,
Իրանտացիք կաթոլիկ :

Տ5. Անգլիոյ մայրաքաղաքն է :

ԼՈՒՑՈՆ (4,700,000), Թամիզ գետին վրայ շինուած,
աշխարհիս առաջին բանուկ նաւահանդիստը, ամէնէն
ընդարձակ, բազմամարդ եւ վաճառաշահ քաղաքն է.
Շատ երեւելի շէնքեր ունի յորոց նշանակելի է Ու-
էսդմինսդրի արքայարան կոչուած եկեղեցին՝ ուր
թագաւորք եւ թագուհիք թագ կը դնեն, եւ ուր
թագաւորաց եւ ականաւոր անձանց գերեզմաններ
կան, Բարլամէնթին պալատը. անուանի է նաև Թա-
միզ գետին տակի մեծագործ ճամրան :

Տ6. Ուրիշ երեւելի քաղաքներն են,

Լիվրբուլ (600000), Մըրզէյ գետին բերանը, Իր-
լանտայի ծովուն մօտ : Լոնտոնէ վերջ, այս է աշխար-
հիս ամէնէն բանուկ նաւահանդիստն եւ վաճառաշահ
քաղաքը. Մեծ քանակութեամբ բամպակ, բուրդ եւ
կաշի կը մտնէ այս նաւահանդիստը :

Մանչեստր (600000), վաճառաշահ եւ ճարտարար-
ուեստ քաղաք, բամպակեղէն ապրանաց կեղրոնա-
տեղին :

Էֆիմպուրկ (260000), մայրաքաղաք Սկովտիոյ . հա-
մալսարանն անուանի է :

Կլասկոյ (700000), նաւահանդիստ եւ ճարտար-
արուեստ քաղաք. նաւաշինութեան գործարաններն
անուանի են :

84. Ի՞նչ է Անգլիոյ կրօնքն :

85. Անգլիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր
վրայ :

86. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Տրպլին (350000), մայրաքաղաք Իրևանտայի ունի
համալսարան եւ գեղեցիկ չէնքեր :

Նիւթեասըլ (200000), նաւահանդիստ եւ հանքա-
ծուխի կեդրոնատեղի :

Անուանի են նաև Պրիսքըլ, Պետական, Պրմինկամ,
Շեֆիլտ, Հըլ, Փորբրամուր քաղաքները :

Ա. Բոլոր աշխարհի արտադրած հանքածուխի
մերձաւորապէս կէսն Անդլիայէ կ'ելնէ :

Աշխարհիս արտադրած տարեկան հանքածուխն
է 400 միլիոն թոնո . միայն Անդլիայէ կ'ելնէ 160
միլիոն թոնո (մէկ թոնօն 780 օխա է) :

Աշխարհիս տարեկան արտադրած երկաթն է
20 միլիոն թոնո , որոյ 7.5 միլիոնը միայն Անդ-
լիայէ կ'ելնէ :

Բ. Անդլիոյ օդը խոնաւ եւ միզամած ըլլալով,
խաղող եւ ուրիշ բերքեր յառաջ չեն դար, բայց
երկիրը լաւ մշակուած է եւ կը բուսցնէ խաւարու

Գ. Անդլիա Եւրոպայէ դուրս ունի բազմա-
թիւ ընդարձակ երկիրներ եւ կղզիներ, այնպէս
որ բոլոր երկրին տարածութիւնն ի միասին Եւրո-
պիոյ կրկինէն աւելի է, կամ Անդլիոյ 70 պատի-
կէն աւելի, եւ ասոր համար կ'ըսուի թէ արե-
գակն Անդլիական հողին վրայէն բնաւ չի պակ-
սիր :

Դ. Անդլիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է
32000 քիլոմէթր, Անդլիոյ մէջ կան 28 քաղաք-
ներ որոց իւրաքանչիւրն 100000 է աւելի բնա-
կիչ ունի :

ԴԱՍ ԺԲ.

ԱԻՍՏՐՈ-ՀՈՒՆԳԱՐԻԱ

87. Աւստրիոյ սահմանն է Հիւսխսէն՝ Գերմանիա, արեւելքէն՝ Ռումանիա եւ Սերպիա, Հարաւէն՝ Իտալիա, արեւմուտքէն՝ Գերմանիա եւ Զուիցերին

88. Տարածութիւնն է 624000 քառ. քիլոմէթր, եւ բնակչը 42,000,000 :

89. Գլխաւոր բերքերն են ցորեն, գարի, գետնախնձոր, այլեւայլ բոյսք եւ պտուղներ. գինին՝ ալշատ ազնիւ է: Զիերն ալ շատ անուանի են:

90. Ունի երկաթի, կապարի, սնդիկի, արծաթի եւ հանքածուխի հանքեր:

91. Արուեստք եւ ճարտարութիւնք ծաղկած են. ուսմունք եւ գիտութիւնք իալ յառաջդիմութեան մէջ են:

92. Ժողովուրդը կը բաղկանայ Գերմանացիներէ, Մաճառներէ եւ ուրիշ այլեւայլ ազգերէ: Կրօնքով կաթոլիկ են, բայց բողոքականութիւնն եւ յունադաւանութիւնն ալ շատ տարածուած են:

87. Աւստրիոյ սահմանը ո՞ն է :

88. Ո՞չափ է տարածութիւնը եւ բնակչը :

89. Աւստրո-Հունգարիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են :

90. Ի՞նչ հանքեր ունի :

91. Արուեստից եւ գիտութեանց մէջ ի՞նչպէս են :

92. Ի՞նչ է կրօնքը :

93. Աւստրօ-Հունգարիոյ մայրաքաղաքն է.

Վիեննա (1,200,000), Դանուբի վրայ, Երոպիոյ առաջնակարդ քաղաքներէն մին է, դեղեցկութեան, արտեստից, գիտութեանց եւ քաղաքակրթութեան կողմանէ : Այս քաղաքը երկու անգամ ալաշարուած է Օսմանցիներէն, մէյ մը 1529 ին, մէյ մըն ալ 1683 ին :

94. Միւս երեւելի քաղաքներն են .

Պուտա-Փեր (440000), Հունգարիոյ մայրաքաղաքը, Դանուբի վրայ դիմացէ դիմաց երկու քաղաքներ, 600 մէզը երկայնութեամբ կամքջով մը միացած . ունի դեղեցիկ շէնքեր և բանուկ վաճառականութիւն :

Փրակա (250000), ճարտարարուեստ քաղաք. նուագարանի, այլեւայլ մեքենայից և տպագրութեան բաղմաթիւ գործարաններ ունի :

Թրիեստ (150000), Ադրիականի վրայ դեղեցիկ քաղաք և կայսրութեան առաջին նաւահանգիստը . վաճառականութիւնը բանուկ է :

Անուանի են նաև Լեմպերկ, Կրաց, Քրակովիա, Գրեսպուրկ և Պրիւն քաղաքները :

A. Երկիրը գլխաւոր երկու պետութիւններէ կը բաղկանայ, մին Աւստրիա, եւ միւսն Հունգարիա : 1868 էն ի վեր երկուքը միանալով, կառավարութիւնը Կայսրութիւն Աւստրօ-Հունգարիոյ կըսուի :

B. Աւստրօ-Հունգարիոյ երկաթուղեց երկայնութիւնն է 25000 քիլոմէթր :



93. Ո՞րն է կայսրութեան մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

94. Ժողովուրդն ի՞նչ աղբ է եւ ի՞նչ կրօնքէ է :

ԴԱՍ ԺԹ.

ԳԵՐՄԱՆԻԱ

95. Գերմանիոյ սահմանն է Հիւսիսի ին ծով, Տանիմարքա և Պալթիկ ծով, արեւելքէն՝ Ռուսիա եւ Աւստրիա, հարաւէն՝ Աւստրիա եւ Զուիցերի, արեւմուտքէն՝ Ֆրանսա, Պելժիա եւ Հոլանտա :

96. Տարածութիւնն է 510000 քառ. քիլոմէտր՝ եւ բնակիչը 50,000,000 :

97. Գլխաւոր բերքերն են ցորեն, վարսակ, գարի, գետնախնձոր, կանեփ, ծխախոտ :

98. Գլխաւոր հանքերն են արծաթ, պղինձ, երկաթ, հանքածուխ, կապար, անագ :

99. Գերմանիա մեծ քանակութեամբ ձի, եզն, ոչխար ունի :

100. Հասարակաց կրթութիւնը շատ ծաղկեալ է. դաստիարակութիւնն աշխարհիս առաջին տեղը կը բռնէ. ամէն կողմ նշանաւոր համալսարաններ եւ վարժարաններ կան. նոյնպէս արհեստք եւ ճարտարութիւնք զարգացած են :

101. Գերմանիա շատ մը պետութիւններէ կը բաղկանայ, որոց գլխաւոր բաժանմունքն են,

95. Գերմանիոյ սահմանն ո՞րն է:

96 Ո՞րչափ է Գերմանիոյ տարածութիւնն եւ բնակիչը:

97. Գերմանիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են:

98. Գլխաւոր հանքերն ի՞նչ են:

99. Ի՞նչ կենդանիներ անուանի են:

100 Գիտութեանց եւ արհեստից վրայով ի՞նչ կրնաս ըսել:

101. Գերմանիոյ գլխաւոր բաժանմունքն որո՞նք են:

Տարած.	Բաղմ.	Մ.	բաղամ	Բնակ.
Բնուսիա	355000	30000000	Պ'րլին	1500000
Պատերիա թագ.	75000	6000000	Միւնի	300000
Սաքսոնիա	15000	3000000	Տրեզա	25000
Վիերթէմպէրէկ	20000	2000000	Աթութէկարտ	125000
Գատէն, մեծ դքսութ.	15000	1600.00	Ք'արլսբաւց	60000

նաեւ մի քանի մեծ-դքսութիւններ, դքսութիւններ եւ իշխանութիւններ :

Ա. Ասոնց մէջ ամէնէն մեծնէ Բնուսիա որոյ մէջ է կայսրութեան բնակչաց կէսէն աւելին : Գերմանիոյ այլեւայլ թագաւորութիւնք եւ դքսութիւնք դաշնակից տէրութիւններ են եւ ամենն ի միասին կը կազմեն Գերման կայսրութիւնն 1871 էն ի վեր, երբ Բնուսիոյ թագաւորն ընդհանուր կայսր հռչակուեցաւ :

Բ. Գերմանիա վերջին տարիներո Եւրոպայէ դուրս, ինչպէս Աֆրիկէի եւ Սահոյ եզերաց վրայ եւ այլուր գաղթականութիւններ հաստատած է եւ աարածուելու հետամուտ է :

102. Գերմանիոյ բնակիչք ըստ մեծի մասին Բողոքական են. կան նաեւ կաթոլիկներ :

103. Գերմանիոյ մայրաքաղաքն է,

Պերլին (1,500,000), Եւրոպիոյ մեծագոյն և ծաղկեալ քաղաքներէն մին. ունի հոյակապ չէնքեր . ուսումնարաններն ալ անուանի են :

104. Միւս երեւելի քաղաքներն են ,

102. ի՞նչ է կրօնքն :

103. Ո՞րն է կայսրութեան մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաւը անոր վրայ :

104. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Միւնիխ (300000), Գերմանիոյ մեծ եւ գեղեցիկ քաղաքներէն մին. ունի հոյակապ շէնքեր եւ համալսարան :

Տրեզա (250000), գեղեցիկ եւ ծաղկեալ քաղաք. անուանի են Մայր եկեղեցին եւ գեղարուեստից թանգարաններն. ուսմունքն ալ շատ զարգացեալ է, եւ ասոր համար Գերմանիոյ Աթէնքը կ'ըսուի :

Սրուբկարտ (125000), գիտութեանց եւ արուեստից կողմանէ անուանի քաղաք :

Քարլսրուհի (60000), նորաշէն եւ գեղեցիկ քաղաք է :

Համպուրկ (450000), էլպա գետին վրայ, Գերմանիոյ մեծագոյն եւ վաճառաշահ նաւահանդիստն է :

Անուանի են նաեւ Պրեսլաւ, Քոլոներ, Լայբցիկ, Քեօնիկսպերկ, Հանովր, Պրեմ քաղաքները :

Ա. Գերմանիոյ մէջ ալ 100000 էն աւելի բնակիչ ունեցող 28 քաղաքներ կան :

Բ. Գերմանիա Եւրոպիոյ տէրութեանց մէջ առաջին տեղը կը բռնէ Երկաթուղեաց կողմանէ, որոյ երկայնութիւնն է 40000 քիլոմէտր:



ԹՈՒՐՔԻԱ (ԵՒՐՈՊԱԿԱՆ)

105. Եւրոպական թուրքիա Եւրոպիոյ հարաւային արեւելեան կողմն է. սահմանն է Հիւսիսէն՝ Սերպիա և Բուլմանիա, արեւելքէն՝ Աեւ ծով, հարաւէն՝ Մարմարա, Արքիպեղաքոս և Յունաստան, արեւմուտքէն Գարատաղ և Աղրիական ծով:

106. Տարածութիւնն է 270000 քառ. քիլոմետր և բնակիչը 6,500,000 :

107. Եւրոպական թուրքիա վեց նահանգներու (վիլայէթ) կը բաժնուի, որք են :

Էտիրնէ, Սկլանիկ, Մանաքըր, Քոսօվա, Շիօրա, Խանեա :

Երրեմն Կ. ՊԱԼԻՍ ալ առանձին կուսակալութիւն կը համարուի որով կուսակալութիւնք եօթն կը լինին, Յիշեալ եօթն կուսակալութենէն զատ, ունի նաեւ մի քանի դաւառներ որք ինչ ինչ պայմաններով առանձնաշնորհեալ են :


108. Սուլթանն երկրին տէրն ու բացարձակ Վեհապետն է և միանդամայն Մահմէտականաց Խալիֆան է : Երկու բարձրագոյն պաշտօնեաներ ունի,

105. Եւրոպական թուրքիայ սահմանն ո՞րն է:

106. Ո՞րչափ է Եւրոպական թուրքիայ տարածութիւնն և բազմամարդութիւնը:

107. Եւրոպական թուրքիա քանի՞ կուսակալութեանց [վիլայէթ] բաժնուած է:

108. Թուրքիայ կառավարութեան վրայ ի՞նչ կրնաս ըսել :



Աստրագամը (Մեծ-Եպարքոս) որոյ յանձնուած է քաղաքային գործոց վարչութիւնն և Շէյխ-իւլ-Խոլամը՝ որ կը վարէ կրօնական գործերը։ Սակայն ամենավերին հսկողութիւնն իրեն վերապահած է, եւ ամէն տեսակ տնօրինութիւն իր բարձր իրատէով միայն կը վա- ւերանայ։

Տէրութեան յիշեալ երկու բարձր պաշտօնատար- ներէն զտա, կան նախարարութիւնք Զինուորա- կան զօրութեան, Ծովային զօրութեան, Արտա- քին գործոց, Ներքին գործոց, Արդարութեան, Պետական խորհուրդոյ, Ելեւմտական, Առեւտրական գործոց, Հասարակաց շինութեան, Հասարակաց կրթութեան, Անշարժ ստացուածոց (Էվգաֆ)։

109. Երկիրը խիստ բարեբեր է եւ կ'արտագրէ ցորեն, դարի, եգիպտացցորեն, ծխախոտ, խաղող, ձիթապտուղ, կանեփ, վարդենի, բուրդ, բամպակ եւ շատ տեսակ պտուղներ։

110. Արհեստք եւ գիտութիւնք վերջին տարի- ներս հսկոյաքայլ կը յառաջադիմեն, մանաւանդ այժ- մու Օղոստափառ Վեհապետ ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻՏ Բ. Կայսեր օրով որ իւր մասնաւոր հոգածութեան ա- ռարկայն ըրած է։

111. Եւրոպական Թուրքիոյ բնակիչք շատ մը այլակրօն եւ տարրեր աղգութիւններէ կը բաղկանան որոց մէջ առաջին տեղը կը բռնեն Մահմէտականք կամ Թուրքերը։

109. Եւրոպական Թուրքիոյ բնակիչք ի՞նչ են։

110. Արհեստք և գիտութիւնք ի՞նչ վիճակի մէջ են։

111. Եւրոպական Թուրքիոյ բնակիչք ի՞նչ աղգէ են եւ ի՞նչ կրօնք։

Հպատակ ազգաց ամենն ալ երջանկայիշատակ Սուլթանաց եւ արդի լուսամիտ Օգոստափառ ՍՈՒԼԹԱՆ ԱՊՏ-ԻԻԼ-ՀԱՄԻՏ Բ. Կայսեր ջնորհած արտօնութեամբք կը վայելեն կրօնի ամէն տեսակ ազատութիւն :

112. Թուրքիոյ մայրաքաղաքն է,

Կ. ՊՈԼԻՍ կամ ՍԹԱՄՊՈԼ (1,100,000), ՍԵԼ եւ Մարմարա ծովերը միացնող Վոսֆորին վրայ սքանչելապէս շինուած, աշխարհիս գեղեցիկ, ընդարձակ եւ վաճառաշահ նաւահանգիստներէն մին է:

113. Եւորոպական Թուրքիոյ գլխաւոր նաւահանգիստներն են,

Մարմարայի վրայ,

Կ. ՊՈԼԻՍ, Թէիրտաղ (Թոտոսթօ), Կելիպօլու :

Արքիպեղագոսի վրայ,

Էնոս, Քավալա, Օրթանօ, Սելանիկ:

Աղրիականի վրայ,

Ավլօնա, Բրէվիզա :

114. Միւս երեւելի քաղաքներն են,

Աղրիանուպօլիս կամ Էտիրնէ (80000), Մարիձա գետին վրայ: Կ. Պօլսոյ առումէն առաջ այս էր Օսմանցւոց մայրաքաղաքը. երկրագործութեան կեդրոնատեղի:

Սելանիկ (100000), համանուն ծոցին խորը մեծ եւ

112. Մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

113. Որո՞նք են Եւրոպական Թուրքիոյ նաւահանգիստները:

114. Եւրոպական Թուրքիոյ մեջ ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

վաճառաշահ նաւահանգիստ, որ օր ըստ օրէ ծաղկելու վրայ է։ Երկաթուղիով միացած է Կ. Պոլսոյ հետ։

Անուանի են նաև Ռոտոսի կամ Թէփիրտաղ, Կէլիպոլու, Մանասրըր, Բրիզրէն, Շքորա, Եանեա քաղաքները։

ԴԱՍ ԻԱ.

ԽՆՔՆՈՐԷՆ ԿԱՄ ԱՌԱՋՆԱՇՆՈՐՉԵԱԼ ԳԱԽԱՌՔ ԹՈՒՐՔԻՈՅ

ՊՈՍՆԻԱ

115. Պոսնիա՝ Աւստրիոյ արեւելեան եւ Սերպիոյ արեւմտեան կողմը կ'իյնայ. տարածութիւնն է 61000 քառ. քիլոմէտր, բնակիչն է (1,336.000)։ Դիմաւոր քաղաքն է Պոսնասկրայ (30000)։

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՐՈՒՄԵԼԻ

116. Պալքան լերանց հարաւային կողմն արեւելքէն սահման ունի Սեւ ծով. տարածութիւնն է

115. Պոսնիոյ վրայ Ի՞նչ կրնաս ըսելլ

116. Ի՞նչ կրնաս ըսելլ Արեւելքան Բուժելիի վրայ։

35900 քառ. քիլոմետր. բնակչությունը է 800000։ Այժմ
ինքնօրէն գաւառու մըն է ընդ գերիշսանութեամբ
վեհ։ Սուլթանին. կը կառավարուի քրիստոնեայ կու-
սակալի մը ձեռամբ, զոր վեհ։ Սուլթանը կ'անուանէ
յանձին Պուլկարիոյ իշխանին։

Դլխաւոր քաղաքն է,

Ֆիլիպէ (30000), վաճառաշահ եւ ծաղկեալ քաղաք-
ունի բրդեղէն գործուածներ։

ԿՐԵՏ

113. Կրետէ Յունաստանի հարաւային կողմն
Արքիպեղագոսի մէջ մեծ կղզի է 8500 քառ. քիլո-
մետր տարածութեամբ եւ 260000 բնակչոք։ 1670էն
ի վեր Օսմանցւոց կը վերաբերի։ Բերքերն են ար-
մտիք, ծխախոտ, ձէթ, նարինջ, գինի, օճառ։ Կլի-
ման բարեխառն է։ Երկիրը կը կառավարուի Քրիս-
տոնեայ կառավարիչով մը։

Դլխաւոր քաղաքներն են Գանտիա, Հանեա։

— օ օ օ օ օ —

Ֆ Ր Ա Ն Ս Ա

118. Յերանսաա Եւրոպիոյ արեւմտեան կողմն է . սահմանն է Հիւսիսէն՝ Մանշի ծով եւ Պելժիա , արեւելքէն՝ Գերմանիա , Զուլցերի եւ Ալպեան լերինք , հարաւէն՝ Միջերկրական ծով եւ Սպանիա , արեւմուտքէն՝ Ալլանտեան ովկիանոս :

119. Երկրին տարածութիւնն է 529000 քառ. քիլոմետր , եւ բնակիչը 38,000,000 :

120. Երկիրը բարերեր է եւ լաւ մշակուած . զլխուոր բերքերն են ազնիւ դինի . ըմպելիք , ձէթ , ցորեն , գետնախնձոր , նաև ճակընդեղ յորմէ շաքար կը շինուի : Երկրին արեւելքան հարաւային կողմը խխա բարերեր է , եւ տաք երկրի յատուկ շատ սպուղներ յառաջ կուգան :

121. Յերանսաա ունի ընտիր ասուեղէն , մետաքսէն կերպասներ եւ բազմաթիւ զարդի նիւթեր . Յերանսայի մէջ արհեստք , զիատութիւնք եւ ճարտարութիւնք յոյժ ծաղկած են :

Ա. Յերանսաա տարեկան 144 միլիոն քէնդալ

118. Յերանսայի սահմանն ո՞րն է .

119. Յերանսայի տալս ծութիւնն ո՞չս փ է , եւ բնակիչը ո՞ր չափ :

120. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

121. Զեռագործներն ի՞նչ են :

ճակընդեղ կ'արտադրէ (քէնդալը 78 օխա է) :

Բ. Ամբողջ Եւրոպա տարեկան 115 միլիոն հէքթոլիդը գինի կ'արտադրէ, որոյ 30.5 միլիոն հէքթոլիդը ֆրանսայէ կ'ելնէ :

122. Ֆրանսայի կը վերաբերի Քորսիքա կղզին, Միջերկրական ծովուն մէջ :

123. Հանրապետութիւն է 1870 էն ի վեր, որոյ վարիչն է Նախագահն որոյ պաշտօնը 7 տարի կը տեւէ, եւ վերընտրելի է :

124. Ֆրանսացիք կրօնքով կաթոլիկ են :

125. Ֆրանսայի մայրաքաղաքն է,

Փարիզ (2,400,000), Մէն գետին վրայ վաճառաշահ եւ ճարտարարուեստ քաղաք . նորաձեւութեան եւ զարդի նիւթերու կողմէ հռչակաւոր է . արհեստից, գիտութեանց եւ գեղեցկութեան կողմանէ Եւրոպիոյ առաջին քաղաքն է . շատ երեւելի շէնքեր ունի, հրապարակներն ու փողոցները գեղեցիկ են. շէնքերուն մէջ անուանի են Մայր-Եկեղեցին (Նօթր-Տամ), Թանդէոնն եւ Լուվրի պալատը :

126. Ուրիշ երեւելի քաղաքներն են,

Լիսն (400000), Ֆրանսայի երկրուդ քաղաքն է, ճարտարութեան կողմանէ նշանաւոր. մետաքսեղէններն անուանի են :

Մարսիլիա (350000), Միջերկրականի վրայ Ֆրանսայի առաջին նաւահանգիստն է . աշխարհիս ամէն

122. Ֆրանսա Եւրոպիոյ մէջ ուրիշ ի՞նչ երկիրներ ունի:

123. Կառավարութեան վրայով ի՞նչ կրնաս ըսել:

124. Կրօնքն ի՞նչ է :

125. Ֆրանսայի մայրաքաղաքն ո՞րն է և ի՞նչ հրեաս ըսել անոր վրայ:

126. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

մասանց հետ մեծ վաճառականութիւն ունի :

Պորտո (250,000), Կարոն գետին վրայ բանուկ եւ վաճառաշահ նաւահանգիստ . գինին խիստ համբաւաւոր է :

Անուանի են նաև Լիլ, Թուլուզ, Նանց, Լը Հավր քաղաքները եւ Փուլոն գինուորական նաւահանգիստը Ֆրանսայի երկաթուղեաց երկայնութիւնն է 36000 քիլոմետր:



Դ. Ա. Ա. Իդ.

ՌՈՒՍԻԱ

127. Ռուսիոյ սահմանն է հիւսիսէն՝ Սառուցեալ սլելիանոս, արեւելքէն՝ Ռւսալ լերինք, հարաւէն՝ Կովկաս լերինք. Աեւ ծով եւ Ռումանիա, արեւմուտքէն՝ Աւստրիա, Գերմանիա, Պալմիկ ծով եւ Շուէտ :

128. Ռուսիոյ տարածութիւնն է 5,500,000 քառ. քիլոմետր, եւ բնակիչը 93,000,000 :

129. Հիւսիսային կողմը սաստիկ ցուրտ եւ ամայի է, միջին եւ արեւմտեան մասերը բազմամարդ

127. Ռուսիոյ սահմանն ո՞րն է :

128. Ռուսիոյ տարածութիւնն ո՞րչափ է, եւ բնակիչը ո՞ւշի :

129. Կողման եւ բարերերութիւնն ի՞նչպէս են :

եւ բարեբեր են. հարաւային կողմանց կլիման մեղմ
եւ զուարձալի է : Երկրին տարածութեան իբր եր-
կու երրորդ մասն անտառներով ծածկուած է :

130. Գլխաւոր բերքերն են կանեփ, վուշ, ցո-
րեն, ատաղճ, եւ արմտիք. անուանի են այս երկրին
կաշին, մուշտակն եւ խաւեարը :

Ա. Բոլոր աշխարհիս արտադրած կանեփի եւ
վուշի կէսէն աւելին Ռուսիայէ կ'ելնէ. կանեփի
տարեկան բերքն է 600 միլիոն քիլոկրամ :

Բ. Հողագնտիս վրայ Միացեալ նահանգներէն
զատ չկայ երկիր մը որ Ռուսիոյ չափ ցորեն եւ
արմտիք արտադրէ :

Գ. Ռուսիա Եւրոպայէ դուրս (յԱսիա) ունի
ընդարձակ երկիրներ, այնպէս որ ամբողջ Ռուսիոյ
կայսրութիւնն Եւրոպիոյ կրկինէն աւելի է: Եւ-
րոպայէ դուրս ունեցած երկիրն Եւրոպական
Ռուսիոյ Եւապատիկն է. ամբողջ կայսրութեան
երկիրն երկրագնտիս ցամաքին իրը մէկ վեցե-
րորդն է:

131. Ռուսիոյ հանքերն են ոսկի, երկաթ, պղինձ
բլաթին, որք Ռուրալ լեռներէն կ'ելնեն :

132. Գլխաւոր կենդանիներն են ձի, արջառ,
ոչխար, խոզ, հիւսիսային կողմերն նաև եղնիկ: Իսկ
վայրենի կենդանիներէն ճերմակ արջ, գայլ որք հիւ-
սիսային կողմերը կը զտնուին:

Զիերն անուանի են, 18 միլիոն կը հաշուուին
եւ ոչ մէկ երկիր այսչափ ձի ունի :

130. Ռուսիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են :

131. Գլխաւոր հանքերն ի՞նչ են :

132. Գլխաւոր կենդանիներն որո՞նք են :

133. Առուսիոյ մայրաքաղաքն է,

Ս. ՓԵԹՔՍՊՈՒԲԿ (1,000,000), Պալթիկ ծովուն վրայ, Նէվա գետին բերանը նաւահանգիստ. տեսքը փառաւոր է. ունի հոյակապ պալատներ եւ շենքեր, բնդարձակ հրապարակներ եւ լայն փողոցներ. հոսկայ Մեծն Պետրոսի՝ քաղաքի հիմնադրին՝ պղնձէ ձիաւոր արձանը:

134. Առուսք կրօնքով յունակաւան են :

135. Միւս երեւելի քաղաքներն են,

Մոսկով (750000), կայսրութեան կեդրոնը, նախկին մայրաքաղաքն է, գիտութեանց եւ արուեստից կողմանէ անուանի. շենքերուն մէջ նշանաւոր են Քրէմլին պալատը եւ Մայր եկեղեցին:

Վարչաւիա (450,000), Վիսթուլա գետին վրայ. ունի գեղեցիկ փողոցներ, պալատներ, համալսարան, եւ ուսումնատեղիներ:

Օսեսա (240,000), Սեւ ծովու վրայ նաւահանգիստ. մեծ քանակութեամբ ցորեն դուրս կը զրկէ:

Անուանի են նաև Ռիկա, Քազան, Խարբով, Քիեվ, Քիևնիկ, Նիժնի-Նովիկորօս քաղաքները եւ Խրիմ:

Առուսիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է 30000 քիլոմէտր:

133. Կրօնքն ի՞նչ է:

134. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

135. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

Դ Ա Ս Ի Ւ .

Ի Տ Ա Լ Ի Ա

136. Իտալիա Եւրոպիոյ հարաւային կողմն երկայն թերակղզի է . սահմանն է հիւսիսէն՝ Ալպեան լեռնազօտին , արեւելքէն՝ Աւստրիա , Ադրիական եւ Յոնիական ծովերն , հարաւէն՝ Միջերկրական ծով , արեւմուտքէն՝ Տիրունական ծով :

137. Տարածութիւնն է 296000 քառ. քիլոմէտր , եւ բազմամարդութիւնը 30,000,000 :

138. Կը բաղկանայ ամբողջ Իտալիա թերակղզիէն եւ երկու կղզիներէ , որք են Սիկիլիա եւ Սարսենիա :

139. Իտալիոյ հողն բարեբեր է եւ լաւ մշակուած . գլխաւոր բերքերն են բրինձ , մետաքս , բամպակ , խաղող , գինի , չաքարի եղէդն , ձիթապտուղ , արմոնիք , նարինջ , լեմոն :

140. Իտալիա համբաւեալ է իր գեղեցիկ եւ զուարճալի կլիմային համար :

Ա. Բնակիչք զուարթադէմ են . գիտութեանց

136. Ո՞ն է Իտալիոյ սահմանը :

137. Ո՞րչափ է Իտալիոյ տարածութիւնը եւ բազմամարդութիւնը :

138. Իտալիա ի՞նչ մասերէ կը բաղկանայ :

139. Իտալիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են :

140. Իտալիոյ կլիման ի՞նչպէս է :

եւ գեղարուեստից մէջ մեծ յաջողակութիւն ունին :

Բ. Հանքերուն մէջ նշանակութեան արժանի են գեղեցիկ եւ գոյնզգոյն մարմարիոններն : Իտալիոյ մէջ գեղարուեստք՝ նկարչութիւն, քանդակագործութիւն եւ երաժշտութիւն յոյժ զարգացած են :

Գ. Եւրոպիոյ մէջ չկայ երկիր մը որ Իտալիոյ չափ մետաքս արտադրէ, իսկ ամբողջ աշխարհիս մէջ երկրորդն է. առաջինը Չինաստան է : Գինիի կողմանէ ալ Ֆրանսային անմիջապէս ետքը կռւգայ. տարեկան 30 միլիոն հէքթոլիդր գինի կարտադրէ :

141. Իտալացիք կրօնքով կաթոլիկ են :

142. Իտալիոյ մայրաքաղաքն է,

ՃՈՂՄ (350000), Տիբերիս գետին վրայ, հնութեանց եւ գեղարուեստից կողմանէ աշխարհիս նշանաւորագոյն քաղաքն է. բազմաթիւ երեւելի շէնքեր ունի, որոց մէջ նշանաւորներն են Ս. Պետրոսի եկեղեցին որ աշխարհիս մեծագոյն եկեղեցին է, Վատիկանի պալատն ուր Պապը կը նստի, գրատունն ութանգարանը :

143. Միւս երեւելի քաղաքներն են,


Նավիոլի (500000), Տիւրենական ծովուն վրայ, Վետովի ստորոտը, Իտալիոյ մեծագոյն քաղաքն է. վաճառաշահ նաւահանգիստ :

141. Կրօնքեին ի՞նչ է :

142. Իտալիոյ մայրաքաղաքն ո՞րն է և ի՞նչ կը նստի ըսել անոր լրայ :

143. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Հայութան Ա. Պետրոս կիւրեղիք



Միլան (320000), ճարտարարուեստ քաղաք. անուանի է Մայր եկեղեցին :

Թուրքին (250000), Փօ գետին վրայ ճարտարարուեստ քաղաք. համալսարանն անուանի է :

Նենովա (180000), համանուն ծոցին վրայ. Իտալիոյ ամենէն մեծ նաւահանգիստն է :

Վենետիկ (130000), համանուն ծոցին խորը մանր կղզիներու վրայ շինուած երեւելի քաղաք. կղզիներէն մին է Ս. Պաղար, ուր կը գտնուի Մխիթարեանց վանքն եւ տպարանն :

Անուանի են նաև Բալերմօ, Ֆիորենցա, Մեսինա քաղաքները :

Իտալիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է 12000 քիլոմետր :

Դ Ա Ս Ի Ե .

Ս Պ Ա Ն Ի Ա

144. Սպանիա եւրոպիոյ հարաւային արեւմըտեան կողմն է. սահմանն է հիւսիսէն՝ Ատլանտեան ովկիանոս եւ Ֆրանսա, արեւելքէն եւ հարաւէն՝ Միջներկրական ծով, արեւմուտքէն՝ Փորթուկալ և Ատլանտեան ովկիանոս :

144. Սպանիոյ սահմանն ո՞րն է:

145. Սպանիոյ տարածութիւնն է 500000 քառ. քիլոմետր, եւ բազմամարդութիւնն է 17,000,000 :

146. Գլխաւոր բերքերն են գինի, ձիթապտուղ, բամպակ, շաքարի եղէգն, նարինջ, լեմոն, ցորեն :

Սպանիոյ կենդանեաց մէջ անուանի են ձին եւ ջորին, նոյնպէս Մերինոս ըսուած ոչխարն իւր փափուկ եւ ազնիւ բուրդին համար:

147. Սպանիոյ գլխաւոր հանքերն են պղինձ, կապար, երկաթ եւ մարմարիոն, բայց անխնամ թողուած են :

148. Սպանիացիք կրօնքով կաթոլիկ են:

149. Սպանիոյ մայրաքաղաքն է, Տագրիս (480000), Սպանիոյ կեդրոնը. ունի պալատներ, գեղեցիկ շէնքեր, հասարակաց ճեմելիքներ, համալսարան եւ թանգարան :

150. Միւս երեւելի քաղաքներն են,

Պարչելոնա (350000), Միջերկրականի վրայ. Սպանիոյ առաջին նաւահանգիստը եւ վաճառաշահ ու ճարտարարուեստ քաղաքը :

Վալանցիա (170000), նաւահանգիստ Միջերկրականի վրայ եւ ճարտարարուեստ քաղաք :

145. Ո՞չափ է Սպանիոյ տարածութիւնն եւ բազմամարդութիւնը:

146. Սպանիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են:

147. Սպանիոյ գլխաւոր հանքերն ի՞նչ են:


148. Կրօնքն ի՞նչ է:

149. Սպանիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կընաս ըսել անոր վրայ:

150. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

Անուանի են նաև Սէլիլ, Մալակա եւ Քատիքս
քաղաքները :

Սպանիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է
10000 քիլոմէտր :



Դ Ա Ս Ի Զ .

ՓՈՐԹՈՒԿԱԼ

151. Փորթուկալ Եւրոպիոյ հարաւային արեւ-
մրտեան ծայրն է, և Սպանիոյ հետ ի միասին թերա-
կղզի մը կը ձեւացնէ: Սահմանն է հիւսիսէն եւ ա-
րեւելքէն՝ Սպանիա, հարաւէն եւ արեւմուտքէն՝ Աս-
լանտեան ովկիանոս:

152. Տարածութիւնն է 91,000 քառ. քիլոմէտր,
եւ բազմամարդութիւնը 4,700,000:

153. Դլխաւոր բերքերն են ցորեն, գինի, լե-
մոն, նարինջ եւ պառւղներ :

154. Փորթուկալցիք կրօնքով կաթոլիկ են:

155. Փորթուկալի մայրաքաղաքն է ,

151. Փորթուկալի սահմանն ո՞րն է:

152. Ո՞րչափ է տարածութիւնը, եւ բազմամարդութիւնը :

153. Փորթուկալի գլխաւոր բերքերն ի՞նչ են:

154. Կրօնքն ի՞նչ է :

155. Փորթուկալի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել
ահոր վրայ :

ՀԻԶՊՈՆԱ (250000), Թակո գետին բերանը, Առանտեանի վրայ ապահով եւ գեղեցիկ նաւահանգիստ. սքանչելի դիրք ունի:

156. Միւս երեւելի քաղաքն է,

Օբորի (110,000), Տուրո գետին բերանը, աէրութեան վաճառաշահ նաւահանգիստն եւ ծաղկեալ քաղաքն է: Բորի ըսուած գինին անուանի է:

Անուանի են նաեւ Քոյիմպրա, Պրակա, Սերուալ քաղաքները:

Ա. Փորթուկալ եւրոպայէն դուրս բաւական երկիր եւ գաղթականութիւն ունի, այնպէս որ 1,800,000 քառակուսի քիլոմէտր տարածութիւն ունին 5 միլիոն բնակչօք:

Բ. Փորթուկալի երկաթուղեաց երկայնութիւնն է 2000 քիլոմէտր:

ՀԱՅԱՍՏԱՆ

Դ Ա Ս Ի Է.

ՏԱՆԻՄԱՐՔԱ

157. Տանիմարքա Հիւսիսային եւ Պալթիկ ծովերու մէջ երկնցած թերակղզի է: Սահմանն է հիւսիսէն՝ Քաթէկաթի նեղուցն, արեւելքէն՝ Պալթիկ

156. Ուրիշ հօնչ երեւելի քաղաքներ կան:

157. Տանիմարքայի սահմանն ո՞րն է:

ծով, հարաւէն՝ Գերմանիա, եւ արեւմուտքէն՝ Հիւսիսային ծով.

Տանիմարքա կը բազկանայ մէյ մը Եռթլանտի թերակղղիէն, մէյ մըն ալ Պալթիկ ծովու իրեն վերաբերեալ կղղիներէն որոց գլխաւորներն են Զէլանտ, Ֆիոնի, Լալանտ, Ֆալսթէր, Պորնհոլմ:

158. Տանիմարքայի տարածութիւնն է 40000 քառ. քիլոմետր, եւ բնակիչն է 2,000,000 :

159. Եռթլանտ թերակղղին անքեր է եւ շատ աեղ ճահիճներով ծածկուած. իսկ կղղիները բարերեր են. բերքերն են ցորեն, դարի, վուշ եւ արմտիք, ունի բազմաթիւ արջառ եւ ձի:

Տանիմարքայի ձիերն անուանի են: Այս երկրին մէջ ձկնորսութիւն շատ կը լինի:

160. Տանիմարքացիք կրօնքով բողոքական են:

161. Տանիմարքայի մայրաքաղաքն է,

Գոթենցակ (300000), Զէլանտ կղղւոյն մէջ՝ Սունտեղուցին վրայ, բանուկ նաւահանգիստ:

162. Միւս երեւելի քաղաքներն են,

Օտանսէ (25000), Ֆիոնի կղղւոյն մէջ ճարտարարուեստ քաղաք:

Ալպորկ (15000), Եռթլանտի մէջ ամուր քաղաք և նաւահանգիստ:

158. Ո՞րդափ է Տանիմարքայի տարածութիւնը եւ բնակիչը:

159. Երկրին վրայով ի՞նչ կրնաս ըսել:


160. Կրօնքն ի՞նչ է:

161. Տանիմարքայի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

162. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

Անուանի են նաեւ Հելսինկիոր, Վիպուրի, Արուս
քաղաքները:

Տանիմարքայի կը վերաբերի Թէրօէրի խումբը.
Նոյնպէս Խոլանտա ցուրտ եւ հրաբղխային կղզին



Իւյզէր Խոլանտա կղզւոյն մէջ

Եւ Կրօնլանտա մեծ կղզին Ամերիկայի մէջ :

Տանիմարքայի երկաթուղեաց երկայնութիւնն
է 2000 քիլոմէդր:

— * —

Դ Ա Ս Ի Բ .

ՇՈՒԵՏ · ՆՈՐՎԵԿԻԱ

163. [Շուէտ-Նորվեկիա Եւրոպիոյ Հիւսիսային արեւմտեան կողմն Եւրոպիոյ ամենէն մեծ թէրակղզին կը ձեւացնէ . սահմանն է Հիւսիսէն՝ Սառուցեալ ովկիանոս , արեւելքէն եւ հարաւէն՝ Պալթիկ ծով , արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս եւ Հիւսիսային ծով :

164. Տարածութիւնն է 775000 քառ. քիլոմէտր եւ բազմամարդութիւնն է 7,000,000:

Տարածութիւն . — Շուէտ = 450000 . Նորվեկիա = 320000 :

Բնակիչք . — Շուէտ = 4800000 . Նորվեկիա = 2200000 :

Շուէտ եւ Նորվեկիա առանձին երկիրներ են եւ իրարմէ անկախ առանձին օրէնսդրութիւն եւ կառավարութիւն ունին , բայց թագաւորը միեւնոյն անձնն է :

165. Գլխաւոր հանքերն են երկաթ եւ պղինձ . երկաթն առատ եւ ազնիւ է :

166. Երկրին հարաւային կողմը ցորեն , գարի եւ գետնախնձոր կ'արտադրէ : Նորվեկիոյ ծովեզեր-

163. Շուէտ-Նորվեկիոյ սահմանն ս՞րն է :

164. Ո՞րչափ է Շուէտ-Նորվեկիոյ տարածութիւնը եւ բնակչութեանը :

165. Գլխաւոր հանքերն ի՞նչ են :

166. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

ՔԷՆ ՄԵԾ Քանակութեամբ ծուկ կ'որսացուի :

Ա. Շուէտի եւ Նորվեկիոյ իբր մէկ երրորդ մասը նոճիի եւ եղեւինի անտառներով ծածկուած է, ուրկէ առատ եւ ազնիւ ատաղձ կ'ելնէ,

Բ. Շուէտ-Նորվեկիա եւ Տանիմարքա ալ մէկտեղ առնելով, երբեմն Սքանտինաւիա կ'ըսուի :

167. Արհեստք եւ գիտութիւնք ծաղկած են. ժողովուրդն ընդհանրապէս անկեղծ, պարկեցտ եւ գործունեայ է :

168. Բնակիչք կրօնքով բողոքական են :

169. Շուէտի մայրաքաղաքն է,

ՍԹՈՔՀՈԼՄ (230000), ութ կղզեաց վրայ սքանչելի դիրք մը ունի. տէրութեան առաջին նաւահանգիստն է, եւրոպիոյ մայրաքաղաքներուն մէջ Կ.Պոլսէ վերջ այս քաղաքն է որոյ շրջակայքը շատ զուարձալի տեսարաններ կան :

170. Նորվեկիոյ մայրաքաղաքն է :

ԳՐԻՍԹԻԱՆԻԱ (130000), բանուկ նաւահանգիստ եւ վաճառաշահ քաղաք. ունի համալսարան :

171. Միւս երեւելի քաղաքներն են,

Կորկմպուրկ (100000), Քաթէկաթի վրայ, Շուէտի երկրորդ նաւահանգիստը:

ՊԵՐԿԵՆ (47,000), Հիւսիսային ծովուն վրայ վաճառաշահ նաւահանգիստ :

167. Արհեստք եւ գիտութիւնք ի՞նչ վիճակի մէջ են :

168. Կրօնքն ի՞նչ է :

169. Շուէտի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

170. Նորվեկիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

171. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Անուանի են նաև Մալմոյէ, Ռոփսալա, Քարլս-

ֆրոնա, Տրոնդհայմ քաղաքները :

Ա. Շուշտի մէջ կան շատ լիճեր եւ գետեր

որք գեղեցիկ ջրվէժներ կը ձեւացնեն :

Բ. Այս թագաւորութեան հիւսիսային կողմը

Լափոնիա կ'ըսուի, որոյ բնակիչք կարծահասակ

եւ խեղճ մարդիկ են, բնակութեան քաղաք չու-

նին, սղորմելի գիւղերու մէջ կը բնակին : Նշա-

նաւոր է Լափոնիոյ բեն ըսուած եղնիկն որմէ

մեծապէս կ'օգտուին, բայխիրի լծելով կը ճամբոր-

դեն ձեան եւ սառոյցի վրայէն, անոր կաթն ու

միսր կուտեն, մորթը կը հագնին եւ եղջիւր-

ներէն տան կարասիներ կը շինեն :

Գ. Արեւմտեան կողմը Լովֆոտէն կղզեաց մօտ

Մալաբրէօմ ըսուած անուանի յործանքը կայ որ

երբեմն սաստկութեամբ պտուաքելով, նաւեր կը

ընկղմէ ահագին շառաչմամբ :

Դ. Շուշտ Նորվեկիոյ երկաթուղեաց երկայ-

նութիւնն է 9000 քիլոմէտր :

Դ Ա Ս Ի Թ.

ՀՈԼԱՆՏԱ

132. Հոլանտա Հիւսիսային ծովուն եզերքը փոքր եւ ցած երկիր մ'է : Սահմանն է հիւսիսէն եւ արեւմուտքէն՝ Հիւսիսային ծով, արեւելքէն՝ Գերմանիա, հարաւէն՝ Պելժիա :

133. Հոլանտայի տարածութիւնն է 33000 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 4,600,000:

Երկրին մեծ մասը ծովէն ցած լինելով, բնակիչք ամրապինդ մեծամեծ թումբեր շինած են ծովուն դէմ, որպէս զի երկիրը չողողուի :

Այսպէս Հոլանտա ծովէն ցած լինելուն համար երրեմն կ'ըսուի նաեւ Ստորին-Նահանգ :

134. Արհեստք եւ ճարտարութիւնք յառաջադիմութեան մէջ են, իսկ վաճառականութիւնը շատ զարգացեալ է :

Իրենց ճարտարութեան եւ գործունէութեան ապացոյց է որ ճախճախուտ երկիրները բարեքեր դաշտերու եւ պարարտ արօտներու վերածեր են :

Հոլանտայի կովերն ու ոչխարներն ու անոնց պանիրը համբաւաւոր են :

172. Հոլանտայի սահմանն ո՞րն է :

173. Ո՞րշափ է Հոլանտայի տարածութիւնը եւ բնակիչը :

174. Արհեստք եւ ճարտարութիւնք ի՞նչ վիճակի մէջ են.

175. Հոլանտացիք կրօնքով բողոքական են :

176. Հոլանտայի մայրաքաղաքն է,

1,0-2է (160,000), Հիւսիսային ծովուն մօտնոր եւ գեղեցիկ քաղաք է :

177. Միւս երեւելի քաղաքներն են,

Ամսրեցամ (420,000), Հոլանտայի հին մայրաքաղաքը, Զուխտէրդէն Հիւսիսային ծովուն միացնող ջրանցքին վրայ կարեւոր նաւահանդիստ եւ ճարտարարուեատ քաղաք. աղամանդի յղկումն ու առեւտուրը նշանաւոր է:

Անուանի են նաև, Ռոբերտամ, Ռեբեխս, Աարլեմ, Լեյսեն քաղաքները :

Ա. Եխեքսէնպուրիկ Հոլանտայի հարաւային կողմն չեղոք երկիր մ' է 2500 քառ. քիլոմէդր տարածութեամբ եւ 200000 բնակչոք եւ առանձին օրէնսդրութիւն ունի, բայց երկրին ոլետը Հոլանտայի թագաւորն է:

Բ. Հոլանտա Եւրոպայէ դուրս ունի շատ ընդարձակ երկիրներ եւ գաղթականութիւն որ իւրենց դիրքով, ճարտարութեամբ եւ հարստութեամբ մեծ կարեւորութիւն ունին :

Հոլանտայի երկաթուղեաց երկայնութիւնն է 2500 քիլոմէդր :



175. Կրօնքն ի՞նչ է :

176. Հոլանտայի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել նոր վրայ :

177. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

ԴԱՅ Լ.

ԶՈՒԻՒՑԵՐԻ

178. Զուիցերի Ֆրանսայի արեւելեան կողմն Ալպեանց դանազան ճիւղերով շրջապատուած լեռնային երկիր մ' է. սահմանն է հիւսիսէն՝ Գերմանիա, արեւելքէն՝ Աւստրիա, հարաւէն՝ Իտալիա, արեւմուտքէն՝ Ֆրանսա :

179. Զուիցերիոյ տարածութիւնն է 41000 քառակուսի քիլոմէտր, եւ բազմամարդութիւնը 3,000,000:

180. Զուիցերի հանրապետութիւնն է 22 անկախ նահանգներէ բազկացեալ, որք իրարու դաշնակից են եւ ունին առանձին կառավարութիւն, եւ կեղրոնական իշխանութեան ենթակայ են :

181. Երկիրը լեռնային է եւ շատ բնական հաճոյատեսիլ տեղեր կ'ընծայէ իր զուարթադեղ լիճերով, ջրվէժներով եւ լեռներով :

Երկրագործութիւնը շատ առաջ գացած չէ, բայց արօտները գերազանց են եւ արջառք բազմաթիւ, որոց կարագն ու պանիրը մեծ նիւթ են վաճառականութեան :

182. Արհեստք զարգացեալ են, մանաւանդ մե-

178. Զուիցերիոյ սահմանն ո՞ւն է:

179. Ո՞րչափ է Զուիցերիոյ տարածութիւնն եւ բնակիչը:

180. Կառավարութեան կերպին վրայ ի՞նչ կրնաս ըսել:

181. Զուիցերիոյ վրայ ի՞նչ կրնաս ըսել:

182. Արհեստք եւ գիտութիւնք ի՞նչ վիճակի մէջ են :

տաքսեղէնն ու բամակակեղէնը . ժամացոյցներն առաջին կարգի են եւ անոնց առեւտուրը խիստ բանուկ : Դիտութիւնք ալ յառաջադիմութեան մէջ են , հասարակաց կրթութեան մեծ խնամ կը տարուի . մանկավարժական դպրոցներն եւ կրթական հաստատութիւնները նշանաւոր են :

183. Զուիցերիոյ բնակիչք գրեթէ կէս առ կէս կաթոլիկ եւ Բողոքական են :

184. Զուիցերիոյ մայրաքաղաքն է ,
Պէ՛՛՛ (50000) , գիրքը գեղեցիկ է , ունի անուանի համալսարան :

185. Միւս երեւելի քաղաքներն են ,
Ճինեվրա (75000) , համանուն լճին վրայ , ժամացոյցները , գոհարեղէններն ու մետաքսեղէնները խիստ անուանի :

Ցուրիս (90000) , համանուն լճին վրայ , մետաքսեղէններն անուանի Զուիցերիոյ ամէնէն բազմարդ եւ ճարտարարուեստ քաղաքն է :

Անուանի են Նաեւ Պալ , Լուչերնա , Նեօւարէլ քաղաքները :

Ա. Զուիցերիոյ բնակիչք բարերարոյ , բարեպաշտ եւ պարկեշտ են . արուեստից եւ ճարտարութեանց մէջ ալ խիստ յաջողակ :

Զուիցերիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է 3000 քիլոմէտր:



183. Կրօնքն ի՞նչ է :

184. Զուիցերիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կը նաև ըսել անոր վրայ :

184. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

ԴԱՍ ԼԱ.

ՊԵԼՃԻԱ

186. Պելճիա մրանսայի հիւսիսային կողմը փոքր թագաւորութիւն մ' է . սահմանն է հիւսիսէն՝ Հիւսիսային ծով եւ Հոլանտա , արեւելքէն՝ Գերմանիա , հարաւէն՝ Ֆրանսա , արեւմուտքէն՝ Հիւսիսային ծով :

187. Պելճիոյ տարածութիւնն է 29500 քառ. քիլոմէդր , եւ բնակիչը 6,100,000 :

Ա . Եւրոպիոյ մէջ , նոյնպէս բոլոր աշխարհիս վրայ՝ այս երկիրն է որոյ ժողովուրդք աւելի խիտ են , այսինքն տարածութեան նայելով բնակիչք շատ են , ամէն մէկ քառակուսի քիլոմէդրի 206 բնակիչ կ'կյնայ :

188. Գլխաւոր հանքերն են հանքածուխ , երկաթ , զինկ , պղինձ :

189. Հողը բարեբեր է եւ լաւ մշակուած՝ կ'արտադրէ ցորեն , եւ ծխախոտ : Երկրագործութիւնն ալ շատ յառաջ գացած է , բանջարանոցներն ու ծաղկանց մշակութիւնն ալ զարդացած :

186. Պելճիոյ սահմանն ո՞ն է :

187. Ո՞րչափ է Պելճիոյ տարածութիւնը եւ բազմամարդութիւնը :

188. Պելճիոյ գլխաւոր հանքերն ի՞նչ են :

189. Բերքերն ի՞նչ են :

190. Պելժիացիք կրօնքով կաթոլիկ են:

191. Պելժիոյ մայրաքաղաքն է,

ՊԵՒԽՍԵԼ, (440000), գեղեցիկ քաղաք է եւ գիտութեանց ու արուեստից կողմանէ նշանաւոր. ունի փառաւոր եկեղեցի եւ պալատ:

192. Միւս երեւելի, քաղաքներն են,

ԱՆՎԵՐ (540000), էսդօ գետին վրայ, ՊԵԼԺԻԱ առաջին նաւահանգիստն ու վաճառաշահ քաղաքն է. գեղարուեստից մեծ ակադեմիա մը ունի:

Կան (150000), վաճառաշահ քաղաք է. բամազակեղէն գործուածներն ու համալսարանն անուանի են:

Անուանի են նաև Լիեծ, Պրուժ, Նամիւր քաղաքները:

Ա. ՊԵԼԺԻԱՑԻՔ ուրախ, զուարթ եւ աշխատասէր են, եւ գեղարուեստից մէջ յաջողակ:

Բ. ՊԵԼԺԻՈՅ երկաթուղեաց երկայնութիւնն է 4500 քիլոմէտր:



190. Պելժիացւոց կրօնքն ի՞նչ է :

191. Պելժիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կընառ ըսէլ անոր վրայ :

192. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Դ Ա Ս Լ Բ.

ՅՈՒՆԱՍՏԱՆ

193. Յունաստան Թուրքիոյ հարաւային կողմը՝ Արքիպեղագոսի եւ Յոնիական ծովուն մէջ երկնցած թերակղզի է. սահմանն է հիւսիսէն՝ Թուրքիա, արեւելքէն՝ Արքիպեղագոս, հարաւէն՝ Միջերկրական ծով, արեւմուտքէն՝ Յոնիական ծով։

194. Յունաստանի տարածութիւնն է 65000 քառ. քիլոմէտր, եւ բնակչութեանը՝ 2,200,000։

195. Գլխաւոր բերքերն են խաղող, գինի, չամիչ, թուզ, նուշ, ձիթապտուղ, լեմոն, նարինջ։ Մարմարիոնն ալ ազնիւ եւ առատ է։

Ա. Յունաստան ժամանակաւ ուսմանց եւ գիտութեանց կողմանէ խիստ ծաղկեալ էր. այժմ իր նախկին վիճակը շունի։

196. Կրօնքով (Օրթոտոքս) Յունադաւան են։

197. Յունաստանի մայրաքաղաքն է,

Աթենք (110000), նշանաւոր քաղաք, գեղարուեստից, գպրութեանց եւ գիտութեանց կողմանէ. ունի երեւելի հնութիւններ, նաև համալսարան եւ թանգարան։ Իր նաւահանդիսան է Պիրէոն։

193. Յունաստանի սահմանն ո՞րն է։

194. Ո՞րլափ է Յունաստանի տարածութիւնն եւ բնակչութեանը։

195. Գլխաւոր բերքերն ի՞նչ են։

196. Ի՞նչ է կրօնքն։

197. Ո՞րն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ։

Ա. Հին ատեններն Աթենացւոց փիլիսոփայական դպրոցներն ամէնէն երեւելիներն էին, ուր աշխարհիս ամէն կողմէն կը դիմէին ուսմունք սորվելու։ Յունաստանի մէջ անդրիագործութիւնն ու ճարտարապետութիւնը վերջին ծայր կատարելութեան հասած էին։

198. Միւս երեւելի քաղաքներն են,

Բարցա (40000), Մօրէա թերակղզւոյն հիւսիսային կողմը, նաւահանդիստ եւ վաճառաշահ քաղաք։

Ճերմոպօլիս (30000), Շիրա կղզւոյն մէջ, Կիլլատեան կղզեաց մէջ գլխաւոր նաւահանդիստը։

Անուանի ևն նաեւ Քօրծօւ, Զանքա, Լարիսա, Վոլո, Սպարտա քաղաքները։

Յունաստան երեք մասերէ կը բաղկանայ։ Ելլադա կամ բուն Յունաստան, Մօրա կամ Պեղոպնէս մեծ կղզին եւ շրջակայ կղզիք (Նեկրոբոնդէ, Կիլլատեան, Յոնիական)։



ԴԱՍ 1.Դ.

ՌՈՒՄԱՆԻԱ

199. Ռումանիոյ սահմանն է հիւսիսէն՝ Աւստրիա եւ Ռուսիա, արեւելքէն՝ Ռուսիա եւ Սեւ ծով, Հարաւէն՝ Պուլկարիա, որմէ Դանուբ գետով կը զատուի, արեւմուտքէն՝ Աւստրիա։

193. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան։

193. Ռումանիոյ սահմանն ո՞րն է։

200. Ռումանիոյ տարածութիւնն է 130000 քառ. քիլոմետր, եւ բնակիչը 5,500,000 :

201. Ռումանիոյ երկրագործութիւնը զարգացած է եւ դլխաւոր բերքերն են ցորեն, արմտիք, ծխախոտ, բուրդ, մորթ :

202. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, պղինձ :

203. Կրօնքով Օրթոսոքս (Յունադաւան) են :

204. Ռումանիոյ մայրաքաղաքն է,

Պուէրշ (250000), Տոմպովիձա գետակին վրայ մեծ եւ վաճառաշահ քաղաք, ունի կանոնաւոր շէնքեր եւ փողոցներ :

205. Միւս երեւելի քաղաքներն են, Նաև (90000), Բրուդ գետին մօտ, Ռուսիոյ հետ մեծ վաճառականութիւն ունի:

Կալաց (80000), Դանուբի վրայ մեծ նաւահանգիստ, մեծ քանակութեամբ արմտիք դուրս կը դըրկէ :

Անուանի են նաեւ Խպրայիլ, Քեուրեննէ, Ճուրնօվա քաղաքները :

Ա. Դանուբ Ռումանիոյ հարաւային սահմանը կը գծէ եւ Սեւ ծովը կը թափի

200. Ո՞րչափ է Ռումանիոյ տարածութիւնը եւ բնակիչը:

201. Գլխաւոր բերքերն ի՞նչն են:

202. Գլխաւոր հանքերն ի՞նչն են:

203. Կրօնքն ի՞նչն է :

204. Ռումանիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

205. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ լան :

երեք բերաններով, որք են Քիլիա, Սուլինա եւ
Ս. Գէորգի Մեծ նաւերն երկրորդ բերանէն կը
նաւարկեն :

Ոռումանիոյ երկաթուղեաց երկայնութիւնն է
2400 քիլոմետր:



Դ Ա Ս Լ Դ.

ՍԵՐՊԻԱ

206. Սերպիոյ սահմանն է Հիւսիսէն՝ Աւստրիա,
որմէ Դանուբ գետով կը զատուի, արեւելքէն՝ Ռու-
մանիա եւ Պուլկարիա, հարաւէն՝ Թուրքիա, արեւ-
մուտքէն՝ Պոսնիա :

207. Սերպիոյ տարածութիւնն է 50000 քառ.
քիլոմետր, եւ բնակիչը 2,000,000:

208. Գլխաւոր բերքերն են արմտիք, գինի,
ծխախոտ, բուրդ, աղ, ատաղձ :

209. Կրօնքով Օրթոստքս (Յունադաւան) են :

210. Սերպիոյ մայրաքաղաքն է,

206. Սերպիոյ սահմանն ո՞րն է :

207. Ո՞րչափ է Սերպիոյ տարածութիւնն եւ բնակիչը :

208. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

209. Կրօնքն ի՞նչ է :

210. Սերպիոյ մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել
նոր վրայ :

ՊԵԼԿՐԱՏ (40000), Դանուբի վրայ նշանաւոր քաղաք :

211. Միւս քաղաքներն են,

Նիւ (20000), ամուր քաղաք է, բարեբեր երկրի մը մէջ. ունի հանքային ջուրեր :

Սկմենտրիա (10000), Դանուբի վրայ վաճառաշահ քաղաք :

Անուանի են նաեւ Քրակուլելաց, Ալիմսինաց քաղաքները :



ԴԱՍ 1.6.

ԳԱՐԱՏԱՂ

212. Գարատաղի սահմանն է հիւսիսէն, արեւելքէն եւ հարաւէն՝ Թուրքիա, արեւմուտքէն՝ Աղրիական ծով :

213. Տարածութիւնն է 9030 քառակուսի քիլոմէտր, եւ բնակիչը 250000 :

214. Գարատաղ լեռնոտ երկիր մ' է եւ մշակութիւնն ետ մնացած է. բերքերն են գետնախնձոր, մեղր, արմտիք, նաեւ ոչխար :

211. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

212. Գարատաղի սահմանն ո՞րն է :

213. Ո՞չափ է տարածութիւնը եւ բնակիչը :

214. Գարատաղի բնագերն ի՞նչ են :

215. Կրօնքով Օրթոսոքս (Յունաղաւան) են .

216. Մայրաքաղաքն է,

Ակտինսէ (2000), հոս է իշխանին պալատը :

217. Միւս քաղաքներն են,

Անրիվարի (2000), նաւահանգիստ Աղքահանի վրայ , Բօնկօրինակ եւ Տուլինեօ :

Դ Ա Ս Լ Զ Ա Ր Ի Ա

218. Պուլկարիոյ սահմանն է Հիւսիսէն՝ Ռումանիա, որմէ Դանուբ գետով կը զատուի , արեւելքէն՝ Սեւ ծով , հարաւէն՝ Պալքան լերինք , արեւմուտքէն՝ Սերպիա .

219. Տարածութիւնն է 64000 քառ. քիլոմէտր, և բնակիչը 2,500,000 :

220. Գլխաւոր բերքերն են ցորեն , գարի , ե-

215. Կրօնքն ի՞նչ է:

216. Ո՞րն է մայրաքաղաքը:

217. Ուրիշ ի՞նչ քաղաքներ կան:

218. Պուլկարիոյ սահմանն ո՞րն է :

219. Ո՞րչափ է տարածութիւնը և բնակիչը:

220. Գլխաւոր բերքերն ի՞նչ են:

գիպտացորեն. ունի պարարտ արօտներ եւ կաթնտու ազնիւ կենդանիներ :

221. Պուլկարք կրօնքով Յունադաւան են :

Պուլկարիա Օսմանեան պետութեան գերիշխանութեան ներքեւ է եւ անոր հարկատու 1878էն ի վեր :

222. Պուլկարիոյ առաջին քաղաքն է,

ՍօՖԻԱ (35,000). բարձր դաշտի մը մէջ, ունի նորաշէն թաղեր :

223. Միւս քաղաքներն են,

Ռուսնու (25000), Դանուբի վրայ Պուլկարիոյ մեծագոյն քաղաքն է :

Վառնա (20000), Սեւ ծովուն վրայ բանուկ նաւահանգիստ :

Անուանի են նաեւ Թրենովա, Շումլա, Սիլիսրէ, Վիսին քաղաքները :



221. Կրօնքն ի՞նչ է :

222. Ո՞րն է առաջին քաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

223. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

ԳՐԱՆՈՒԹՅԱՆ

Այլեւայլ հարցմունք

1. Մատըիտ Կ. Պոլսոյ ո՞ր կողմը կ'իյնայ: — 2. Հռովմ Մատըիտի ո՞ր կողմն է: — 3. Խտալիոյ զիխաւոր նաւահանգիստներն որո՞նք են: — 4. Խտալիա ի՞նչ բերքով նշանաւոր է: — 5. Հռովմ ի՞նչ կողմանէ նշանաւոր է: — 6. Ո՞ր նեղուցները Տանիմարքա Շուէտ-Նորվեկիայէ կը զատեն: — 7. Քոփէնհակ ո՞ւր է: — 8. Ա. Փեներսպուրկ Լոնտոնի ո՞ր կողմն է: — 9. Զուիցերի ի՞նչ տեսակ կառավարութիւն է: — 10. Ֆրանսայի եւ Սպանիոյ միջեւ ո՞ր լեռները կան: — 11. Եւրոպիոյ մէջ տարածութեան կողմանէ ամէնէն մեծ պետութիւնն ո՞րն է: — 12. Աշխարհիս ամէնէն քազմամարդ քաղաքն ո՞րն է: — 13. Աէն զետն ո՞ր երկրէն կ'անցնի եւ ո՞ւր կը թափի: — 14. Օտեսակ. Պոլսոյ ո՞ր կողմն է: — 15. Կրնա՞ս վեց նաւահանգիստներ համրել, եթէ կարելի է, առաջնութեան կարգաւ: — 16. Մարսիլիա քանի՞նը որդն է Եւրոպիոյ նաւահանգստաց: — 17. Ո՞ր քաղաքի մէջ լաւ կտրոցներ կը պատրաստուին. — 18. Մետարսեղէնը ո՞ր քաղաքաց մէջ լաւ կը շինուին: — 19. Ըսէ թէ ո՞ր երկիրներու զինիներն ընտիր են: — 20. Աթէնքի վրայ ի՞նչ կրնաս ըսել: — 21. Կրնա՞ս անուանի համալսարան ունեցող քանի մը քաղաքներ համրել, եթէ կարելի է, առաջնութեան կարգաւ: — 22. Եւ բոպայէն դուրս երկիր կամ զաղեականութիւն ունեցող չորս տէրութիւններ համրէ առաջնութեան կարգաւ, — 23. Ո՞ր երկիր երկանի առատ հանք ունի: — 24. Ո՞ր երկիր հանքածուիխն առատ է: — 25. Ո՞ր երկիր իր պանիքովը նշանաւոր է: — 26. Եւրոպիոյ ո՞ր երկիրն է որոյ քնակիչը աւելի խիտ են, այսինքն տարածութեան նայելով աւելի քազմամթիւ են: — 27. Լատոկա լիճն ո՞ւր է, ո՞քչափ է անոր տարածութիւնը: — 28. Վիսթուլա զետն ո՞ւրկէ կ'անցնի եւ ո՞ւր կը թափի: — 29. Կ. Պոլսէն Լիվրուլ նաւարկելու համար ո՞ր նեղուցներէն անցնելու է: — 30. Կիլատեան կղզիր որո՞ւ կը

վերաբերին։ — 31. Ո՞րն աւելի արեւելք է, լոնտո՞ն թէ Մարսիիա, լոնտո՞ն թէ Մատրիտ։ — 32. Եւրոպայի մէջ ո՞ր երկիրներ ծովեղերը չունին։ — 33. Խալանտա որո՞ւ կը վերաբերի, հոն ո՞ր հրաբուղիսը կայ։ — 34. Նաբոլիէն Ս. Փեթերսպուրկ պիտի նաւարկենք, միշտ ծովեղերքէն. ըսէր թէ ի՞նչ ծոցեր, քաղաքներ, գետաբերաններ, հրուանդաններ կ'իյնան մեր աչ կողմը։ — 35. Ո՞ւր է Բալերմօ։ — 36. Բազմամարդութեան կարգաւ տասն քաղաք համըէ։ — 37. Ո՞ր արմեստներն Զուիցերիոյ մէջ զարգացեալ են։ — 38. Լափոնիա ո՞ւր է, ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ։ — 39. Ո՞ւր է Նիմնի-Նովկորոս։ — 40. Վոլկա ո՞ւր կը Թափի։ — 41. Եւրոպիոյ տէրութեանց ո՞րն ամէնէն աւելի երկանուղի ունի։ — 42. Բալէարեան կըղղիք ո՞ւր են, որու կը վերաբերին։ — 43. Խաւեար ո՞ւսկէ կուզայ։ — 44. Ո՞ր երկիր ընդարձակ անտառ ունի եւ ատաղծի մեծ առեւտուր։ — 45. Գանուր ո՞ւր կը Թափի, քանի՞ բերաններով, մեծ նաւերն ո՞ր բերանէն կը նաւարկեն։ — 46. Սրանտինաւեան տէրութիւն ըսելով ո՞ր երկիրները կը հասկցուին։ — 47. Օսմանեան պետութեան հարկատու երկիրներն որո՞նք են։ — 48. Զուիցերիացիք կրօնքով ի՞նչ են։ — 49. Եւրոպայի մեծագոյն գետն ո՞րն է։ — 50. Թամիզ գետը ո՞ւր կը Թափի։ — 51. Վեսուվ ի՞նչ է։ — 52. Ետնա լեռն ո՞ւր է։ — 53. Որչափ է Սափիտակ լերան բարձրութիւնը։ — 54. Պալմիկ ծովէն ի՞նչ ծոցեր մեւացած են։ — 55. Եւրոպայի ամէնէն հիւսիսային զլուխը ո՞րն է, ամէնէն արեւմտեանը, հարաւայի՞նը։

Ա Ս Ի Ա

Սահմանի, տարածութիւն, բազմամարդութիւն,
Տէրութիւնն :

224. Ասիոյ սահմանն է Հիւսիսային
սառուցեալ ովկիանոս, արեւելքէն՝ Խաղաղական ով-
կիանոս, հարաւէն՝ Հնդկաց ովկիանոս, արեւմուտքէն՝
Ռւրալ լերինք, Կասպից, Սեւ, Միջերկրական և
Կարմիր ծովերն :

225. Ասիոյ տարածութիւնն է 43 միլիոն քա-
ռակուսի քիլոմէտր և բազմամարդութիւնը 800 մի-
լիոն :

Ա . Ասիոյ երկայնութիւնը՝ Հիւսիսային արե-
ւելքէն հարաւային արեւմուտք՝ Պէհրինկայի նե-
ղուցէն մինչեւ Պապ-իւլ-Մանտէպինեղուցն 10500
քիլոմէտր է, և լայնութիւնը՝ Հիւսիսային գլու-
խէն մինչեւ Մալաքայի ծայրն՝ Ռումանիա
գլուխն՝ 8400 քիլոմէտր է :

224. Ասիոյ սահմանն ո՞րն է :

225. Ո՞րչափ է Ասիոյ տարածութիւնն և բազմամարդու-
թիւնը :

226. Ասիոյ մէջ 11 աշխարհ կամ տէրութիւնք կան, որք են. Ասիական Ռուսիա, Չինաստան, Քորէա, Հնդկացին, Ճափոն, Հնդկաստան, Աֆղանիստան, Պելուճիստան, Արաբիա, Պարսկաստան, Թուրքիա:

Ա. Յիշեալ երկիրներու մեծագոյն մասը կը գտնուի այսօր ընդ տիրապետութեամբ Եւրոպական տէրութեանց. ինչպէս.

Ասիական Ռուսիա կը բաղկանայ Սիպերիայէ, Կովկասիայէ կամ Անդրակովկասէ եւ Թուրքաստանէ կամ Կեդրոնական Ասիայէ. Հնդկաստանի խիստ մեծագոյն մասն Անգլիոյ կը վերաբերի. Արաբիա Տամկաստանի մասն է :

Բ. Հնդկացին քանի մը մասերէ կը բաղկանայ որք առանձին կառավարութիւն ունին. ինչպէս, Պիրմա, Սիամ, Աննամ, Եւայլն :

227. Ասիական կառավարութիւնք ընդհանրապէս միապետական են :

226. Ասիա քանի՝ աշխարհներու կամ տէրութեանց կը բաժնուի:

227. Ասիոյ տէրութիւնք ի՞նչ տեսակ կառավարութիւն են:

Դ Ա Ս Լ Բ .

Երովի, Երովի, Երեղուցի, Լիճի

228. Ասիոյ գլխաւոր ծովերն են,

Հիւսիսային Սառ, Ռվկիանոս՝ հիւսիսային կողմը:

Կասպից, Սեւ, Մարմարա, Արքիպեղագոս, Միջերկրական, Կարմիր ծով՝ արեւմտեան կողմը:

Հնդկաց ովկիանոս՝ Հարաւային կողմը:

Մեծ կամուաղաղական ովկիանոս արեւելեան կողմը:

Պէնկալայի և Օմանի ծովեր կամ ծոցեր Հնդկաց ովկիանոսէն ձեւացած:

Զինաց, Արեւելեան կամ Կապոյս, Դեղին, Ճափոնի, Օխոցի, Պէհրինկալայի ծովեր՝ Խաղաղական ովկիանոսէն ձեւացած:

229. Ասիոյ գլխաւոր ծոցերն են,

Պարսից, Ատենի, Օմանի, Պէնկալայի, Մարբապանի ծոցեր՝ Հնդկաց ովկիանոսէն ձեւացած:

Սիամի, Թոնինի ծոցեր՝ Զինաց ծովէն ձեւացած:

Բէ-շի-լի ծոց՝ Դեղին ծովէն ձեւացած:

Անատոլի ծոց՝ Պէհրինկալայի ծովէն ձեւացած:

Օսլի, Ենիսէի ծոցեր՝ Հիւս սառուցեալ ովկիանոսէն ձեւացած:

230. Ասիոյ գլխաւոր նեղուցներն են:

228. Ասիոյ գլխաւոր ծովերն որո՞նք են:

229. Ասիոյ գլխաւոր ծոցերն որո՞նք են:

230. Ասիոյ գլխաւոր նեղուցներն որո՞նք են:

Վոսփորի կամ Կոստանդնուպոլսոյ եւ Զանաք քալիի
նեղուցներն, արեւմտեան կողմն, Եւրոպական Թուր-
քիոյ եւ Ասիական Թուրքիոյ միջեւ Եւրոպան Ասիայէ
կը բաժնեն :

Պապ-իւլ-Մանտիպի նեղուց որ կարմիր ծովն եւ
Հնդկաց ովկիանոսն իրարու կը միացնէ եւ Արաբիան
կամ Ասիան Ափրիկէէ կը զատէ :

Հիւրմիւզի նեղուց՝ Արաբիոյ եւ Պարսկաստանի մի-
ջեւ :

Փալիի նեղուց՝ Հնդկաստանի հարաւային կողմը .
Հնդկաստան Սէյլան կղզիէն կը զատէ :

Մալաֆայի նեղուց՝ Հնդկաչինի հարաւային կողմը :
Քորեայի նեղուց՝ Ճափոնի եւ Քորէայի միջեւ :
Փերուզի նեղուց՝ Սաղալեան կղզին Եսոյ կղզիէն
կը զատէ :

Անց Թաթարաց՝ Սաղալեան կղզւոյն եւ Սիպերիոյ
միջեւ :

Սանկարի նեղուց՝ Եսոյ եւ Նիֆոն կղզիներուն
միջեւ :

Պերիբնկալի նեղուց՝ համանուն ծովը Սառ . ով-
կիանոսի հետ կը միացնէ եւ Ասիան Ամերիկայէ կը
զատէ :

231. Ասիոյ գլխաւոր լիճերն են ,
Արալայ ծով կամ լիճ, Սեւանայ, Պայքալ, Պալքա-
տի, Սեղան, Խսիք-քուլ՝ Ասիական Ռուսիոյ մէջ :

Վանայ ծով, Մեռեալ ծով, Թուրք կեօլ, Ազգենիր,
Պէյ-շէնիր՝ Թուրքիոյ մէջ :

Ուրմիոյ ծովակ կամ լիճ՝ Պարսկաստանի մէջ :

Խուխունուր, Թանկրինուր, Թունկ-Թինկ, Ֆոեանկ՝
Զինաստանի մէջ :

Ասիոյ ամէնէն մեծ լիճը Արալայ ծովն է. տա-
րածութիւնն է 68000 քառ. քիլոմէդր. Պայքալ
լճինը՝ 34000 քառ. քիլոմէդր :

Դ. Ա. Ա. Լ. Թ.

Գետ, Կղզի, Թերակղզի, Հրտանդանի,
Լերինի :

232. Ասիոյ գլխաւոր գետերն են .

— Ասիական Ռուսիոյ մէջ ,
Օսի, Սնիսկ, Լենա՝ կը թափին Սառուցեալ ով-
խանս :

Ամուր՝ կը թափի Օխոցքի ծովը .
Երասխ եւ Կուր (միացեալ)՝ Կասպից ծովը :
Սիբուն կամ Սիբ-Տերեա, Ճինուն կամ Ամու-Տերեա՝
Լրալայ ծովը :

— Զինաստանի մէջ ,
Հոանկ-Հօ կամ Դեղին, Սանկ-ցե-Շանկ կա-
պոյս կը թափին Դեղին ծով :

— Հնդկաչինի մէջ ,
Քամպոն կամ Մելբոնկ, Մենամ՝ կը թափին Զի-
աց ծով :

Սալուկն, Իրաւուատի կամ Աւա, Պրահիմափուրա՝
Պէնկալայի ծոցը :

Ներպուտտա, Ինդոս կամ Սինս՝ Օմանի ծոցը :

— Թուրքիոյ մէջ,

Շար-Էլ-Արապ (Եփրատ եւ Տիգրիս միացեալ) կը
թափի Պարսից ծոցը :

Ճորոխ, Ալիս կամ Գրզրլ-Ըրմապ, Իրիս կամ Եհօփլ-
Ըրմագ՝ Սեւ ծովը :

Ա. Ասոնցմէ զատ կան նաեւ մի քանի գլխա-
ւոր գետակներ որք են,

Թոպոլ	գետակից	Օպիի
Իրբիւ	»	»
Անկարա	»	Եչնիսէի,
Ճեմնա	»	Գանգէսի,
Բեննապ	»	Ինդոսի,
Ախուրեան	»	Երասխի:

Բ. Ասիոյ գետերուն մէջ ամէնէն երկայնն է
Եանկ-Ցէ-Քեանկ գետն, որոյ երկայնութիւնն է
5100 քիլոմէտր:

Գ. Գանգէս Հնդկաց սրբազան համարուած
գետն է. անուանի է շրջակայ երկիրներուն բա-
րերերութեանը համար. երկայնութիւնն է 2700
քիլոմէտր :

233. Ասիոյ գլխաւոր կղզիներն են,

Նոր-Սիպերիա՝ Սառուցեալ ովկիանոսին մէջ :

Քուրիեան կղզիք, Սաղալեան կղզի, Ճափոնեան
կղզիք, Լիկու-Քիկուի խումբը, Ֆորմոզա կամ Գեղե-
ցիկ, Հայնան, Մաբաօ՝ Մեծ ովկիանոսին մէջ :

Նիհոպարի եւ Անտամանի խումբեր, Սէլլան կղզի, Մալտիվեան, Լամետիվեան խումբեր՝ Հնդկաց ովկիանոսին մէջ :

Պահուելն կղզիք՝ Պարսից ծոցին մէջ :

Կիոյրոս, Հռոդոս՝ Միջերկրական ծովուն մէջ :

Սամոս, Քիոս՝ Արքիպեղագոսին մէջ :

Ա. Ճափոնի կղզեաց գլխաւորներն չորս են, Սոյ, Նիֆոն, Սիբոնի եւ Քիւ-Սիւ :

Բ. Սէյլան կղզին անուանի է իր բարեբնը թռւթեան համար. եղերքը մարդարտի որսորդութիւն կը լինի :

234. Ասիոյ գլխաւոր թերակղզիներն են,

Քամչարքա՝ հիւս, արեւելեան կողմը :

Քորեա՝ արեւելեան կողմը :

Հնդկաչին՝ հարաւային կողմը :

Մալաբար՝ Հնդկաչինէն ի հարաւ կ'երկննայ:

Հնդկաստան՝ հարաւային կողմը :

Կիւզերաք՝ Հնդկաստանի արեւմտեան կողմը :

Արաբիա՝ հարաւային արեւմտեան կողմը :

Փոքր Ասիա կամ Անատօնու՝ արեւմտեան կողմը :

Արարիա աշխարհիս մեծագոյն թերակղզին է .

Տարածութիւնն է 2850000 քառ. քիլոմէտր :

235. Ասիոյ գլխաւոր հրուանդաններն են,

Սևվերեվսորչնոյ կամ Հիւսիսային գլուխ՝ Սիակերիոյ հիւսիսային կողմը :

Արեւելեան գլուխ՝ Սիակերիոյ հիւս, արեւելեան կողմը :

Լոփարքա՝ Քամչաթքայի հարաւային կողմը :

234. Ասիոյ գլխաւոր թերակղզիներն որո՞նք են :

235. Ասիոյ գլխաւոր հրուանդաններն որո՞նք են.

Քամպոն՝ Քոչինչինի հարաւային կողմը :

Ռումանիա՝ Մալաքքա թերակղզւոյն հարաւային
ծայրը :

Քոմորին՝ Հնդկաստանի հարաւային կողմը :

Բաս-խլ-հաս՝ Արաբիոյ հար. արեւելեան կողմը :

Պապա պուրենու՝ Թուրքիոյ արեւմտեան կողմը :

236. Ասիոյ գլխաւոր լեռնագօտիներն են,

Կովկաս՝ Սեւ եւ Կասպից ծովերուն միջոցը :

Ալրեյ եւ Սրանովոյ՝ Սիպերիոյ եւ Զինաստանի մէջ :

Թիեն-Շան կամ Սրկնային լերինք, Խնուրու-Քուս,

Քուեն-Լիւն, Քարա-Քորում՝ Զինաստանի մէջ :

Հիմալայա՝ Հնդկաստանի հիւս. կողմը :

Կար լերինք՝ Հնդկաստանի հար. կողմը :

Էլպրուս՝ Թուրքիոյ եւ Պարսկաստանի միջոցը :

Տեմալինս՝ Պարսկաստանի մէջ :

Արարատ՝ Կովկասեան գաւառաց մէջ :

Տաւրոս՝ Փոքր Ասիոյ մէջ :

Լիբանան՝ Թուրքիոյ հարաւային կողմը :

Ուրալ լերինք՝ Ասիա Նւրոպայէ կը գատեն :

Ա. Հիմալայա լերինք աշխարհիս ամէնէն բարձր լեռներն են, որոց մէջ էվկրես կամ Կորիզանքար լեռն 8840 մէդր բարձրութիւն ունի : Սոյն լեռնագօտւոյն մէջ կան ուրիշ վեց գագաթներ եւս որոց իւրաքանչիւրն 8000 մէդրէ աւելի բարձրութիւն ունի :

Բ. Ասիոյ մէջ, Մեծ ովկիանոսի կղզեաց շատերն հրաբղխային են, ինչպէս Նիֆոն կղզին, Քուրիլեան կղզիք, Քամչաթքա թերակղզին եւն :

ԱՍԻԱԿԱՆ ԱՆԽԱՐՀՔ

Դ Ա Ս Ի.

ԱՍԻԱԿԱՆ ՌՈՒՍԻԱ

237. Ասիական Ռուսիա երեք գլխաւոր երկիրներէ կը բաղկանայ , որք են,

ՍԻՊԵՐԻԱ, ԿՈՎԿԱՍԻԱ կամ ԱՆԴՐԱԿՈՎԿԱՍ, ԹՈՒՐՔԱՍՏԱՆ կամ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՍՍԻԱ

ՍԻՊԵՐԻԱ

238. Սիպերիոյ սահմանն է Հիւսիսէն՝ Սառ . ովկիանոս, արեւելքէն՝ Մեծ ովկիանոս, հարաւէն՝ Զինաստան , արեւմուտքէն՝ Ռւրալ լերինք եւ Ռւրալ գետ :

239. Սիպերիոյ տարածութիւնն է 13,600,000 քառ. քիլոմէտր եւ բնակիչն է 6,000,000 :

Ա. Սիպերիա ամբողջ եւրոպայէ շատ մեծ է ,

237. Ասիական Ռուսիա քանի՞՛ մասերէ կը բաղկանայ :

238. Սիպերիոյ սահմանն ո՞՞ն է :

239. Ո՞չափ է Սիպերիոյ տարածութիւնն եւ բնակիչը :

բայց բնակիչը Յ միլիոն է, վասն զի երկիրը խիստ ցուրտ ըլլալով, բուսեղէն եւ արմտիք չեն աճիր :

Բ. Սիպերիոյ բնակչաց շատերն Եւրոպական Ռուսիայէ աքսորեալներ են : Եւրոպական Ռուսիոյ մէջ ոճրագործ եւ խիստ պատժոյ արժանիներ հոս կ'աքսորուին :

240. Սիպերիա անուանի է իր հանքային հարստութեամբ եւ մուշտակաւոր կենդանիներով. ունի ոսկիի, բլաթինի, արծաթի, պղնձի, երկաթի հանքեր :

241. Սիպերիոյ բնակիչք կրօնքով յունադաւան են :

242. Սիպերիա մայրաքաղաք չունի. քանի մը գաւառական քաղաքներ ունի, որք են.

Թոպոլս (30000), Օպի եւ Թոպոլ գետերուն գետախառնունքին վրայ, Զինու եւ Եւրոպիոյ վաճառաց առեւտուրի կեդրոնատեղին :

Իրբուրս (30000), Պայքալ լճին մօտ վաճառաշահ եւ ծաղկեալ քաղաք :

Օմս (25000), կարեւոր քաղաք Իրթիշ գետակին վրայ. մուշտակի առեւտուր ունի:

Անուանի են նաեւ Թոմս, Խագուրս քաղաքները:

240. Սիպերիա ի՞նչ մկողմանէ անուանի է:

241. Կրօնքն ի՞նչ է :

242. Սիպերիոյ քաղաքներն որո՞նք են:

ԿՈՎԿԱՍԻԱ ԿԱՄ ԱՆԴՐԱԿՈՎԿԱՍ

243. Կովկասիոյ սահմանն է Հիւսիսէն՝ Եւրոպական Ռուսիա, արեւելքէն՝ Կասպից ծով, հարաւէն՝ Ռուբրիա, արեւմուտքէն՝ Սեւ ծով :

Կովկասիա կը պարունակէ Ապաղա, Խմէրէթ, Վրաստան, Շիրվան եւ Զէրքէզաց երկիրները :

244. Տարածութիւնն է 470000 քառ. քիլոմէտր եւ բաղմամարդութիւնը 7,000,000 :

245. Բերքերն են ցորեն, քարիւղ, դարի, ազնիւ գինի, մեղր, մետաքս, բամաղակ :

246. Գլխաւոր հանքերն են երկաթ, պղինձ, կապար :

Ա. Այս երկրին քարիւղն շատ առատ է, եւ վերջին տարիներս մեծ համբաւ դտաւ եւ ամէն կողմ տարածուեցաւ :

Բ. Կովկասիոյ բնակիչք ընդհանրապէս վայելչաղէմ են եւ դեղեցիկ, մանաւանդ Վրացիք եւ Զէրքէզք :

247. Մեծագոյն մասն յունադաւան են, բայց կան նաև Մահմէտականներ :

248. Գլխաւոր քաղաքն է,

243. Կովկասիոյ սահմանն ո՞րն է :

244. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բաղմամարդութիւնը :

245. Կովկասիոյ բերքերն ի՞նչ են :

246. Ի՞նչ հանքեր ունի :

247. Կրօնքն ի՞նչ է :

248. Որո՞նք են գլխաւոր քաղաքները :

Տիղիս կամ Թիֆլիզ (120000), Կուր գետին վրայ և եւ գաճառաշահ քաղաք, ունի գեղեցիկ շէնքեր :

Բօրի (20000), Սեւ ծովուն վրայ բանուկ նաւահանգիստ :

Պար (20000), Կասպից ծովուն վրայ բանուկ նաւահանգիստ եւ վաճառաշահ քաղաք. անսպառ քարիւղի հանքեր ունի :

Երեւան (12000), ունի ամուր բերդ եւ շատ հնութիւններ, Երեւանայ մօտն է Վաղարշապատ ուր կայ Էջմիածնայ վանքն եւ ուր կը նստի ընդհանուր Հայոց Ա. Կաթողիկոսը :

Անուանի են նաեւ Պարում, Կարս, Կիւմրիւ քաղաքները :

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱ

249. Կեդրոնական Ասիոյ սահմանն է հիւսիսէն՝ Սիպերիա, արեւելքէն՝ Զինաստան, հարաւէն՝ Աֆղանիստան եւ Պարսկաստան, արեւմուտքէն՝ Կասպից ծով :

Ա. Յառաջագոյն այս երկիրն ինքնագլուխ Թաթարք կամ Թուրքաստան կը կոչուէր : Հիմա կեդրոնական Ասիա կ'ըսուի :

Բ. Թուրքաստանի խիստ մեծագոյն մասը Ռուսիոյ կը վերաբերի . աննշան մաս մ'ալ երկու իշ-

իսանութեանց կը բաժնուի, որք ևն Պուխարա
եւ Խիվա, որք թէեւ ինքնօրէն պետութիւններ
կը ձեւացնեն, բայց Ռուսիոյ գերիշխանութեան
տակ են :

250. Բնդհանուր տարածութիւնն է 3,500,000
քառ. քիլոմէդր, եւ կը բաժնուի հետեւեալ կերպով.
Ռուսիոյ 3,250,000 քառ. քիլոմէդր :

Պուխարայի 190000 » »

Խիվայի 60000 » »

251. Բնդհանուր բազմամարդութիւնն է 9000000
եւ կը բաժնուի այսպէս.

Ռուսիոյ 6,000,000 բնակիչ

Պուխարայի 2,250,000 »

Խիվայի 750000 »

252. Գլխաւոր բերքերն են ցորեն, գարի, բամ-
պակ եւ պտուղներ :

253. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ եւ
մեծաղին քարեր :

254. Բնակիչք կրօնքով Մահմէտական են :

255. Գլխաւոր քաղաքներն են,

Թաջենս (100000), ունի նորաշէն թաղեր եւ ու-
րիշ երեւելի շինքեր :

Խոյանս (50000), վաճառաշահ եւ ճարտարարուեստ

250. Կեդրանական Ասիոյ տարածութիւնն ո՞րչափ է :

251. Բազմամարդութիւնն ո՞րչափ է :

252. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

253. Ի՞նչ հանքեր ունի :

254. Կրօնքն ի՞նչ է :

255. Ուստական Թուրքաստանի Գլխաւոր քաղաքներն որո՞նց

քաղաք, երբեմն ինքնագլուխ Խանութիւն էր :

Սըմբրդահիս (40000), վաճառաշահ քաղաք, ունի
նորաշնչն թաղեր :

Անուանի են նաեւ Խոնենտ, Միրլ, Թալիս քաղաք-
ները :

256. Պուխարայի Խանութեան գլխաւոր քա-
ղաքն է,

Պուխարա (80000), հին երեւելի քաղաք, Միջին
Ասիոյ առեւտուրի կեդրոնատեղին է:

257. Խիվայի Խանութեան գլխաւոր քաղաքն է,

Խիվա (20000), պտղաբեր դաշտի մը մէջ. Մահ-
մետականաց դպրոցներն անուանի են :

Դ Ա Ս Խ Ա.

ՉԻՆԱՍՏԱՆ

258. Զինաստանի սահմանն է Հիւսիսէն՝ Սիակե-
րիա, արեւելքէն՝ Մեծ ովկիանոս կամ անկէ ձեւացած
ծովերը, հարաւէն՝ Զինաց ծով, Հնդկաչին եւ Հնդ-
կաստան, արեւմուտքէն՝ Աֆղանիստան եւ Թուր-
քաստան :

256. Պուխարայի խանութեան գլխաւոր քաղաքն ո՞րն է:

257. Խիվայի խանութեան գլխաւոր քաղաքն ո՞րն է:

258. Զինաստանի սահմանն ո՞րն է:

259. Զինաստանի տարածութիւնն է 12,000,000 քառ. քիլոմետր, եւ բազմամարդութիւնը 430,000,000:

Զինաստան ամբողջ եւրոպայէն մեծ է:

Մեծն Բրիտանիայէ եւ Ռուսաց տէրութենէն յետոյ աշխարհիս ամէնէն մեծ եւ ընդարձակ երկիրն է. երկրագունդիս վրայ գտնուած բնակչաց իրր մէկ երրորդը Զինաստանի մէջ են:

260. Զինաստանի գլխաւոր բերքերն են թէյ, բրինձ, ցորեն, մետաքս, բամակակ, շաքարի եղէգն, իւղալից հունտեր, համեմունք:

Ա. Զինաստանի մէջ երկրագործութիւնն յարգի է. թէյը աշխարհիս ամէն կողմը կը զբկուի. աշխարհիս վրայ սպառուած թէյին երեք չորրորդը Զինաստանէն կ'ելնէ:

Բ. Աշխարհիս վրայ չկայ երկիր մը որ Զինաստանի չափ մետաքս արտադրէ. ասոր կը յաջորդէ Խոտալիս: Եերամի որդը Զինաստանէն եւրոպա տարուած է:

261. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, սնդիկ, հանքածուխ եւ մեծագին քարեր:

Հանքածուխի հանքերը թէեւ խխտ ընդարձակ են եւ առատ, բայց չեն բանեցներ.

262. Զինաստանցիք աշխատասեր եւ արհեստի

259. Ո՞րչափ է Զինաստանի տարածութիւնը, եւ բազմամարդութիւնը:

260. Զինաստանի գլխաւոր բերքերն ի՞նչ են:

261. Գլխաւոր հանքերն ի՞նչ են:

262. Զինացիք ի՞նչ բանի մէջ յաջողակ են:

մէջ շատ յաջողակ են. մետաքսեայ բանուածքները, թուղթը, յախճապակին, վէրնիճը, թանաքը (սեւ ներկ) շատ նշանաւոր են :

Զինացիք առաջ ո՞չ օտար երկիր պանդուխտ կ'ըլլային եւ ոչ օտարներն իրենց երկիրը կ'ընդունէին, բայց վերջին տարիներս շատ նաւահանգիստներ բացուեցան Եւրոպական վաճառականութեան առջեւ, Զինաստանի ծովեզերաց մեծ մասը հիմակ Եւրոպական տէրութեանց ձեռքն անցած են, ինչպէս Անգլիոյ, Ռուսիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի :

263. Զինաց կրօնքը կռապաշտութիւն է, եւ մեծ մասն ալ Մահմէտական :

264. Զինաստանի մայրաքաղաքն է,

Փեքին (1,600,000), երկու մասերէ կը բաղկանայ, մին ներքին եւ բուն քաղաքը եւ միւսն՝ արտաքին կամ արուարձանները. ներքին մասին մէջ է կայսեր պալատը. կան նաեւ դիտարան, գրատուն եւ տպարան :

265. Միւս երեւելի քաղաքներն են,

Քանքոն (1,500,000), կայսրութեան առաջին նաւահանգիստն է, վաճառաշահ քաղաք :

Թիկնծին (1,000,000), Փէքինի նաւահանգիստն է, վաճառաշահ քաղաք :

Հան-Քեու (600000), Եանկ-Ճէ-Քեանկ գետին վրայ, թէյի առեւտուրի կեդրոնատեղի :

Նանքին (500000), կայսրութեան հին մայրաքա-

263. կրօնքն ի՞նչ է :

264. Ո՞րն է Զինաստանի մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըստ անոր վրայ :

265. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

զաքն է . ուսմանց, գիտութեանց եւ տպագրութեան մէջ շատ զարդացեալ է :

Եանկ-հայ (350000), եանկ-ձէ-թեանկ գետին բեր-նին մօտ մեծ նառահանդիսա, առեւտուրը բանուկ է . թէյի պարտէզներն համբաւեալ են . շատ Եւրոպա-ցիներ եւ Ամերիկացիներ հաստատուած են հոս :

Անուանի են նաև Եանկչու, Հանգչու, Ֆուչչու, Նինկ-փո քաղաքները :

Ա . Զինաստանի քաղաքներէն շատերն բազմա-մարդ են . 100000 է . աւելի բնակիչ ունեցող 60 քաղաքներ կան :

Բ . Զինաստան խիստ ընդարձակ երկիր մը լի-նելով, այլեւայլ կլիմաներ ունի . հարաւային կող-մերը տաք է , մէջտեղերը բարեխառն, հիւսի-սային կողմը ցուրտ, նոյնպէս արեւմտեան կողմը՝ բարձր լերանց պատճառաւ : Արեւմտեան կողմն ընդարձակ անապատներ կան . նշանաւոր է Կոպի կամ Շամոյ մեծ անապատը . Կոպի անապատին տարածութիւնը ֆրանսայի, Գերմանիոյ եւ Աւս-րօ-Հունդարիոյ տարածութեան գումարին չափ է :

Գ . Զինաստանի մէջ բազմաթիւ ջրանցքներ կան որոց մէջ ամէնէն մեծն ու երեւելին է Կայ-սերական ջրանցը, որ 1200 քիլոմէտր երկայնու-թիւն ունի և Փէքինէ մինչև Եանկ-ձէ-թեանկ գետ կ'երկարի . կ'ըսուի թէ 700 տարիէն շինուեր է :

Դ . Բուն Զինի հիւսիսային կողմը կայ նաեւ մեծ պարիսպ մը որոյ երկայնութիւնը 2200 քի-լոմէտր է , 20—30 ոտք բարձրութեամբ եւ այն չափ լայն որ վեց ծիսաւոր քովէ քով կընան երթալ : Այդ երկայնութիւնը Փարիզէն մինչեւ կ . Պոլիս

ըսել է : Քրիստոսէ 215 տարի առաջ շինուած է :
 b. Զինական կայսրութիւնն Երկնային կայսրութիւն կ'ըսուի . Կայսրը՝ Երկնից որդի է (Թիկնսի) եւ իշխանք Մանաւրին :

————— ՀՅԱՅԻ Հ —————

Դ Ա Ս Խ Բ.

Ք Ո Ր Է Ա

266. Քորէա՝ Զինաստանի արեւելեան կողմը ձափոնի եւ Դեղին ծովերու մէջ Երկնցած լեռնութերակղղի է :

267. Տարածութիւնն է 220000 քառ. քիլոմէտր եւ բնակչչը 10,000,000 :

Ա. Քորէա աղէկ մշակուած եւ շատ բազմամարդ Երկիր է : Քորէա առանձին Թագաւորութիւն է, եւ Երկիրը բաց է Զինացւոց, ձափոնացւոց եւ Ռուսաց առջեւ :

268. Բնակիչք կռապաշտ են :

269. Մայրաքաղաքն է,

ՍԵՈՒԼ (30000), առեւտուրը բանուկ :

266. Ո՞ւր է Քորէա :

267. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

268. Կրօնքն ի՞նչ է :

269. Մայրաքաղաքն ո՞րն է :

Դ Ա Ա Խ Դ .

Հ Ն Դ Կ Ա Զ Ի Ն

270. Հնդկաշխնի սահմանն է հիւսիսէն՝ Զինաստան, արեւելքէն՝ Զինաց ծով, հարաւէն՝ Հնդկաց ովկիանոս, արեւմուտքէն՝ Պենկալայի ծոց եւ Հնդկաստան :

271. Հնդկաշխնի տարածութիւնն է 2,000,000 քառակուսի քիլոմետր, եւ բազմամարդութիւնը 35,000,000 :

272. Գլխաւոր բերքերն են բրինձ, որ շատ առատ է և ժողովրդեան զլիսաւոր սնունդն է, շաքարի եղէզն, խահուէ, թէյ, պղպեղ, բամպակ, փղոսկր :

273. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, անագ, հանքածուխ, սաթ :

274. Ամբողջ Հնդկաշխնի բնիկները կռապաշտ են :

Ա. Անտառային ծտռերն եւ բոյսերը շատ զօրաւոր են եւ ընտիր տտաղճ կուտան նաւաշինութեան :

270. Հնդկաշխնի սահմանն ^{ո՞րն} է :

271. Ո՞րչափ է Հնդկաշխնի տարածութիւնն եւ բազմամարդութիւնը :

272. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

273. Գլխաւոր հանքերն ի՞նչ են :

274. Արօնքն ի՞նչ է :

Բ. Ընտանի կենդանիներէն կը գտնուին եզն եւ գոմէշ. իսկ վայրենիներէն ամէն տեսակը, մանաւանդ թունաւոր օձեր։

275. Հնդկաչին հինդ գլխաւոր մասերէ կը բաղկանայ որք են, Հնդկաչին-Ֆրանսական, Սիամ, Պիրման, Հնդկաչին-Անգլիական, Մալայա։

ՆՏԿԱՁԻՆ-ՖՐԱՆՍԱԿԱՆ

276. Ֆրանսական Հնդկաչին կը պարունակէ Թոնֆին, Աննամ, Ֆրանսական Քոչինչին, Քամպոն։

Ասոնք երբեմն Աննամի կայսրութիւնը կը կազմէին, Վերջին տարիներս Ֆրանսացիք տիրեցին անոնց։

277. Ֆրանսական Հնդկաչինի տարածութիւնն է 580000 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 22,500,000։

278. Իւրաքանչիւր մաս իւր մայրաքաղաքն ունի։

Թոնքինի	մայրաքաղաքն	է Հանոյի	(150000).
Աննամի	»	Հուէ	(60000)։
Ֆրանս. Քոչինչինի	»	Սայկոն	(80000)։
Քամպոնի	»	Բնոմբենկ	(40000)։

275. Հնդկաչին քանի՞ գլխաւոր մասերէ կը բաղկանայ։

276. Ֆրանսական Հնդկաչին ի՞նչ երկիրներ կը պարունակէ։

277. Ո՞րչափ է Ֆրանսական Հնդկաչինի տարածութիւնը եւ բնակիչը։

279. Ո՞րն է մայրաքաղաքը։

Ս Ի Ա Մ

279. Ախամ' Հնդկացինի կեղրոնն՝ ինքնազլուխ
թաղաւորութիւն է :

280. Տարածութիւնն է 700000 քառ. քիլոմետր
և բնակիչը 5,000,000 :

281. Ախամի մայրաքաղաքն է,

Պանի (500000), Մէնամ գետին բերնին մօտ,
վաճառաշահ և բանուկ նաւահանդիստ . ունի մեծ
չէնքեր և մեհեան :

Պ Ի Ր Մ Ա Ն Ի Ա

282. Հնդկացինի հիւսիսային կողմն առանձին
թաղաւորութիւն է , ընդ դերիշսանութեամբ Անդ-
զիոյ :

283. Տարածութիւնն է 440000 քառ. քիլոմետր
և բնակիչը 4,000,000 :

284. Պիրմանիոյ մայրաքաղաքն է,

Մանալի (100000), իրաւուատոփի գետին վրայ
չէն քաղաք :

279. Ի՞նչ կրնաս ըսել Ախամի վրայ :

280. Ո՞րչափ է տարածութիւնը և ընակիչը :

281. Ախամի մայրաքաղաքն ո՞ն է և ի՞նչ կրնաս ըսել ա-
նոր վրայ :

282. Ի՞նչ կրնաս ըսել Պիրմանիոյ վրայ :

283. Ո՞րչափ է տարածութիւնը և ընակիչը :

284. Ո՞րն է մայրաքաղաքը և ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

ՀՆԴԿԱՁԻՆ-ԱՆԳԼԻԱԿԱՆ

285. Անգլիական Հնդկացին ըսելով կը հասկցուին արեւմտեան եզրերը մի քանի տեղեր, ինչպէս Արա- ժանի, Փեկուի, Մարթապանի գաւառներն, Մալաֆֆա քաղաքն եւ Սինկափուր կղզին :

286. Տարածութիւնն է 200000 քառ. քիլոմէտր եւ բնակիչը 3,500,000:

287. Մայրաքաղաքն է,

Ռանկուն (13000), Փէկուի մասին մէջ նշանաւոր նաւահանգիստ :

ՄԱԼԱՔ ՔԱ

288. Մալաքքա Հնդկացինի հարաւային կողմն երկնցած թերակղզի է, ուր կան մի քանի փոքր իշ- խանութիւններ :

289. Տարածութիւնն է 80000 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 300000.

290. Գլխաւոր քաղաքն է,

Սալանկոր (25000), արեւմտեան եզերաց վրայ նաւահանգիստ :

285. Անգլիական Հնդկացին ըսելով ո՞ր երկիրները կ'իմացուին:

286. Ո՞րչափ է տարածութիւնը եւ բնակիչը:

287. Ո՞ն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

288. Ի՞նչ կրնաս ըսել Մալաքքայի վրայ:

289. Ո՞րչափ է տարածութիւնը եւ բնակիչը:

590. Գլխաւոր քաղաքն ո՞րն է:

ՃԱՓՈՆ

291. Ճափոն, Զինաստանի արեւելեան կողմը, Մեծ ովկիանոսի մէջ կղզիներէ կը բաղկանայ :

292. Ճափոնը բաղկացնող գլխաւոր կղզիները չորս են. Եսոյ, Նիֆոն, Սիբով, Քիւ-Սիւ :

293. Տարածութիւնն է 380000 քառ. քիլոմէտր և բնակիչը 38,000,000 :

Ճափոնի պետութիւնը բաղկացնող կղզիք թուով 500 է աւելի են, բայց գլխաւորները վերոյիշեալ չորսն են, որոց մէջ ամէնէն մեծն է Նիֆոն. տարածութիւնն է 223000 քառ. քիլոմէտր, իսկ չորս կղզիներէն փոքրագոյնն է Սիբոքի որ ունի 18000 քառ. քիլոմէտր տարածութիւն :

294. Գլխաւոր բերքերն են մետաքս, թէյ, բրինձ, բամպակ, ցորեն, շաքար և շատ տեսակ պառագներ :

295. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, անագ և մեծագին քարեր :

296. Ճափոնցիք ալ Զինացւոց պէս կուապաշտ են :

291. Ո՞ւր է ճափոնի երկերը:

292. Ո՞ր՞նք են այդ կղզիներն :

293. Ո՞րչափ է ճափոնի տարածութիւնն և բնակիչը:

294. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

295. Ի՞նչ հանքեր ունի :

296. Կրօնքն ի՞նչ է :

297. Ճափոնի մայրաքաղաքն է :

ԵՏՈՅ կամ ԹՈՐԻՈՅ (1,200,000), ՆԻՓՈՆ ԿՂՋԱՊՅՆ ՄԷջ,
Ասիոյ մեծ եւ գեղեցիկ քաղաքներէն մին . ունի կա-
նոնաւոր եւ մաքուր փողոցներ եւ համալսարան :

298. Միւս երեւելի քաղաքներն են ,

Քիորոյ կամ Միաբոյ (300,000), Նախկին մայրա-
քաղաքը . գիտութիւնք շատ ծաղկած են . ունի մեծ
շէնքեր եւ երեւելի մեհեաններ :

Եօֆօնամա (120000), ՆԻՓՈՆ ԿՂՋԱՊՅՆ ՄԷջ . կայս-
րութեան առաջին նաւահանգիստն է :

Անուանի են նաեւ Օսաբա, Նակասաբի քաղաք-
ները :

Ա. Ճափոնցիք ալ, Զինացւոց պէս, առաջներն
օտարական չէին ընդուներ իրենց երկիրը, բայց
այժմ ամէն ազգ կրնայ ճափոնի հետ հաղոր-
դակցիլ եւ ամէն քաղաքի մէջ բնակիլ :

Բ. Ճափոնցիք արեւելեան ժողովրդոց մէջ ամե-
նէն լուսաւորեալը կը համարուին . բարձր դպրոց-
ներու թիւն օր քան զօր կ'աւելնայ եւ Եւրո-
պական կրթութիւն կը տրուի . կայսրը Միհածօ
կ'ըսուի . լուսաւորեալ գաղափարաց տէր՝ եւրո-
պական կարգեր ու կանոններ կը հաստատէ վար-
չային գործոց մէջ :

Գ. Ճափոնի կը վերաբերին նաեւ Քուրիլեան,
Լիէու-Քիէու, Պոնին եւ Թորմոզա կղզիք :



297. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

293. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Դ Ա Ս Խ Զ .

Հ Ն Դ Կ Ա Ս Ա Ն

299. Հնդկաստանի սահմանն է հիւսիսէն՝ Հիմարայա լերանց գոտին, որ Հնդկաստանը Զինաստանէն կը դատէ, արեւելքէն՝ Հնդկաչին եւ Պենկալայի ծոց, հարաւէն՝ Հնդկաց ովկիանոս, արեւմուտքէն՝ Օմանի ծոց, Պելուճիստան եւ Աֆղանիստան:

300. Հնդկաստանի տարածութիւնն է՝ 3,600,000 քառ. քիլոմետր, եւ բնակիչը՝ 250,000,000 :

Ա. Հնդկաստանի հարաւային կողմերն են Կարլերինք, որք երկու գոտի են, արեւմտեան եւ արեւելեան. ասոնց միջոցն ընդարձակ դաշտադետին է եւ Տէլֆան կ'ըսուի: Շատ անգամ Հնդկաստանի հարաւային մասը՝ բուն թերակղզին՝ Տէքքան անունով կը յիշուի:

301. Հնդկաստան շատ բարեբեր երկիր է. Գլխաւոր բերքերն են բամպակ, ցորեն, աֆիոն, բրինձ, թէյ, լեղակ, շաքարեղէղ, ծխախոտ, խնկեղէններ :

Ա. Հնդկաստան աշխարհիու վրայ Միացեալ Նահանգներէն յետոյ առաջին երկիրն է որ ամէնէն աւելի բամպակ կ'արտադրէ:

299. Հնդկաստանի սահմանն ո՞րն է:

300. Ո՞րչափ է Հնդկաստանի տարածութիւնը եւ բնակիչը:

301. Հնդկաստանի գլխաւոր բերքերն ի՞նչ են:

302. Ընտանի կենդանեաց գլխաւորներն են եզն, ոչխար, ուղտ, հնդկահաւ եւ փիղ, որ շատ տեղեր ընտանեցած ըլլալով, կը ծառայէ մարդուս։ Իսկ վայրի կենդանեաց մէջ ոնդեղջիւր, վագր, առիւծ, կապիկ, կոկորդիլոս եւ շատ վիթխարի օձեր։

303. Արհեստից եւ ճարտարութեանց մէջ յաջողակ են. բրդեղէն, բամպակեղէն, մանաւանդ մետաքսեղէն դիպակներն յարգի են. կը պատրաստեն նաեւ շատ ազնիւ շալեր։

304. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, կապար, հանքածուխ. կան նաեւ ադամանդ եւ մեծագին քարեր։ Սէյլան կղզւոյն եղերքը մարգարիտ կ'որսացուի։

Հնդկաստանի մեծագոյն մասն Անգլիացւոց կը վերաբերի, մնացեալ մասը Հնդիկ իշխանաց ձեռքն է, մասամբ ինքնագլուխ եւ մասամբ Անգլիացւոց հարկատու։

Ֆրանսացիք եւ Փորթուկալցիք մի քանի տեղեր ունին։

305. Ժողովրդին մեծագոյն մասին կրօնն է Պուտայականութիւն. կան նաեւ շատ Մահմէտականներ։

306. Հնդկաստանի մայրաքաղաքն է,

ԿԱԼԿԱԹԱ (800000), հոս կը նստի Անգլ. փոխարքան, վաճառաշահ նաւահանգիստ Գանգէսի մէկ ճիւղին վրայ. արուեստից եւ գիտութեանց կողմանէ ծաղ-

302. Գլխաւոր հենդանիներն որո՞նք են։

303. Հնդկաստանցիք ի՞նչ բանի մէջ յաջողակ են։

304. Գլխաւոր հանքերն ի՞նչ են։

305. Կրօնքն ի՞նչ է։

306. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ։

կեալ է, ունի հոյակառ շէնքեր եւ գեղեցիկ թաղեր :

ՅԵՅ. Միւս երեւելի քաղաքներն են,

Պոմպայ (775000), արեւմտեան եղերաց վրայ . Հնդկաստանի առաջին նաւահանդիստն է եւ վաճառականութեան կեդրոնը :

Մատրաս (410,000). արեւելեան եղերաց վրայ . մեծադին քարերու առեւտուրն անուանի է :

Պենարկս (200000), Գանդէսի վրայ Հնդկաց սրբազն քաղաքն է եւ մեծ ուխտատեղի :

Անուանի են նաև Բարնա, Տէլի, Լահոռ, Ակրա քաղաքները :

Ա. Հնդկաստանի մէջ 23 քաղաքներ կան որոց իւրաքանչիւրին բնակիչը 100000 է աւելի է :

Բ. Սէյլան կղզին ալ Անդլիոյ կը վերաբերի : Նշանաւոր է իր բարեբերութեամբ եւ ախորժելի կլիմայով : Դլխաւոր նաւահանդիստներն են Քոլոմպօ եւ Փուան-տը-կալ : Սէյլան մեծաքանակ թէյ կ'արտադրէ :

Գ. Հնդկաստանի երկաթուղեաց երկայնութիւնն է 25000 քիլոմէտր :



ԴԱՍ ԽԵ-

ԱՓՂԱՆՍՏԱՆ

308. Աֆղանստանի սահմանն է Հիւսիսէն՝ Թուրքաստան, արեւելքէն՝ Հնդկաստան, հարաւէն՝ Պելուճիստան, արեւմուտքէն՝ Պարսկաստան։

309. Տարածութիւնն է 740000 քառակուսի քիլոմէտր, եւ բնակիչը 5,000,000։

310. Բերքերն են արմտիք, ազնիւ պտուղներ, բամակակ, ծխախոտ, մետաք։

311. Կրօնքն է Մահմէտականութիւն։

312. Աֆղանստանի մայրաքաղաքն է, Քաղուլ (60000), բարեբեր եւ գեղածիծաղ հովտի մը մէջ։

313. Միւս երեւելի քաղաքներն են։

Հերաք (60000), ունի մեծ վաճառականութիւն։ Հնդկաստանի ճամբուն վրայ կարեւոր դիրք ունի, գորգերն ազնիւ են եւ վարդի իւղն անուանի։

Քանտահար (50000), ամուր եւ վաճառաշահ քաղաք։

303. Աֆղանստանի սահմանն ո՞րն է։

309. Ո՞րչափ է Աֆղանստանի տարածութիւնը եւ բնակիչը։

310. Կրօնքն ի՞նչ է։

311. Բերքերն ի՞նչ են։

312. Աֆղանստանի մայրաքաղաքն ո՞րն է։

313. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան։

Անուանի են նաև ճելալապատ , Բալիս քաղաք-ները :

Ա. Այս երկրին արեւմուտեան կողմը Պարսկաստանի սահմանին վրայ կը գտնուի Հինտուքուչ լեռնագօտին որ 7000 մէդր բարձրութիւն ունի :

Բ. Աֆղանստանի վեհապետն էմիր կը կոչուի :

Դ. Ա. Ա. Խը .

ՊԵԼՈՒՃԻՍՏԱՆ

314. Պելուճիստանի սահմանն է Հիւսիսէն՝ Աֆ-ղանստան, արեւելքէն՝ Հնդկաստան, Հարաւէն՝ Օ-մանի ծոց եւ արեւմուտքէն՝ Պարսկաստան :

315. Տարածութիւնն է 275000 քառ . քիլո-մէդր, եւ բնակիչը 600000:

316. Բերքերն են ցորեն, բամպակ, լեղակ, նուշ եւ շաքարեղէդ :

317. Կրօնքով Մահմէտական են :

318. Մայրաքաղաքն է,

Քելաթ (20000), բարձր երկրի մը մէջ, հոս կը բնակի երկրին Խանը :

314. Պելուճիստանի սահմանն ո՞րն է :

315. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

316. Ի՞նչ բերքեր ունի :

317. Կրօնքն ի՞նչ է :

318. Ո՞րն է մայրաքաղաք :

Անուանի են նաեւ Կանտավա, Սարավան, Մէրգան
քաղաքները :

Ա. Պելուճիստան ունի ոսկիի, արծաթի, եր-
կաթի եւ գոյնզգոյն մարմարիոններու հանքեր,
բայց անխնամ թողուած են : Բերքերուն մէջ
կրնան յիշուիլ նաեւ տարօրինակ մեծութեամբ
եւ 40—50 օխա ծանրութեամբ ձմերուկները :

Բ. Այս երկրին մէջ շատ մը վայրի անասուններ
կան, ինչպէս առիւծ, վագր, ընձառիւծ եւայլն:

Գ. Երկրին պետն, որ Խան կ'ըսուի, խիստ սահ-
մանափակ իշխանութիւն մը ունի :



Դ Ա Ս ԻԹ.

ԱՐԱԲԻԱ

319. Արարիոյ սահմանն է, հիւսիսէն՝ Թուրքիա,
արեւելքէն՝ Պարսկաստան եւ Պարսից ծոց, հարաւէն՝
Հնդկաց ովկիանոս, արեւմուտքէն՝ Կարմիր ծով :

320. Արարիոյ տարածութիւնն է 2,850,000 քառ.
քիլոմէտր, եւ բնակիչը 8,000,000:

Ա. Արարիոյ արեւմտեան կողմը, Կարմիր ծո-

319. Արարիոյ սահմանն ո՞ն է:

320. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը:

գուն եղերքն են Հիմադ եւ Եմէն գաւառներն ,
որք երկրին կարեւոր մասը կը ձեւացնեն եւ Օս-
մաննեան կայսրութեան կը վերաբերին . երկու
կուսակալութիւնք են 650000 քառ . քիլոմէտր
տարածութեամբ եւ 2,000,000 քնակիչներով :

Բ. Արարիոյ հարաւային կողմը, Պապ-իւլ-Ման-
տէպի նեղուցին վրայ Ատէն քաղաքն Անգլիոյ
կը վերաբերի :

321. Գլխաւոր բերքերն են խնկեղէն , ձէթ,
խէժ , համեմունք , արմաւ , ազնիւ խահուէ , աֆիոն ,
շաքարեղէդ , բամպակ : Կարմիր ծովէն բուստ կ'ելնէ :

322. Բնտանի կենդանեաց մէջ անուանի են
ազնիւ ձին , ուղան եւ էշը , Վայրի կենդանեաց մէջ
առիւծ , վագր , կապիկ եւ ջայլամ :

Ա. Արարիա գետեր եւ բարձր լեռներ չունի :
Նշանաւոր է Սինա կամ Քորէր լեռը հիւսիսային
արեւմտեան կողմն , անուանի է իրբեւ տեղի ուր
Տասնաբանեայ օրէնքը տրուեցաւ Խորայելացւոց :
Քորէր՝ լեռնաշղթային անունն է , իսկ Սինա՝
նուիրական գագաթն է . այս լեռը ձևպէլը
Մուսա կ'ըսուի , որ ըսել է Մովսէսի լեռ :

Բ. Արարիոյ կլիման շատ տաք է եւ յաճախ
խորշակ (սամ եէլի) կը փչէ :

Գ. Բնակիչք Ֆէլլահ եւ Պէտէզի կ'ըսուին . ա-
ռաջինք հողագործութեամբ , իսկ վերջինք դուա-
րաբուծութեամբ կ'զբաղին :

323. Կրօնքը Մահմէտականութիւն է :

321. Արարիոյ գլխաւոր բերքերն ի՞նչ են :

322. Ի՞նչ նշանաւոր կենդանիներ կան :

323. Կրօնքն ի՞նչ է :

324. Գլուաւոր քաղաքն է,

ՄԵՔՔ (50000), Տաճկաց սրբազան քաղաքն է և
մեծ ուխտատեղի՝ Մարգարէին ծննդավայրն ըլլալուն
համար. երեւելի է Պէյթուլլահ մզկիթն որոյ մէջն է
Քեապէն :

325. Միւս երեւելի քաղաքներն են,

Մէտինէ կամ Մէտիներ-իւլ-նեպի (20000), նոյնպէս
սրբազան քաղաք Տաճկաց. հոս է Մարգարէին գե-
րեզմանը :

Ճիտէ (40000), Կարմիր ծովուն վրայ նաւահան-
գիստ Մէքքէի :

Նամպոյ (10000), Կարմիր ծովուն վրայ նաւահան-
գիստ Մէտինէի :

Անուանի են նաեւ Մատկար, Մոբա, Սանա, Էլ-
րիար քաղաքները :

Մէքքէ, Ճիտոտէ եւ շրջակայքը Պէլէս-իւլ-
Հարէմ կ'ըսուին, որ ըսել է սուրբ երկիր :



324. Արարից գլխաւոր քաղաքն ո՞րն է :

325. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Դ Ա Ս Ա .

ՊԱՐՍԿԱՏԱՆ

326. Պարսկաստանի սահմանն է հիւսիսէն՝ կավելասիա և Կասպից ծովի, արեւելքէն՝ Աֆղանստան և Պելոճիստան, հարաւէն Օմանի և Պարսից ծոցերն, արեւմուտքէն՝ Թուրքիա :

327. Պարսկաստանի տարածութիւնն է 1,650,000 քառ. քիլոմէդր և բնակիչը 7,650,000 :

328. Տեղեր կան որք աւագուա և անապատնեն. բայց բարերեր տեղեր ալ շատ կան, մանաւանդ հարաւային կողմերը. Գլխաւոր բերքերն են արմտիք բրինձ, մետաքս, բամակակ, ծխերդ (թէմպէքի) և առատօրէն ազնիւ պտուղներ, ինչպէս թութ, ծիրան, սալոր, դեղձ, թուզ, նուշ, նուռ, վարդի իւզ :

329. Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, պղինձ և երկաթ :

Պարսկաստանի մետաքսեղէնները, պղնձէ անօթներն, մանաւանդ շալերը, գորգերն ու կապերտներն համբաւաւոր են :

326. Պարսկաստանի սահմանն ո՞ն է:

327. Ո՞րչափ է Պարսկաստանի տարածութիւնն և բնակիչը:

328. Ի՞նչպէս է Պարսկաստանի բարերերութիւնը:

329. Ի՞նչ հանքեր ունի :

Պարսից ծոցէն առատ եւ ազնիւ մարդարիտ կ'ելնէ :

330. Ընտանի կենդանեաց գլխաւորներն են ձիերն եւ ուղտերն, որք չատ յարգի են, նաեւ տեսակ մը ոչխար որոյ բուրդն ազնիւ եւ նուրբ է :

331. Պարսիկները կրօնքով Մահմէտական են :

332. Պարսկաստանի մայրաքաղաքն է,

Թէջրան (210000), չէնքերուն մէջ անուանի է Շահին պալատը . ամառուան օդը վատառողջ է :

333. Միւս երեւելի քաղաքներն են,

Դավթէծ կամ Թէպրիզ (130000), վաճառաշահ գեղեցիկ եւ ամուր քաղաք է :

Սպահան (90000), հին մայրաքաղաք է, բերքերն առատ են եւ վաճառականութիւնը բանուկ : Սպահանի հին գորգերը չատ ծանրագին են :

Գազպէն (60000), Պարսից մեծ եւ ճարտարարուեստ քաղաքներէն մին. կապերտներն ու մետաքսեղէններն անուանի են :

Պուշիր, Պարսից ծոցին մէջ բանուկ նաւահանգիստ է :

Անուանի են նաեւ Պալմրուս, Մէտէս, Շիրազ, Համատան, Եկոց քաղաքները :

330. Ընտանի կենդանեաց գլխաւորներն որո՞նք են :

331. Կրօնքն ի՞նչ է :

332. Ո՞ն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

333. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Դ Ա Ս Ն Ա .

Թ Ո Ւ Ր Ք Ի Ա (ԱՍԻԱԿԱՆ)

334. Ասիական թուրքիոյ սահմանն է Հիւսիսէն՝ Մեւ ծով եւ Կավկասիա, արեւելքէն՝ Կավկասիա եւ Պարսկաստան, հարաւէն՝ Արարիա եւ Միջերկրական ծով, արեւմուտքէն՝ Միջերկրական, Արքիսկեղագոս եւ Մարմարա ծովերն :

335. Ասիական թուրքիոյ տարածութիւնն է 1,900,000 քառ. քիլոմէդր, եւ բազմամարդութիւնը 16,000,000, Հինագ եւ Եմէն երկու կուսակալութեանց տարածութիւնն ու բնակիչը իմիսին առնուած :

Ա. Ասիական թուրքիոյ երկայնութիւնն է 2200 քիլոմէդր, Մարմարայէն մինչեւ Պարսից ծոցը, եւ լայնութիւնը 1300 քիլոմէդր, Կովկասեան սահմանագլխէն մինչեւ Սուէզի ջրանցքին բերանը :

Բ. Ասիական թուրքիոյ արեւմտեան մասը թերակղզի է եւ Փոքր-Ասիա կամ Անատոլու կ'ըսուի :

336. Ասիական թուրքիոյ բնակիչը շատ մը այլակրօն աղղերէ կը բաղկանան որոց մեծագոյն մասը Մահմէտական կամ թուրք են :

334. Ասիական թուրքիոյ սահմանն ո՞րն է :

335. Ո՞րչափ է Ասիական թուրքիոյ տարածութիւնը :

336 Բնակիչը ի՞նչ կրօնքէ եւ աղղէ են :

337. Ասիական Թուրքիա այժմ քսաներկու նահանգներու (վիլայէթ) կը բաժնուին որք են,

Ճէզայիրը-պահը-Սէֆիտ, Խիւտավէնտիկեար, Այտըն, Գասթամունի, Տրապոն, Գոնեա, Ատանա, Հալէպ, Սուրիա, Պէրութ, Էրզրում, Վան, Մուսուլ, Պաղտատ, Պասրա, Էնկիւրիւ, Սըվազ, Մամուրէթիւ-Ազիզ, Պիթլիզ, Պէրութ, Տիարպէքիր, Հիճազ, Եմէն :

Ասոնցմէ զատ կան երկու առանձնաշնորհեալ Միւթէսարրֆութիւնք, որք ինչ ինչ մասնաւոր շնորհումներ ունին եւ են Սամոս եւ Ճէպէլը Լիալնան (Լիբանան) :

Մարմարա ծովուն արեւելեան կողմն է Նիկոմիդիոյ (Իզմիտ) գաւառն որ կ. Պոլսոյ կուսակալութեան իրաւասութեան տակ է :

Նահանգներն իրենց ստորաբաժանմունքն ունին, ինչպէս լիվա (սանճագ), գազա, նահիյէ :

Վիլայէթի կառավարիչը կ'ըսուի Վալի, Սանճագինը՝ Միւթէսարրֆ, Գազայինը՝ Գայմազամ, Նահիյէինը՝ Միւտիր :

338. Թուրքիա ընդարձակ երկիր մ'ըլլալով՝ այլեւայլ կլիմա ունի. Հիւսիսային արեւելեան կողմը ցուրտ, Անատօլու բարեխառն, Հարաւային եւ Հարաւ-արեւելեան կողմերը տաք են :

339. Գլխաւոր բերքերն են արմտիք, բամպակ, մետաքս, ափիոն, ցորեն, ծխախոտ, ձէթ, խաղող,

337. Ասիական Թուրքիա քանի⁷ կուսակալութեանց [Քէոյէթ] կը բաժնուի :

338. Կլիման ի՞նչպէս է :

339. Ասիական Թուրքիայ բերքերն ի՞նչ են :

թուղ, կաղին, լիմոն, նարինջ, շուշմա (սուսամ) եւ ամէն տեսակ պտուղներ :

340. Երկիրը հարուստ հանքեր ունի, ինչպէս են արծաթ, կապար, պղինձ, երկաթ, հանքածուխ եւ աղնիւ մարմարին :

341. Ընտանի կենդանեաց զլխաւորներն են էնկիւրիի այծ, ոչխար, ձի, ջորի, ուղտ, նաեւ մուշտակաւոր կենդանիներ :

342. Ուսմունք եւ գիտութիւնք սկսած են ծաղկիլ, մանաւանդ վերջին ժամանակներս մեծ յառաջադիմութիւն կ'ընեն, ամենէն յետին գաւառն անգամ իր Ռիւշտիյէ վարժարանն ունի : Իսկ մետաքսեղէնն, ասուեղէնն, բամպակեղէնը, կաշեգործութիւնը, աղնիւ զորդերն ու սղնձեղէնները լաւ վիճակի մէջ են :

343. Վերոյիշեալ 22 կուսակալութիւնք իրենց գիրքով կը գտնուին,

Խիւտավիշնտիկեար՝ Մարմարայի վրայ :

Այտըն՝ Արքիսկեղագոսի վրայ :

Գասթամունի, Տրավիզոն՝ Սեւ ծովու վրայ :

Գոնեա, Ատանա, Հալէս, Սուրիա, Պէրութ՝ Միջերկրականի վրայ :

Էրզրում՝ Կավկասիոյ սահմանին վրայ :

Վան, Մուսուլ, Պաղտատ, Պասրա՝ Պարսից սահմանին վրայ :

Էնկիւրիւ, Սըվազ, Մամուրէթ-իւլ-Ազիզ, Պիթլիզ մէջտեղուանքը :

340. Ի՞նչ հանքեր կան:

341. Ի՞նչ կենդանիներ ունի:

342. Արհեսաք եւ գիտութիւնք ի՞նչ վիճակի մէջ են:

343. Բա՞ կուսակալութեանց տեղերը.

Տիարպէքիր, հարաւային կողմը :

Հիճազ, Եմէն՝ Արարիոյ արեւմտեան կողմը Կարմիր ծովու երկայնութեամբ :

Իսկ ձէզայիրը-Պահը-Սէֆիտ ըսելով կը հասկըցուի Արքիպեղագոսի եւ Միջերկրականի մէջ սըփռուած շատ մը կղզիներն ի միասին, որոց գլխաւորներն են Խմրոս, Լեմնոս, Թենետոս կամ Պոհնա ատար, Լեսպոս կամ Միտիլիի, Քիոս կամ Սարն, Փոս կամ Սրանիկոյ, Հոռոդոս կամ Ռատոս :

ՅԱՅ. Գլխաւոր նաւահանգիստներն են,

— Սեւ ծովու վրայ,

Տրապզոն, Կիրասոն, Սամսոն, Սինոպ, Ինչպոլու, Էրէյլի :

— Մարմարայի վրայ,

Իզմիտ, Մուտանեա, Կէմլէյլիկ, Պանտըրմա :

— Արքիպեղագոսի վրայ,

Զանաք-Գալէ, Իզմիր, Զէմէ :

— Միջերկրականի վրայ,

Ատալեա, Մէրսին, Խոքէնտէրուն, Լաթաքիէ, Թարապուլուսը-Շարգ, Պէրութ, Աքեա, Եաֆա :

— Պարսից ծոցին վրայ,

Պասրա :

ՅԱՅ. Ասիական Թուրքիոյ գլխաւոր քաղաքներն են :

Իզմիր (200000), Ասիական Թուրքիոյ վաճառաշահէ և ծաղկեալ քաղաքն ու նաւահանգիստն է. ունի կանոնաւոր եւ մաքուր շէնքեր :

344. Խ՞նձ գլխաւոր նաւահանգիստներ կան:

345. Որո՞նք են գլխաւոր քաղաքները:

Պրուսա (60000), Ողիմպոս լերան (Քէշիշ-տաղը) ստորոտք հին եւ անուանի քաղաք. դիրքը գեղեցիկ եւ կլիման զուարձալի է, մետաքսեղէններն ազնիւ են. ունի ջերմուկներ որք շատ համբաւաւոր են: Ի սկզբան այս եղաւ Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքը:

Տրավոն (50000), Սեւ ծովու վրայ Թուրքիոյ առաջին նաւահանգիստն է. վաճառաշահ քաղաք, արհեստից մէջ ալ բաւական յաջողակ:

Էրզրում (60000), մեծ եւ անուանի բերդաքաղաք, վաճառականութիւնը խիստ բանուկ է շրջակայ գաւառներու հետ:

Հալեյ (110000), մեծ, հարուստ եւ վաճառաշահ քաղաք. ի հնումն շատ ծաղկած էր. մետաքսեղէններն յարգի են:

Դամասկոս կամ Շամբ-՛էրիմ (150000), բարեբեր եւ սքանչելի երկրիմը մէջ, վաճառաշահ եւ ճարտարարուեատ քաղաք. կան մեծամեծ մզկիթներ:

Պելրուք (100000), Սուրիոյ գլխաւոր նաւահանգիստն է, վաճառաշահ քաղաք:

Պաղտաս (100000), Տիգրիսի վրայ երեւելի քաղաք. Պարսից եւ Հնդկաց հետ մեծ վաճառականութիւն ունի:

Երուսաղէմ (35000), նշանաւոր եւ անուանի քաղաք. հին ատենէ ի վեր բոլոր Թրիստոնէից մեծ ուխտատեղի է: Երուսաղէմի մօտ են Բերդեհիմ, Նազարէք, Բերանիա քաղաքները:

Անուանի են նաեւ Թէօթահէեա, Աֆիոն-Գարահիսար, Այաքն, Գոնեա, Էնկիւրիւ, Գայսէրի, արեւմտեան կողմերը:

Սվագ, Թոքատ, Ամասիա, Շապին-Գարա-հիսար, Խարբերդ, Մալաթիա, մէջտեղուանքը:

Մուսուլ. Մարաշ, Անթաքեա, Ռւբֆա, հարաւային
կողմերը :

Պօլու, Կիւմիւշխանէ, հիւսիսային կողմերը :

Պայպուրդ, Երզինկեան, Պիթլիզ, Մուշ, Վան, ա-
րեւելեան կողմերը :

ՍՈՒՆՁՆԱԾՆՈՐՉԵԱԼ ԿՈՒՍԱԿԱԾՈՒԹԻՒՆՔ

ԼԻԲԱՆԱՆ

346. Լիբանանու կուսակալութիւնը Սուրիոյ
առաջանակից լեռնային երկիր մ'է, 450000 քնակիչնե-
րով, որք մեծ մասամբ կրօնքով կաթոլիկ են : Ունի
շատ գիւղեր, վանքեր եւ մենաստաններ . կը կառա-
վարուի Քրիստոնեայ կառավարիչով մը :

ՍԱՄՈՍ

347. Սամոս (Սուսամ ատասը) Արքիպեղագոսի
մէջ, Փոքր Ասիոյ ծովեղբին մօտ, 500 քառ. քիլո-
մէդր տարածութեամբ կզզի մ'է, 40000 Յոյն քնակիչ-
ներով : Կը կառավարուի Քրիստոնեայ կառավարիչով
մը . կլիման զուարճալի է . բերքերն են ձիթապտուղ,
գինի, նարինջ եւ լեմոն : Գլխաւոր քաղաքն է Վարի,
համանուն ծոցին խորն, ապահով եւ բանուկ նաւա-
հանգիստ :

346. Ի՞նչ կրնաս ըսել Լիբանանու կուսակալութեան վրայ :

547. Ի՞նչ կրնաս ըսել Սամոսի վրայ :

Թ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Այլեւայլ հարցմունք

1. Աշխարհիս բարձրագոյն լեռն է, ո՞ւր է, ո՞րչափ է անոր բարձրութիւնը : — 2. Ասիոյ ամէնէն մեծ զետն ո՞րն է, ո՞ր երկրէն կ'անցնի, ո՞ւր կը թափի, ո՞րչափ է անոր երկայնութիւնը : — 3. Զինաստանի մայրաբաղարն ո՞րն է : — 4. Աշխարհիս բնակիչներէն ո՞րբանը Զինաստանի մէջ են : — 5. Հնդկաստանի հարաւային ծայրն ո՞ր զլուխով կը վերջանայ : — 6. Ո՞ւր է Փերուզի նեղուցը : — 7. Ատէն բաղարն ո՞ւր է, որո՞ւ կը վերաբերի : — 8. Խնդոս զետն ո՞ւր կը նափի : — 9. Ճափոնի կառավարութեան վրայով ի՞նչ կրնաս ըսել : — 10. Ո՞ւր է Քամշաթրա Խերակղզին : — 11. Զինաստանի զլսաւոր բերքերն ի՞նչ են : — 12. Սէլլան կղզին ո՞ւր է, ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ : — 13. Ո՞ւր են Կաթ լերինք . — 14. Ո՞ւր է Կոպի մեծ անապատը : — 15. Արարիոյ կենդանիներն որո՞նք են : — 16. Հնդկաստանի ամէնէն բանուկ նաւահանգիստն ո՞րն է : — 17. Ո՞ւր է Մարթապանի ծոցը : — 18. Մալարքա Խերակղզին ո՞ր զլուխով կը վերջանայ : — 19. Արարիոյ մէջ Օսմանեան պետութեան ո՞ր երկու կուսակալու թիւնները կան : — 20. Սեւ ծովու եղերքը Թուրքիոյ ո՞ր երկու կուսակալու թիւնները կան : — 21. Ո՞ր երկու նեղուցներն Ասիա Եւրոպայէ կը զատեն : — 22. Ի՞նչ կրնաս ըսել կայսերական ջրանցքին վրայ : — 23. Ի՞նչ կրնաս ըսել Զինու մեծ պարսպին վրայ : — 24. Մարզարիտ ո՞ր տեղերէն կ'օրսացուի : — 25. Ո՞ր լեռներն Եւրոպա Ասիայէ կը զատեն : — 26. Աշխարհիս մէջ ո՞ր երկիրն է որ ամէնէն աւելի մետաքս կ'արտազրէ : — 27. Ասիա Եւրոպայէ քանի՞ անզամ մեծ է : — 28. Ո՞ր երկրի բնակիչք աւելի խիտ են, Եւրոպայի՞ թէ Ասիոյ : — 29. Ճափոնի զլսաւոր բերքերն ի՞նչ են : 30. — Մեծ ովկիանոսէ ո՞ր ծովերը մեւացած են : — 31. Սեւ ծովուն վրայ Օսմ. պետութեան ո՞ր զլսաւոր նաւահանգիստները կան : — 32. Ո՞ր երկրի գորգերն եւ շալերն յարգի են : — 33. Արալայ ծովն ի՞նչ զետեր կ'ընդունի :

Ա. Փ Ր Ի Կ Ե

Սահմանի, տարածութիւն, բազմամարդութիւն,
Տէրութիւնի :

348. Ափրիկէի սահմանն է Հիւսիսէն՝ Միջերկան ծով, արեւելքէն՝ Կարմիր ծով եւ Հնդկաց ովկիանոս, Հարաւէն՝ Մեծ ովկիանոս, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս :

349. Ափրիկէի տարածութիւնն է 30 միլիոն քառ. քիլոմէտր եւ բազմամարդութիւնը 170 միլիոն :

350. Ափրիկէ տասն եւ վեց աշխարհներու կը բաժնուի որք են, Եգիպտաս, Նուապիա, Եթովպիա կամ Հապէչ, Պէրպէրիստան, Սահարա կամ Մեծ անապատ, Սենեկամպիա, Վերին Կուինէա, Ստորին կուինէա, Նիկրիտիա կամ Սուտան, Սօմալ, Օդենդացւոց երկիր, Բարեյուսոյ գլուխ կամ Քար, Քաֆրաստան, Մոզամբիք, Զանկէպար, Հարաւային Նիկրիտիա :

348. Ափրիկէի սահմանն ո՞րն է :

349. Ո՞րչափ է Ափրիկէի տարածութիւնն եւ բազմամարդութիւնը :

350. Ափրիկէ քանի՞ աշխարհներու կամ տէրութեանց կը բաժնուի :

Դ Ա Ս Ռ Դ .

Մոլի, Մողի, Նեղուցի, Լիճի

Յ 5 1 . Ափրիկէի գլխաւոր ծովերն են ,

Միջերկրական ծով՝ հիւսիսային կողմը , Կարմիր
ծով եւ Հնդկաց ովկիանոս՝ արեւելեան կողմը . Խաղա-
ղական ովկիանոս՝ հարաւային կողմը , Ատլանտեան
ովկիանոս՝ արեւմտեան կողմը :

Ա . Ափրիկէ յիշեալ ծովերէն չըջապատուած
ըլլալով , աշխարհիս ամենէն մեծ կղզին կը ձեւա-
ցընէ :

Բ . 1869 էն առաջ , Սուէզի պարանոցով Ասիոյ
միացած էր եւ աշխարհիս մեծագոյն թերա-
կղզին էր , բայց յիշեալ թուականին Սուէզի
ջրանցքը բացուելով , կղզի ձեւացած է :

Յ 5 2 . Ափրիկէի գլխաւոր ծոցերն են ,

Միւրդի եւ Քասլէսի ծոցեր՝ Միջերկրականէն ձե-
ւացած :

Կուինիոյ ծոց՝ Ատլանտեան ովկիանոսէն ձեւացած :

Պինդին եւ Պիանտրա՝ Կուինիոյ ծոցէն ձեւացած :

Ասկնի ծոց՝ Հնդկաց ովկիանոսէն ձեւացած :

Սուէզի ծոց՝ Կարմիր ծովէն ձեւացած :

Յ 5 3 . Ափրիկէի գլխաւոր նեղուցներն են ,

Ճիպրալրար՝ Միջերկրականն Ատլանտեանի հետ կը
միացնէ եւ Սպանիա Ափրիկէէն կը դատէ :

351. Ափրիկէի գլխաւոր ծովերն որո՞նք են :

352. Ափրիկէի գլխաւոր ծոցերն որո՞նք են :

353. Ափրիկէի գլխաւոր նեղուցներն որո՞նք են :

Պապ-իւլ-Մանեկա՛ Հնդկաց ծովը Կարմիր ծովու
հետ կը միացնէ եւ Արարիա Ափրիկէէ կը զատէ :

Մոզամպիկի ջրանցք՝ Ափրիկէի եւ Մատակասքար
կղզւոյն միջեւ :

Սուեզի ջրանցք՝ Կարմիր ծովը Միջերկրականի հետ
կը միացնէ :

ՅՅԱ. Ափրիկէի գլխաւոր լիճերն են,

Չափ՝ Սուտանի մէջ :

Տէմպէա՝ Եթովպիոյ մէջ. ասոր մէջէն կ'անցնի
Նեղոսի գլխաւոր գետակիցը՝ Կապոյտ Նեղոս :

Ուժերեռէ կամ Վիբորիա Նիանզա, Մվուդան-
Նզիկէ կամ Ալպէրդ-Նիանզա : Սպիտակ Նեղոս այս
վերջին երկու լիճերէն կ'անցնի :

Դանկանիքա, Նիասսա, Նկամի, Պանկուէլոյ՝ հասա-
րակածի մօտ, հարաւային կողմերը :

Ափրիկէի ամէնէն մեծ լիճն է Ուժերեռէ կամ
Վիբորիա-Նիանզա. տարածութիւնն է 83300 քառ.
քիլէմէդը :

Դ Ա Ս Շ Դ .

Գետ, Կղզի, Թերակղզի, Հրուանդան,
Լերին:

ՅՅԲ. Ափրիկէի գլխաւոր գետերն են,

Նեղոս՝ որ Սուտանի, Եթովպիոյ, Նուպիոյ եւ Եգիպ-

354. Ափրիկէի գլխաւոր լիճերն որո՞նք են :

355. Ափրիկէի գլխաւոր գետերն որո՞նք են :

տոսի մէջէն անցնելով, կը թափի Միջերկրական ծով :

Սինեկալ, Կամպիա և Ռիուկրանիս՝ Սենեկամալիայէ անցնելով, կը թափին Ատլանտեան ովկիանոս :

Նիկէր կը թափի Կուինիոյ ծոցը :

Օկուէ, Զայիրէ կամ Քոնկօ, Քոանզա, Օրենն կամ Կարիբ՝ կը թափին Ատլանտեան ովկիանոս :

Լիմֆովօ, Զամպէզ, Ռովիւմա, Լուֆինի կը թափին Հնդկաց ովկիանոս :

Նեղոս աշխարհիս մեծագոյն գետերէն մին է : Երկայնութիւնն է 62000 քիլոմէտր : Նեղոս ամրան սկիզբէն մինչեւ աշուն կանոնաւորապէս կը բարձրանայ, եւ երկու եզերաց վրայ առատօրէն պարարտ տիզմ կը թողու, որով երկիրը պտղաբեր կը լինի : Թուրքերէն կ'ըսուի Նիլի-միւպարէք :

356. Ափրիկէի գլխաւոր կղզիներն են,

Ասուրեան, Մատէլրա, Քանարեան, Դալարի-զլիսոյ, Ֆերնանդո-բօ, Ս. Թովմաս, Աննոպն, Խելսանի կղզի, Համբարձման կղզի, Ս. Հեղինէ, Ատլանտեան ովկիանոսին մէջ :

Մատակասբար, Քոմուրեան, Մասքարինեան, Սէչէլ-եան, Սոնոդորա, Հնդկաց ովկիանոսին մէջ :

Ափրիկէի մեծագոյն կղզին է Մատակասքար, որ այժմ Ֆրանսայի կը վերաբերի . տարածութիւնն է 591000 քառ. քիլոմէտր :

357. Ափրիկէի գլխաւոր հրուանդաններն են,

Պոն՝ հիւսիսային կողմը՝ Միջերկրական ծով կ'երկննայ :

356. Ափրիկէի գլխաւոր կղզիներն որո՞նք են :

357. Ափրիկէի գլխաւոր հրուանդաններն որո՞նք են :

Պոյատոր, Պլան կամ Սպիտակ, Մահարայի արեւ-
մըտեան կողմը :

Դալարի՝ Սենեկամզիոյ արեւմտեան կողմը համա-
նուն կզզիներուն դիմացը :

Փալմ՝ Հիւս. Կուինիոյ հարաւային կողմը :

Լոբեզ՝ երկու կուինիաներու միջեւ :

Բարեյուսոյ, Եկիյլ կամԱսղանց՝ հարաւային կողմը :

Գորիենդէս, Տելիատօ՝ արեւելեան կողմը :

Կուարտամուի՝ Այանի արեւելեան ծայրը, Ատէնի
ծոցին մուտքը :

Ամպրի՝ Մատակասքարի հիւսիսային ծայրը :

Ս. Մարիամ՝ Մատակասքարի հարաւային ծայրը :

Յ 5 8. Ափրիկէի գլխաւոր լեռնագօտիներն են,

Աղլաս լերինք՝ հիւսիսային արեւմտեան կողմը :

Քոնկի լերինք՝ արեւմտեան կողմը :

Քենիա եւ Քիլմանջարոյ լերինք՝ արեւելեան կող-
մը, Զանկեպարի մէջ :

Ննէօվպէրկ եւ Նիուվէվելս՝ Օդենդացւոց մէջ :

Զեան լերինք՝ Ափրիկէի հարաւային կողմը, Քարի
մէջ :



ԱՓՐԻԿԵԱՆ ԱՇԽԱՐՀՔ

Դ Ա Ս ԽԵ.

ԵԳԻՊՏՈՍ

359. Եղիպտոս Ափրիկէի հիւսիսային արեւելեան ծայրն է, սահմանն է հիւսիսէն՝ Միջերկրական ծով, արեւելքէն՝ Սուէզի ջրանցք եւ Կարմիր ծով, հարաւէն՝ Նուալիա, արեւմուտքէն՝ Պէրպէրիստան եւ Սահարա :

360. Եղիպտոսի տարածութիւնն է 1,000,000 քառ. քիլոմէտր եւ բազմամարդութիւնը՝ 7,500,000 :

361. Գլխաւոր բերքերն են բամպակ, բրինձ, եղիպտացորեն, շաքարեղէզ, նարինջ եւ արմաւ :

362. Ընտանի անսասուններն են՝ եզն, դոմէշ, ոչխար, էշ եւ ուղտ : Վայրի կենդանիներն են՝ կոկորդիլոս, ձիագետի եւ մեծամեծ օձեր :

Ա. Եղիպտոսի հնումն հարուստ եւ շատ ծաղկած էր արուեստից եւ գիտութեանց կողմանէ :

359. Եղիպտոսի սահմանն ո՞րն է :

360. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բաշխամարդութիւնը :

361. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

362. Ի՞նչ կենդանիներ ունի :

1517 էն ի վեր Օսմանեանց կը վերաբերի եւ թուրքիոյ մասն կը կազմէ . յատուկ առանձնաշնորհեալ կառավարութեամբ : Եգիպտոսի փոխարքան Խօսիվ կ'ըսուի : Խտիվին իշխանութիւնը կը տարածուի նաեւ Նուապից եւ Սուտանի , ինչպէս նաեւ հասարակածային քանի մը երկիրներու վրայ , այնպէս որ ընդ ամէնն տարածութիւնն է 2,800,000 քառ. քիլոմէտր , եւ բազմամարդութիւնն է 17,000,000 բնակիչ :

Բ . Եգիպտոսի պտղաբերութիւնը կախեալ է Նեղոսի պարբերական յորդութենէն , որ իրաւամբ կ'ըսուի «Պարգեւ Նեղոսի» :

Գ . Եգիպտոս երեք գլխաւոր մասերու կը բաժնուի . հիւսիսային կողմն՝ Նեղոսի բերնին մօտ , կ'ըսուի Ստորին Եգիպտոս , մէջ տեղն՝ Միջին Եգիպտոս , հարաւային կողմն՝ Վերին Եգիպտոս . Ստորին Եգիպտոս բաղդատարար աւելի արգաւանդ եւ բարերեր է :

363. Կրօնքը Մահմէտականութիւն է :

364. Եգիպտոսի մայրաքաղաքն է ,

ԳԱԶԻՐԵ կամ ՄԸԸԸԸ (370000) , Նեղոսի աջ ափանց մօտ , ունի հոյակապ եւ գեղեցիկ մզկիթներ եւ հասարակաց շէնքեր եւ պարտէզներ . մօտերը կը գտնուին հսկայ եւ բարձրաբերձ բուրգեր որք չորս հազար տարուան հնութիւն ունին :

365. Միւս երեւելի քաղաքներն են ,

363. Կրօնքն ի՞նչ է :

364. Ո՞րն է Եգիպտոսի մայրաքաղաքը եւ ի՞նչ կը նաև ըսել անոր վրայ :

365. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Աղեմսանդրիա կամ Խաչենտերիյէ (200000), Միջերկրականի վրայ բանուկ նաւահանգիստ, վաճառաշահ եւ գեղեցիկ քաղաք . Եւրոպական ոճով շինուած նորթաղեր ունի : Մեծն Աղեքսանդր հիմնած է զայն :

Ռոգեր կամ Ռաշիս (17000), Տամիկը (35000), Նեղոսի համանուն բերաններուն վրայ բանուկ նաւահանգիստներ են :

Անուանի են նաև Բոր-Սայիս, Սուեզ, Սիուդ, Զակագիկ, Մանսուրա եւ Թանբան քաղաքները :

Դ Ա Ս Ե Զ.

ՆՈՒՊԻԱ ԿԱՄ ՍՈՒՏԱՆ

366. Նուպիոյ սահմանն է հիւսիսէն՝ Եգիպտոս, արեւելքէն՝ Կարմիր ծով, հարաւէն՝ Հապէշաստան, արեւմուտքէն՝ Սահարա :

367. Նուպիոյ տարածութիւնն է 1,000,000 քառակուսի քիլոմէտր եւ բնակիչը 4,000,000 :

368. Գլխաւոր բերքերն են եղիպտացորեն, բրինձ, ծխախոտ, բամսլակ եւ արմաւ . ունի նաև

366. Նուպիոյ սահմանն ո՞րն է :

367. Ո՞րքափ է Նուպիոյ տարածութիւնը եւ բնակիչը :

368. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

երենոսի վիայտ, փղոսկը, խէժ, ջայլամի փետուր, եւ ոսկեխառն աւազ :

369. Ընտանի անասնոց մէջ կան ձի, եղն, ուղտ եւ էշ . վայրի կենդանիներուն մէջ փիղ, ոնգեղջիւր, վագր, կապիկ եւ կոկորդիլոս :

Այս երկիրը կը գտնուի Եգիպտոսի գերիշխանութեան տակ :

370. Նուպիոյ բնակիչք Արաբական ցեղէ են և կրօնքով Մահմէտական :

371. Նուպիոյ մայրաքաղաքն է,

ԽԱՐԹՈՒՄ (40000), Սպիտակ եւ Կապոյտ Նեղոս-ներու միացման տեղը, նոր եւ ամուր քաղաք է :

372. Միւս գլխաւոր քաղաքներն են,

ՆՈՐ-ՏՈՆԿՈԼԱ (4000), Նեղոսի ձախ ափանց վրայ վաճառաշահ քաղաք :

Սուաֆիմ (8000), Կարմիր ծովու վրայ նաւահանգիստ :

Անուանի են նաեւ Սկնաար, Պերպէտր, Քորտոման եւ Քասալա քաղաքները :

— ՀՅԱՑ —

369. Գլխաւոր կենդանիներն որո՞նք են :

370. Բնակիչք ի՞նչ ցեղէ եւ կրօնքէ են :

371. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

372. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Դ Ա Ս Ն է.

ԵԹՈՎՊԻԱ ԿԱՄ ՀԱՊԵՇ

ՅՅՅ. Եթովպիոյ սահմանն է հիւսիսէն՝ Սուտան և կարմիր ծով, արեւելքէն՝ կարմիր ծով, հարաւէն՝ Սոմալ, արեւմուտքէն՝ Նուպիա :

ՅՅՅ. Եթովպիոյ տարածութիւնն է 1,000,000 քառ. քիլոմետր, և բնակիչը 3,500,000 :

ՅՅՅ. Եթովպիա Եղիպատոսի և Նուպիոյ ամէն բերքերն ունի, ինչպէս նաև սանդաշ ըսուած փայտը, աղնիւ խնկեղէն, այն է՝ զմուռս :

ՅՅՅ. Ամէն տեսակ ընտանի կենդանիներ ունի. կան նաև սոսկալի վայրի դագաններ :

Ա. Եթովպիոյ գիրքը բարձր և լեռնային է, ունի շատ գետեր, լիճեր ու ջրվէժներ. զլիաւոր գետն է Կապոյս Նեղոս որ Տեմպէա կամ Զանա լիճէն կը բղխի :

Բ. Բնակիչք մեծաւ մասամբ քրիստոնեայ են, բայց հրէական և աւելորդապաշտական սովորութիւններ ալ ունին :

373. Եթովպիոյ սահմանն ո՞րն է:

374. Ո՞րշափ է տարածութիւնը և բնակիչը:

375. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

376. Ի՞նչ կենդանիներ ունի:

ՅԵՅ. Եթովպիա քանի մը ինքնազլուխ նահանգ-ներու կը բաժնուի որք են,

1. ԱՄՃԱՐԱ կամ ԹՈՒՆ ՃԱՊԵՏ, Տէմպէտ լճին շուրջը. Գլխաւոր քաղաքն է Կոնտար :

2. ԹԻԿՐԵ, հիւսիսային կողմը. որոյ գլխաւոր քա-ղաքներն են Ատուա եւ Ախում :

3. ՇՈԱ, հարաւային կողմը, գլխաւոր քաղաքն է Անքոպէր :

Հապէշաստանի վեհապետը կը կոչուի Նէկիւս :

Դ Ա Ս ՆԸ.

ՊԵՐ ՊԵՐԻ ՍՏԱՆ

ՅԵՅ. Ափրիկէի հիւսիսային կողմը, Միջերկրա-կանի եզերքը, Եգիպտոսէ մինչեւ Ատլանտեան Ով-կիանոս տարածուած երկիրը Պէրպէրիստան կ'ըսուի, սահման ունենալով հարաւէն՝ Սահարա :

ՅԵՅ. Պէրպէրիստան չորս գլխաւոր երկիրներ կը պարունակէ որք են,

ԹԱՐԱՊՈՒԼՈՒՄ, ԹՈՒՆՈՒԶ, ԱԼՑԵՐԻ կամ ՃԷԶԱՑԻՐ, ՄԱՐՈՔ

377. Եթովպիա քանի⁹ իշխանութեանց կը բաժնուի եւ ո-րո՞նք են:

378. Պէրպէրիստանի սահմանն ո՞ն է:

379. Պէրպէրիստան քանի¹⁰ գլխաւոր երկիրներ կը պարունա-կէ, եւ որո՞նք են:

380. Պէրալէրիստանի տարածութիւնն է 2,400,000 քառ. քիլոմէդր, եւ բնակիչը 13,500,000:

381. Գլխաւոր բերքերն են ցորեն, եղիպտացորեն, ծխախոտ, ձիթապտուղ, բամպակ, շաքարեղէզ նուշ, թուզ, լեմոն, նարինջ:

382. Պէրալէրիստանի մէջ վայրի գաղաններէն կը տեսնուին առիւծ, ինձ, վագր :

482. Բնակիչք կրօնքով Մահմէտական են :

ԹԱՐԱՊԼՈՒՄ

383. Թարապլուս Եղիպտոսի արեւմտեան կողմն է եւ Օսմանեան պետութեան կը սլատկանի: Ուրոյն կուսակալութիւն մ'է, եւ իրեն հետ կը միանան երկու մասեր, Պարքա եւ Ֆեղզան:

Երկրին տարածութիւնն է 1,000,000 քառ. քիլոմէդր, եւ բնակիչը 2,000,000:

385. Գլխաւոր քաղաքներն են,

Տրիպոլիս կամ Թարապլուսը դարպ (30000), նաւահանգիստ Միջերկրականի վրայ:

Նշանաւոր են նաև Պէնկազի եւ Մուրզուք քաղաքը, Ֆէղզանի անապատին մէջ:

330. Ո՞րչափ է Պէրալէրիստանի տարածութիւնը եւ բնակիչը:

331. Գլխաւոր բերքերն ի՞նչ են:

332. Ի՞նչ կենդանիներ ունի:

333. Կրօնքն ի՞նչ է:

334. Թարապլուսի վրայով ի՞նչ կրնաս ըսել:

335. Ո՞րո՞նք են գլխաւոր քաղաքները:

ԹՈՒՆՈՒԶ

ՅԵՅ. Թունուզ Ափրիկէի հիւսիսային կողմն է եւ կը գտնուի Թարապլուսի եւ Ալճէրիի միջեւ ։ Ինքնօրէն կառավարութիւն ունի ։

Տարածութիւնն է 100000 քառ. քիլոմէտր, եւ բնակչութիւնը 2,000,000 ։

ՅԵՅ. Դլսաւոր քաղաքներն են,

Թունուզ (130000), Միջերկրականի վրայ նաւահանգիստ Հոս կը գտնուին հին Կարքեղոնի աւերակները ։ Քելրուան (60000), Թունուզի ներքին նշանաւոր քաղաքն է ։

Քաղաք (20000), եւ Պիզէրդա Միջերկրականի վրայ նաւահանգիստք ։

ԱԼՃԷՐԻ ԿԱՍ ՃԷԶԱՅԻՐ

ՅԵՅ. Ալճէրի կը գտնուի Թունուզի եւ Մարոքի միջեւ, և Ափրիկէի ամէնէն քաղաքակիրթ երկիրն է ։

Տարածութիւնն է 670000 քառ. քիլոմէտր, եւ բնակչութիւնը 4,000,000 ։

Բնակչաց մէջ, բաց ի բնիկներէ, կան բազմաթիւ եւրոպացիք, ինչպէս Ֆրանսացի, Սպանիացի, Իտալացի, նաեւ Հրեայ ։

Դլսաւոր բերքերն են ցորեն, գարի, բուրդ, նարինջ, Ունի նաեւ երկաթի եւ ազնիւ մարմարիոնի հանքեր, ։

486. Թունուզի վրայով ի՞նչ կընաս ըսել ։

487. Որո՞նք են գլխաւոր քաղաքները ։

488. Ի՞նչ կընաս ըսել Ալճէրիի վրայ ։

389. Գլխաւոր քաղաքներն են :

Ալմերի կամ Ճեզայիր (80000), Միջերկրականի վրայ գեղեցիկ եւ վաճառաշահ նաւահանդիսութեանի վայ:

Անուանի են նաեւ Քոսդանդին, Օրան եւ Պոն քաղաքները :

ՄԱՐՈՔ

390. Մարոք կամ Մաղրբակ կը տարածուի Ալմերիի արեւմտեան կողմէն մինչեւ Ասլանտեան ովկիանոս :

391. Մարոքի կառավարութիւնն ինքնագլուխ պետութիւն է :

Երկրին տարածութիւնն է 740000 քառ. քիլո-մէգր եւ բազմամարդութիւնը 6,000,000 :

392. Գլխաւոր քաղաքներն են :

Ֆես (100000), մայրաքաղաք, ունի մեծագործ մղկիթներ, մետաքսեղէն գործուածներ եւ կաշի :

Անուանի են նաեւ Մարոք, Թաններ, Մոկասոր, Մեժինեզ եւ Սկօրա քաղաքները :

389. Արմեք են գլխաւոր քաղաքները :

390. Ի՞նչ կրնաս ըսել Մարոքի վրայ :

391. Մարոքի կառավարութիւնն ի՞նչպէս է :

392. Որո՞նք են գլխաւոր քաղաքները :

ԴԱՍ ՆԹ.

ՍԱՀԱՐԱ ԿԱՄ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ

393. Սահարայի կամ Մեծ Անապատի սահմանն է հիւսիսէն՝ Պէրպէրիստան, արեւելքէն՝ Եղիպտոս եւ Նուպիա, հարաւէն Սուտան, արեւմուտքէն՝ Ատլանտ-եան ովկիանոս :

394. Տարածութիւնն 6,000,000 քառ. քիլոմէդր, եւ բնակիչը 5,000,000, կարծեօք :

Սահարա Այրեցեալ գօտւոյ տակ կ'իյնայ եւ աւագուտ անապատ ըլլալով, տաքութիւնն անտանելի է:

Սահարայի նոււազ տաք մասերուն եւ ովասիսներուն մէջ կը բնակին կէս վայրենի ժողովուրդներ որք երեք ցեղերու կը բաժնուին,

Մորէս՝ արեւմտեան կողմն, ուր կայ Ատրար ովասիսն որոյ գլխաւոր քաղաքն է Ուատան :

Թուարէկ՝ մէջտեղն, ուր կայ Ալիր ովասիսն եւ որոյ մէջ Ակատէս վաճառաշահ քաղաքը :

Թիպպու՝ արեւելեան կողմն, ուր կայ Թիպէսրի ովասիսը, Պարտա քաղաքով :

Ա. Ովասիսներուն գլխաւոր բերքն է արմաւ, որ բնակչաց գլխաւոր սնունդն է :

~~~~~

393 Սահարայի սահմանն ո՞րն է:

394. Ո՞չափ է տարածութիւնն եւ բնակչչը

## ՍԵՆԵԿԱՄՊԻԱ

**395.** Սենեկամպիոյ սահմանն է հիւսիսէն՝ Սահարա, արեւելքէն՝ Սուտան, հարաւէն՝ Կուլինէա, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս :

**396.** Տարածութիւնն է 1,000,000 քառ. քիլոմէտր, և ընակիչը 9,000,000 :

Երկրին խիստ մեծագոյն մասը, մանաւանդ ծովեղերքը, Ֆրանսացւոց, Անգլիացւոց և Փորթուկացւոց կը պատկանի :

**397.** Գլխաւոր բերքերն են արմաւ, քոքոյ, բրինձ, ծխախոտ, լեմոն, նարինջ, ազնիւ խնկեղէն, պղպեղ, համեմունք, ոսկւոյ փոշի, սաթ, ջայլամի փետուր, փղոսկը :

— Կալուածք Ֆրանսացւոց,

Ան-Լուի 15,000, Սենեկալ գետին բերանը, կղզւոյ մը վրայ վաճառաշահ քաղաք :

Նեւ Բուսոր, Մարամ, Պաֆել, Տաբար քաղաքները և Կորէ կղզին :

— Կալուածք Անգլիացւոց,

Պարիցրսը և Շորերապուն :

— Կալուածք Փորթուկալի,

Քաշեոյ և Կիսա քաղաքները :



395. Սենեկամպիոյ սահմանն ո՞րն է :

396. Ո՞րչափ է տարածութիւնն և ընակիչը :

397. Ո՞ր՞նք են գլխաւոր բերքերը .

Դ Ա Ս Կ Ա .

## ՎԵՐԻՆ ԿՈՒԻՆԵԱ

**397.** Սահմանն է Հիւսիսէն՝ Սենեկամպիա եւ Սուտան, արեւելքէն՝ Սուտան, Հարաւէն՝ Ստորին Կուինէա եւ Կուինիոյ ծոցը, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս :

**398.** Տարածութիւնն է 2,000,000 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 10,000,000 :

**399.** Ընդհանրապէս Սենեկամպիոյ բերքերը հոս ալ յառաջ կուգան :

**400.** Վայրի անասուններուն մէջ կան փիղ, կապիկ, ընձուղտ, առիւծ, ոնդեղջիւր, եւ շատ պօա օձեր : Իսկ թռչուններէն թութակ, ջայլամ, կռունկ, արագիլ :

Ա. Այս երկիրն Այրեցեալ գօտւոյ տակ կ'իշնայ. Մայիսէն սկսեալ վեց ամիս կ'անձրեւէ. կլիման վատառողջ է :

**401.** Ներսերն առանձին ինքնագլուխ թագաւորութիւններ կան . իսկ ծովեզերքներն եւրոպական կալուածներ են, ըստ մեծի մասին Ֆրանսական եւ Անգլիական :

397. Վերին Կուինիոյ սահմանն ո՞րն է:

398. Ո՞ւագի է տարածութիւնն եւ բնակիչը :

399. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

400. Ի՞նչ կենդանիներ ունի:

401. Երկրին բաժանման մասին ի՞նչ կը աս ըսել:

Ներքին նշանաւոր տեղերն ,

— Թագաւորութիւն Աւանքէի

Գլխաւոր քաղաք Քումասի :

— Թագաւորութիւն Տահոմէի

Գլխաւոր քաղաք Ապոմէ :

— Թագաւորութիւն Պէնինի :

Գլխաւոր քաղաք Պէնին :

Ա. Այս ցեղերու կրօնքին մէկ էական մասն է մարդազոհը . բազմակնութիւնն ալ չատ տարածուած է .

Մովեղերքներն , ուր Եւրոպական գաղթականութիւնք կան , հետեւեալ անուններն ունին .

Սիերա-Լեոն . Անգլիացիք հոս ունին Ֆրիթառուն :

Քոր-Տէ-կրէն (Յորենի եղբ) , հոս Ամերիկացիք 1822 ին աղատուած սեւ գերիներու համար գաղթականութիւն մը . հաստատեցին Լիպերիա անուամբ , որ այժմ հանրապետութիւն է . գլխաւոր քաղաքն է Մոնթավիա :

Քոր-Տէ-իվուար (Փղոսկրի եղբ) . Անգլիացւոց կը վերաբերի , գլխաւոր քաղաք Քէլլբ-Քոր :

Քոր-Տէ-զ'էսլավ (Դերեաց եղբ) . այս մասին մէջ կ'իյնայ Տահոմէի թաղաւորութիւնը , մաս մ'ալ Ֆրանսացւոց կը վերաբերի :



Դ Ա Ա Կ Բ .

## ՍՏՈՐԻՆ ԿՈՒԻՆԵԱ

**402.** Սահմանն է Վերին Կուինէա , արեւելքէն

402. Սաորին կուինից սահմանն ո՞ն է :

եւ հարաւէն՝ Հար . Նիկրիտիա, արեւմուտքէն՝ Ատ-  
լանտեան ովկիանոս :

**403.** Տարածութիւնն է 900000 քառ . քիլոմէտր  
եւ բնակիչը 4,000,000 :

Բերք, կենդանիք եւ կլիմայ ընդհանրապէս նոյն  
են ինչ որ են Վերին Կուինիոյ մէջ :

**404.** Երկրին մէկ մասն ինքնագլուխ թագաւո-  
րութեանց բաժնուած է, մէկ մասն ալ Փորթուկալ-  
ցւոց կալուած է, հետեւեալ կերպով .

— Թագաւորութիւն Լոանկոյի,

Քոնկօ գետին աջ եզերքին վրայ . գլխաւոր քա-  
ղաք Պուալի :

— Թագաւորութիւն Քակոնկօի

Գլխաւոր քաղաք Քենչելի :

— Թագաւորութիւն Քոնկօի

Քոնկօ գետին ձախ կողմը . գլխաւոր քաղաք  
Սան-Սալվատոր :

Կալուածք Փորթուկալցւոց ,

1. Անկոլա . Գլխաւոր քաղաք Ս. Պողոս Լոանտայի :

2. Պենկուելա . Գլխաւոր քաղաք Ս. Ֆիլիպ Պեն-  
կուելայի : Փորթուկալի ոճրագործք հոս կ'աքսորուին :

3. Մոսամետէս . գլխաւոր քաղաք Մոսամետէս :

Ֆրանսա եւս կալուած մը ունի .

Ֆրանս . Քոնկօ , գլխաւոր քաղաք Լիալրվիլ :



403. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

404. Երկրի բաժնումն մասին ի՞նչ կրնաս ըսել :

Դ Ա Ա Կ Գ .

## Ն Ի Կ Ր Ի Տ Ի Ա

**405.** Նիկրիտիոյ սահմանն է հիւսիսէն՝ Սահարա, արեւելքէն՝ նուպիտիա եւ Եթովպիտիա, հարաւէն՝ Ստորին կուինէտ, արեւմուտքէն՝ Սենեկամպիտ եւ Վերին կուինէտ :

**406.** Տարածութիւնն է 4,000,000 քառ. քիլոմէտր եւ բնակիչը 7,000,000 :

Բնիկները Թագրուր անունը կուտան այս երկրին : Նախընթաց երկիրներու բերքերն ու կենդանիները հոս ալ կը գտնուին :

Բնակիչք, բաղդատմամբ շրջակայ երկիրներու, բարերարոյ, պարկեցա, հիւրասէր եւ գործունեայ են :

Նիկրիտիա այլեւայլ իշխանութեանց կը բաժնուի, ինչողէս :

Երկիր Պամպարայի, Սենեկամպիոյ սահմանակից . գլխաւոր քաղաքներն են Սեկու եւ Ճենի :

Թումպութրու. գլխ. քաղաք Թումպութրու :

Ֆելլարայի կամ Ասկութրուի . Արեւմտեան կողմը ամէնէն մեծն է. գլխ. քաղաք Սակարու :

Պօրնուի. Զատ լճին արեւմտեան կողմը բարեբեր եւ բազմամարդ երկիր . գլխաւոր քաղաք Քուֆա :

Ատամառա, գլխաւոր քաղաք Եօլա :

405. Նիկրիտիոյ սահմանն ո՞րն է :

406. Ո՞րչափ է տարածութիւնը եւ բնակիչը :

Պակիրսմի, գլխաւոր քաղաք Մասկենեա :  
Ուատա, գլխաւոր քաղաք Ապէօրը :  
Պօրկու, գլխաւոր քաղաք Եկն :  
Տարթուր եւ Քօրտօթան, Արեւելեան կողմը ովա-  
սիսներ են, Եգիպտական իշխանութեան կը հպատակին :

---

Դ Ա Ս Կ Դ .

## Ս Օ Մ Ա Լ

**407.** Սօմալի սահմանն է Հիւսիսէն՝ Կարմիր ծով  
եւ Ատէնի ծոց, արեւելքէն՝ Հնդկաց ովկիանոս, հա-  
րաւէն՝ Զանկէպար, արեւմուտքէն՝ Հապէշ եւ Սուտան:

**408.** Տարածութիւնն է 500000 քառակուսի քի-  
լոմէդը եւ բնակիչը 3,000,000 :

**409.** Գլխաւոր բերքերն են ոսկի, խունկ, ազ-  
նիւ խէժ, փղոսկը եւ սաթ :

**410.** Գլխաւոր քաղաքներն են,

Զելլա, Պապ-իւլ-Մանտէպի նեղուցին վրայ, վա-  
ճառաշահ նաւահանգիստ :

Հարար, Մահմէտական փոքրիկ թագաւորութեան  
մը մայրաքաղաքն է :

407. Սօմալի սահմանն ո՞ն է :

408. Ո՞չափ է տարածութիւնը եւ բնակիչը :


409. Բերքերն ի՞նչ են :

410. Որո՞նք են գլխաւոր քաղաքները :

Պերպերա, Անդլիոյ կը վերաբերի . Արաբիոյ հետ  
վաճառականութիւն ունի :

Ասապ, Խոտալացւոց կը վերաբերի :

Օպօֆ, Ֆրանսացւոց կը վերաբերի :



Դ Ա Ս Կ Ե .

## ՕԹԵՆԹԱՑԻՈՑ ԵՐԿԻՐ

**411.** Սահմանն է Հիւսիսէն՝ Ստորին Կուխնէա,  
արեւելքէն՝ Քաֆրաստան, Հարաւէն՝ Բարեյուսոյ  
երկիրն, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս

**412.** Տարածութիւնն է 400000 քառ. քիլոմետր  
և բնակիչը 400000 :

Ա. Օթենթացւոց երկիրն առաջ խիստ ընդարձակ, բայց վերջը թաք եւ շրջակայ մանը հանրա-  
սութիւններն հաստատուելով, շատ պակսեցաւ :  
Ակիչք սեւամորթ եւ կռապաշտ են, բնակութեան  
քաղաքներ չունին, ողորմելի գիւղակներու մէջ կը  
բնակին . վայրենի եւ աւազակաբարոյ են :

Բ. Վայրենի կենդանիներու ամէն տեսակներն ալ  
կան եւ խիստ շատ են :

Գ. Անդլիացիք մեծ ազդեցութիւն ունին այս երկ-  
րին վրայ, մանաւանդ արեւելեան մասին՝ ուր ոսկւոյ  
եւ աղամանդի հարուստ հանքեր գտնուեցան :

---

411. Օթենթացւոց երկիրն սահմանն «ըն է:

412. Ո՞ւշափ է տարածութիւնն եւ բնակիչը :

## ԳԼՈՒԽ ԲԱՐԵՅՍԻՍՈՅ ԿԱՄ ՔԱՐ

**413.** Սահմանն է Օթենթացւոց երկիր, արեւելքէն՝ Քաֆրաստան, Հարաւէն՝ Հնդկաց ովկիանոս, արեւմուտքէն՝ Ատլանտեան ովկիանոս :

**414.** Տարածութիւնն է 600000 եւ բնակիչը 2,000,000 :

**415.** Երկիրն աղէկ մշակուած է. բերքերն են գինի, ամէն տեսակ պտուղ, բամպակ, խահուէ, լեմոն, նարինջ, նուռ, թուղ, բուրդ, ջայլամի փետուր, փղոսկը, ոսկի, աղամանդ առատութեամբ :

Ա. Այս երկրին մէջ կը գտնուի մեծաքանակ մերինոս ոչխարի կնկիւրիի այծեր եւս խնամով կը սնուցուին :

Բ. Հարաւային ծայրն է Բարեյուսոյ գլուխն որոյ անուամբ երկիրն ալ Բարեյուսոյ Գլուխ ըսուած է :

Գ. 1808 էն ի վեր Անդվիացւոց կը վերաբերի եւ անոնց նշանաւոր գաղթականութիւնն է :

Դ. Բարեյուսոյ սահմանակից են Օրանժի եւ Թրանսվալի Պոեր անկախ հանրապետութիւններն, Հոլանտացիներէ հաստատուած :

---

413. Բարեյուսոյ Գլիքի սահմանն ո՞րն է :

414. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

415. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

### 416. Դլխաւոր քաղաքն է .

Քաբ կամ Գլուխ Բարեյուսոյ (50000), Ափրիկէի հարաւային ծայրը , գաղթականութեան ամէնէն մեծ քաղաքն է , զեղեցիկ նաւահանգիստ , որ բանուկ վաճառականութիւն ունի :

Անուանի են նաեւ Քոնսդանս , Ռուբ-Թաուն , Քորբ-Էլիզապէր քաղաքները :

Նարալի Երկիր , գլխաւոր քաղաք Խւրպան կամ Փորբ-Նարալ :

Թրանսվալի Երկիր , գլխաւոր քաղաք Բրեքորիա :

Օրանժի Երկիր , գլխաւոր քաղաք Պլէմֆոնթայն :

Թրանսվալ եւ Օրանժինքնօրէն հանրապետութիւններ են .

### Դ Ա Ս Կ է .

## ՔԱՖՐԱՍՏԱՆ

417. Քաֆրաստանի սահմանն է Հիւսիսէն՝ Մոզամբիք , արեւելքէն և Հարաւէն՝ Հնդկաց ովկիանոս , արեւմուտքէն՝ Թրանսվալի և Օրանժի հանրապետութիւնները :

418. Տարածութիւնն է 500000 քառ. քիլոմէդր , բնակիչը 1500000 :

Ա. Բնակիչք Քաֆր կ'ըսուին , խաշնարածու-

416. Գլխաւոր քաղաքներն որո՞նք են :

417. Ո՞րն է Քաֆրաստանի սահմանը :

418. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

թեամբ եւ որսորդութեամբ կ'ապրին։ Կը գըտ-  
նուին նաեւ Պօերներ (Նախկին Հոլանտացի)։

Բ. Այս երկրին հիւսիսային կողմը կը բնակի  
Զուլու ըսուած ազգն որ պատերազմասէր եւ  
բարբարոս է։

Գլխաւոր քաղաքներն են Քոլոպէնի, Քուրիչաւէ,  
Նորն-Լիդաբու։



Դ Ա Ս ԿԸ.

## Մ Ո Զ Ա Մ Պ Ի Ք

**419.** Մոզամպիքի սահմանն է հիւսիսէն՝ Զանկէ-  
պար, արեւելքէն՝ համանուն ջրանցքն, հարաւէն՝  
Քաֆրաստան, արեւմուտքէն՝ Հարաւային Նիկրիտիա։

**420.** Տարածութիւնն է 1,000,000 քառ. քիլո-  
մէտր, եւ բնակիչը 3,500,000։

Ա. Երկիրն ըստ մեծի մասին Անգլիացւոց կը  
վերաբերի։ Փորթուկալցիք ալ մաս մը երկիր  
ունին։ Ներսերն ինքնագլուխ իշխանութիւններ  
ալ կան։

**421.** Հողը բարերեր է եւ բերքերն են բրինձ,  
բամպակ, լեղակ, շաքար, խահուէ։ Երկիրն հարուստ

419. Ո՞ն է Մոզամպիքի սահմանը։

420. Ո՞չափ է տարածութիւնը եւ բնակիչը։

421. Ի՞նչ բերբեր ունի։

է աղամանդի, ոսկւոյ եւ արծաթի հանքերով :

**422.** Գլխաւոր քաղաքն է :

Մողամպիֆ (10000), համանուն փոքր կղզւոյ մը վրայ բանուկ նաւահանդիստ է :

Անուանի են նաեւ Քիլիմանէ եւ Սոֆալա նաւահանդիստներն, եւ Սենա, Թէրէ քաղաքները :



Դ Ա Ս Կ Բ .

## ԶԱՆԿԵՊԱՐ

**423.** Զանկէպար Մողամպիֆի հիւսիսային կողմը նեղ եւ երկար ծովեղերեայ երկիր մ'է, Հնդկաց ովկիանոսի եղերքը :

**424.** Տարածութիւնն է 600000 քառ. քիլոմէտր եւ բնակիչը 2,000,000 :

Երկրին այլեւայլ մասերը ճախճախուտ են, եւ վերջին տարիներս Գերմանիա երկրին մէկ մասն իւր հովանաւորութեան տակ առաւ, եւ հետզհետէ դաղթականութիւններ կը հաստատէ :

**425.** Գլխաւոր քաղաքն է :

Զանկէպար (30000), համանուն կղզւոյն մէջ գեղեցիկ նաւահանդիստ :

Անուանի են նաեւ Մոմպոզա եւ Պակամայօ քաղաքները :

422. Որո՞նք են գլխաւոր քաղաքները :

423. Ո՞ր է Զանկէպար :

424. Ո՞չ-ո՞ք է տարածութիւնն եւ բնակիչը :

425. Ո՞րն է գլխաւոր քաղաքները :

ԴԱՍ Հ.

**ՀԱՐԱՒԱՅԻՆ ՆԻԿՐԻՏԻԱ ԿԱՄ ՔՈՆԿՕ**

**426.** Սահմանն է հիւսիսէն՝ Սուտան, արեւելքէն՝ Սօմալ, Զանկէպար եւ Մոզամպիք, հարաւէն՝ Քաֆրաստան եւ Օթենթացւոց երկիր, արեւմուտքէն՝ Ստորին Կուինէա :

**427.** Տարածութիւնը կը կարծուի 1,000,000 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 3,000,000 :

**428.** Նշանակութեան արժանի քաղաքներն են Թապորա, Ունինի, Քասանկա եւայլն :

1855 էն իվեր Քոնկօի հովտին մէջ գտնուած այս երկիրներն Ազատ Քոնկօ կ'ըսուին, եւ Պելժիոյ ազաւորն է անոր վեհապետը :

ԴԱՍ ՀԱ.

**ԿՂԶԻՔ ԱՓՐԻԿԵՒ**

**429.** Ասորեան կղզիք հիւսիսային արեւելեան կողմն են եւ 250000 բնակիչ ունին. դլխաւորներն են Թէրզէրա, Սան-Միչել, Սանքա - Մարիա Փորթուկալցւոց կը պատկանին :

**426.** Ո՞րն է Հարաւային Նիկրիտիոյ սահմանը :

**427.** Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

**428.** Նշանակութեան արժանի ի՞նչ տեղեր կան :

**429.** Ի՞նչ կիսառ ըսել Ասորեան կղզեաց վրայ:

**430.** Մատելրա Առլանտեանի մէջ, ունի 125000 բնակիչ, բարեբեր եւ գեղեցիկ կղզի է. կլիման առողջարար, բերքն է շաղանակ. գինին անուանի է. Փորթուկալցւոց կը վերաբերի :

**431.** Քանարեան կղզիք 400000 բնակիչ ունի. Առլանտեան ովկիանոսի մէջ, կլիման զուարձալի եւ բարեբեր, գինին անուանի Գլխաւորներն են Քանարիա, Թէներիֆա, Փալմա, Երկարի կղզի, Սպանիացւոց կը վերաբերին :

**432.** Դալարի գլխոյ կղզիք, 70000 բնակիչ ունին. կղզեաց գլխաւորներն են Սկն Վենսան, Սանրիակօ. գլխաւոր բերքերն են բամպակ, գինի, շաքար, աղ. Փորթուկալցւոց կը վերաբերին :

**433.** Համբարձման եւ Ս. Հեղինե կղզիք. Փորթուկալցւոց, եւ Ֆերնանդո-բօ, Աննոպոն Սպանիացւոց կը վերաբերին. հողն բարեբեր եւ բերքն է շաքար :

**434.** Համբարձման եւ Ս. Հեղինե կղզիք. Անդիացւոց կը վերաբերին. Ապառաժ եւ անբեր կղզիներ են, ուր կը գտնուին մեծամեծ կրիաներ :

Նարոլէոն Պոնաբարդ. 1815 ին Ս. Հեղինէ աքսորուեցաւ եւ մեռաւ. 1821 ին :

**435.** Մատակասիար, Հնդկաց ովկիանոսին մէջ :

427. Ի՞նչ կրնաս ըսել Մատելրա կղզւոյն վրայ :

428. Ի՞նչ կրնաս ըսել Քանարեան կղզեաց վրայ :

429. Ի՞նչ կրնաս ըսել Դալարի գլխոյ կղզեաց վրայ :

430. Կուինիոյ ծոցի կղզիներն որ՞եք են, եւ որո՞ց կը վերաբերին :

431. Ի՞նչ կրնաս ըսել Համբարձման եւ Ս. Հեղինէ կղզեաց վրայ :

432. Ի՞նչ կրնաս ըսել Մատակասիար կղզւոյն վրայ :

Ավրիկէի ամէնէն մեծ կղզին է եւ Ֆրանսացւոց կը վերաբերի : Տարածութիւնն է 591000 քառակուսի քիլոմէտր եւ բնակիչը 3,500,000 . ունի գեղեցիկ լեռներ եւ բարերեր դաշտեր . ծովեղերքը վատառողջ է : Ունի շատ հանքեր, գըլխաւոր բերքերն են բրինձ, եգիպտացորեն, բամպակ, շաքարեղէգ, լեղակ, ծխախոտ եւ մորթ . կենդանեաց մէջ նշանաւոր են արջառն եւ ոչխարը :

Գլխաւոր քաղաքն է Թանանարիլ 70000 . Թամարավ՝ կղզւոյն գլխաւոր նաւահանգիստն է: Մատակասքարի մօտերը կան Սէն-Մարի, Էսախ-պօ, Նոսի Քոմպա կղզիներն որք Ֆրանսացւոց կը վերաբերին :

**435.** Մասքարինեան կղզիք թուով երեք են, Ռէիւնիոն, Մորիս եւ Ռոտրիկէզ: Մորիս եւ Ռոտրիկէզ Անգլիացւոց կը վերաբերին :

Ռէիւնիոն կամ Պուրպոն 200000 բնակչօք, Ֆրանսայի կը վերաբերի, համեմատաբար աւելի բազմաբդ, բարերեր եւ զուարճալի կղզին է : Գլխաւոր քաղաքն է Սէն-տրնի :

Մորիս լաւ մշակուած և բարերեր է: Գլխաւոր քաղաքն է Փոր-Լուի, ունի գեղեցիկ եւ վաճառաշահ նաւահանգիստ, կանոնաւոր շէնքեր եւ դպրոցներ :

Ռոտրիկէզ կղզւոյն մէջ կը գտնուին խոշոր կրիաներ:

Սէչէլեանք Մատակասքարի հիւսիսային կողմը, վաճառաշահ կղզիներ, Անգլիացւոց կը վերաբերին :

Քոմունեան կղզիք, մաս մը Ֆրանսայի կը վերաբերի:

**436.** Սովորուա, Անգլիոյ կը վերաբերի :

---

435. Մատակասքարի շուրջը գտնուած կղզիք որո՞ց կը վերաբերին եւ ի՞նչ կրնաս ըսել անոնց վրայ:

436. Ի՞նչ կրնաս ըսել Սովորուա կղզւոյն վրայ:

ԹԱՇԽԱՏԻ ԹԻՒՆ

Այլեւայլ հարցմունք

1. Ըսէ՛ Ափրիկէի սահմանը. — 2. Միջերկրական ծովուն  
եղերը ո՞ր երկրները կան: — 3. Ափրիկէի ծոցերը որ՞ոնք են: — 4. Ո՞ր նեղուցներով բաժնուած է Ասիայէ: — 5. Ո՞ր նեղուցներով բաժնուած է Եւրոպայէ: — 6. Որ գետերը կը թափին  
Ատլանտիկան ովկիանոս: — 7. Նեղոս գետը դէպ ի ո՞ւր կը վագէ, բանի՞ զլխաւոր գետերէ միացեալ է, ո՞ւր կը թափի, բերանը ո՞ր բաղաբը կայ: — 8. Ափրիկէի հիւսիսային կողմը ո՞ր զլուխը կայ: — 9. Ո՞ւր է Զատ լիճը. — 10. Տէմպէա լիճն ո՞ւր է: — 11. Ափրիկէի արեւմտեան կողմը ո՞ր զլուխը կայ, արեւելեան կողմը ո՞ր զլուխը կայ: — 12. Սահարա ի՞նչ է: — 13. Ովասիսն ի՞նչ է, ովասիսի բերբերն ընդհանրապէս ի՞նչ են: — 14. Ափրիկէի հարաւային կողմն ո՞ր զլուխներով կը վերջանայ: — 15. Նիկէր գետն ո՞ւր կը թափի: — 16. Մատակասրարը ցամաք երկրէն զատող ջրանցքն ի՞նչպէս կ'ըսուի: — Ցուցուը  
աշխարհացոյցին վրայ Ատենի ծոցը, Աէկիւնիոն կղզին: — 18. Սուէզի ջրանցքին վրայ ի՞նչ զիտես: — 19. Սուտանի բերբերն ի՞նչ են: — 20. Հասարակածի հարաւային կողմն ո՞ր լիճերը կան, ամէնէն մեծն ո՞րն է: — 21. Ո՞ր մեծ գետը Հնդկաց ովկիանոսը կը թափի, ո՞ւրկէ ծագում կ'առնէ: — 22. Բարեյուսոյ զլխոյն զլխաւոր հանրերն ի՞նչ են: — 23. !Մատակասրարը  
մեծ կղզին որո՞ւ կը վերաբերի այժմ: — 24. Մատակասրարի  
շուրջն ո՞ր կղզիները կան, ամէնէն կարեւորը ո՞րն է: — 25. Մասրարինեան կղզիր որո՞ւ կը վերաբերին. Մասրարինեան  
կղզեաց զլխաւոր բերբերն ի՞նչ են: — 26. Ո՞ւր է Սորոթորա,  
որո՞ւ կը վերաբերի, ի՞նչ են անոր բերբերը: — 27. Ո՞ւր է Սահեղինէ, ի՞նչ կողմանէ նշանաւոր է:

## ԱՄԵՐԻԿԱ

Ամերիկա գլխաւոր երկու մասերու կը բաժնուի.  
ՀիհՍԽԱՅԻՆ եւ ՀԱՐԱԽԱՅԻՆ, որք Բանամայի պա-  
րանոցով իրարու միացած են :

### ՀԻԻՍԽԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

Սահմանի, տարածութիւն, բազմամարդութիւն,  
տէրութիւնի :

**437.** Հիւսիսային Ամերիկայի Սահմանն է հիւ-  
սիսէն՝ Հիւսիսային Սառուցեալ ովկիանոս եւ անկէ  
ձեւացեալ ծովերն, արեւելքէն՝ Ատլանտեան ովկիա-  
նոս, հարաւէն՝ Մեքսիկայի ծոցը, Բանամայի պարա-  
նոցն. եւ Անդիլեան ծով, արեւմուտքէն՝ Խաղաղական  
ովկիանոս :

**438.** Տարածութիւնն է 21 միլիոն քառ. քի-  
լոմէտր եւ բազմամարդութիւնը 100 միլիոն :

---

437. Հիւսիսային Ամերիկայի սահմանն ո՞րն է :

438. Ո՞րչափ է Հիւսիսային Ամերիկայի տարածութիւնն եւ  
բազմամարդութիւնը :

Ա. Ամերիկա կ'ըսուի նաև Նոր Աշխարհ։ Քրիստովոր Քոլոմպոս ձենովացի նաւազեաը գտաւ զայն, 1492 ին։ Իսկ Ամերիկա կ'ըսուի Ամերիկոս վեափուչչի Ֆիօրենցացի ճանապարհորդին անուամբ, որ Քոլոմպոսէ եօթն տարի յետոյ հոնայցելելով, տեղւոյն նկարագիրն ըրաւ։

Բ. Հիւսիսային Ամերիկա Հարաւային Ամերիկայէ աւելի մեծ, բազմամարդ, լուսաւորեալ եւ աւելի զօրաւոր է։

**439.** Հիւսիսային Ամերիկա հինգ աշխարհներու կը բաժնուի որք են, Կրօէնլանտիա, Նոր Բրիտանիա կամ Քանատա, Միացեալ Նահանգք, Մեքսիկա, Կեդրոնական Ամերիկա։

Դ Ա Ա Հ Գ .

*Trniff, Trngf, Nekoptgf, Ijaff*

**440.** Հիւսիսային Ամերիկայի դլխաւոր ծովերն են,

Հիւսիսային Սառուցեալ ովկիանոս՝ Հիւսիսային կողմը, որմէ կը ձեւանան Պամինի եւ Հուսոնի ծովերը։

Աւլանտիան ովկիանոս, արեւելեան կողմը՝ որմէ կը ձեւանայ Անրիիան ծովը։

Խաղաղական ովկիանոս, արեւմտեան կողմը։

439. Հիւսիսային Ամերիկա քանի<sup>9</sup> աշխարհներու կամ աւրութեանց կը բաժնուի։

440. Հիւսիսային Ամերիկայի դլխաւոր ծովերն որս նք են։

**441.** Ամերիկայի գլխաւոր ծոցերն են,

Հուտսոնի, Սեն-Լուրանի, Ջեզաբիֆի, Մեխիկայի, Հոնտուրասի ծոցերն, Ատլանտեան ովկիանոսէ ձեւացած :

Քալիֆորնիոյ ծոց՝ Մեծ ովկիանոսէ ձեւացած :

Հուտսոնի ծոցը մեծ լինելուն համար երբեմն ծով ալ կ'ըսուի :

**442.** Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր նեղուցներն են .

Պենթինկայի նեղուց՝ հիւսիսային արեւմտեան կողմը՝ որով Ամերիկա կը զատուի Ասիայէ :

Հիւսիսային անցք կամ Պարոյի նեղուց եւ Լինենքորրի նեղուց, Հուտսոնի եւ Պաֆինի ջուրերը Սառաւցեալ ովկիանոսի հետ կը միացնեն :

Տեվիսի ջրանցք՝ Ատլանտեանը Պաֆինի ծովուն հետ կը միացնէ :

**443.** Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր լիճերուն գրեթէ ամենքն ալ Քանատայի մէջ են որոց գլխաւորներն են .

Մեծ արջ լին, Գերեաց եւ Արագաստա լիճեր որք Մաքէնզի գետով իրարու միացած են : Ուինիբէկի եւ Մանիբոպա որք նելսոն գետով իրարու միացած են :

Վերին, Միջիկան, Հուրոն, էրիէ . Օնրագիոյ որք իրարու միացած են, եւ վերջինէն կ'անցնի Ս. Լորան գետն եւ համանուն ծոցը կը թափի :

Մեծ աղի լին՝ Միացեալ Նահանգաց արեւմտեան կողմը :

441. Գլխաւոր ծոցերն որո՞նք են :

442. Գլխաւոր նեղուցներն որո՞նք են :

443. Գլխաւոր լիճերն որո՞նք են :

Նիբարակուա՝ հարաւային կողմը, Բանտմայի պարանոցին մօտ :

Էրիէ լիճէն կ'ելնէ Նիակարա դետը, եւ Օնթարիոյ լիճը կը վազէ. իր ընթացքին մէջտեղն է աշխարհիս ամէնէն նշանաւոր ջրվէժը, Նիակարա :

Դ Ա Ա Հ Կ.

Գեշ, Իղղիշ, Թերակղղիշ, Հրուանդանի,  
Լերինի :

**Ա Ա Ա .** Հիւսիսային Ամերիկայի դվասաւոր գետերն են,

— Քանաստայի մէջ,

Մամենզի, Մայն, Պաֆ, կը թափին Սառուցեալ ովկիանոս :

Զրչիլ, Նելսոն, Սևլեռն՝ Հուտսոնի ծոցը :

Սեն-Լուան՝ Օնթարիոյ լիճէն ելնելով կը թափի Համանուն ծոցը :

— Միացեալ Նահանգաց մէջ,

Միսիսիփի, Բիո-Կրան-սէլ-նորը՝ Մերսիկայի ծոցը՝ Նուլոն, Օրեկոն կամ Քոլումբիա, Բիո-Բօլորասօ՝ Քաղիմուրնիոյ ծոցը :

Միսիսիփի աշխարհիս մեծագոյն գետն է, որոյ երկայնութիւնը, Միսուրի գետակցին ակունքէն Հաշուելով, 7000 քիլոմէտր է :

**445.** Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր կղղի-ներն են,

Կրօնլանտիա՝ Սառուցեալ ովկիանոսին մէջ :

Նոր-Երկիր, Սեն-Փիեր, Միքրոն, Պերմուտեան, Լու-բայեանք, Ատլանտեան ովկիանոսին մէջ :

Մեծ Անրիլեանք, Փոքր Անրիլեանք, Անթիլեան ծո-վուն մէջ :

Վանքուվր, Թազունի Շարլօրի կղղիք, Կալիկս իւ-խանի կղզիք, Ալկուրեանք, Խաղաղական ովկիանոսին մէջ :

Ա. Կրօէնլանտիա աշխարհիս մեծագոյն կղղին է (Ափրիկէ և Աւստրալիա չհաշուելով), և Տա-նիմարքայի կը վերաբերի :

Բ. Մեծ Անթիլեանք չորս կղզիներէ կը բաղ-կանան որք են Քուպա, Հաիրի, Ճամաիքա, Փորթօ-Ռիֆո :

**446.** Հիւսիսային Ամերիկայի թերակղզիներն են, Լապրատոր, Նոր Սկովիա, Քանատայի արեւելեան կողմը, Ատլանտեան ովկիանոսին մէջ :

Ֆլորիտա՝ Միացեալ Նահանգաց հարաւային կողմը Մեքսիկայի ծոցին մէջ :

Եուբարան՝ Կեդրոնական Ամերիկայի հիւսիսային կողմը, Մեքսիկայի ծոցին մէջ :

Քալիֆորնիա՝ Մեքսիկայի արեւմտեան հարաւային կողմը, Մեծ ովկիանոսին մէջ :

Ալասկա՝ Հիւսիսային արեւմտեան կողմը, Խաղա-ղական ովկիանոսին մէջ :

445. Գլխաւոր կղզիներն որո՞նք են:

446. Գլխաւոր թերակղզիներն որո՞նք են:

**447.** Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր հրուանդաներն են :

Պարբոյ՝ Ալասքայի հիւսիսային կողմը :  
Ֆերուէլ՝ Կրօէնլանտիոյ հարաւային կողմը :  
Շարլը՝ Լապրատորի արեւելեան կողմը :  
Ռաս՝ Նոր Երկրին Հարաւ. արեւելեան կողմը :  
Սապլը կամ Աւազ՝ Նոր Ակովտիոյ հարաւային կողմը :

Հարեւաս՝ Միացեալ Նահանդաց արեւմտեան կողմը  
Ս. Պուկաս՝ Քալիֆորնիոյ հարաւային կողմը :  
Մենսոսին՝ Միացեալ Նահանդաց արեւմտեան կողմը :  
**448.** Հիւսիսային Ամերիկայի գլխաւոր լեռնադասիներն են :

Ապառաժուտ լերինք որ արեւմտեան կողմէն հիւսիսէն հարաւ կը ձգուի :

Ալեկանի լերինք, Միացեալ Նահանդաց արեւելեան կողմը :



447. Գլխաւոր հրուանդաններն որո՞նք են :

448. Գլխաւոր լեռնադասիներն որո՞նք են :

## ԱՄԵՐԻԿԵԱՆ ԱՇԽԱՐՀՔ

Դ Ա Ս Հ Ե .

## ԿՐՈՒՆԼԱՆՏԻԱ

**449.** Սահմանն է հիւսիսէն՝ Սառուցեալ ովկիանոս, արեւելքէն եւ հարաւէն՝ Ատլանտեան ովկիանոս, արեւմուտքէն Պաֆինի ծովը :

**450.** Այս երկիրը Տանիմարքացւոց կը վերաբերի. հարաւային կողմերը կը հասնին փոքր ինչ գետնախնձոր, գարի եւ կաղամբ :

Կենդանեաց մէջ կան սպիտակ արջ, գայլ, եղնիկ՝ որ բալխիրի լծուելու կը ծառայէ. ծովեզերքէն ծովահորթ եւ կէտ կ'որսացուի, որոնցմէ մեծ քանակութեամբ իւղ կ'ելնէ. բնակչաց մեծագոյն մասին զբաղումն է կիտորսութիւն :

Ա. Երկիրը սաստիկ ցուրտ է. տարուան 9—10 ամիսը ձմեռ է :

Բ. Թէ՛ գիշերը եւ թէ ցերեկը 3 ամիս կը տեսն եւ որչափ դէպ ի հիւսիս երթանք, այնչափ

449. Կրօէնլանտիոյ սահմանն ո՞րն է:

450. Այս երկիրն ո՞րո՞ւ կը վերաբերի եւ ի՞նչ կրնաս ըսել:

կերկարի, այնպէս որ տեղ կայ ուր և ամիս գիշեր է եւ և ամիս ալ արեգակը հորիզոնէն վար չիջներ, բայց բնակիչք այդ գիշերները հիւսիսայդի եւ լուսնի լուսով իրենց գործերը կը տեսնեն :

Գ. Բնակիչք Եսքիմացի կը ըսուին. կրօնքով բողոքական, կարճահասակ, ողորմելի մարդիկ են, դետնափոր նկուղներու մէջ կը բնակին : Եսքիմացի հսիի ման թիվ բառերու աղաւաղութիւնն ըլլալ կը թուի, որ կը նշանակէ ձուկը հում ուտող, եւ յիրաւի ձուկը հում հում կ'ուտեն :

**451.** Գլխաւոր քաղաքներն հարաւային արեւմտեան կողմերը կը գտնուին եւ են,  
Եուլիանսիաապ, Կողնաապ :



Գ. Ա. Ա ՀԶ.

## ՆՈՐ ԲՐԻՏԱՆԻԱ ԿԱՄ ՔԱՆԱՏԱ

**452.** Քանատայի սահմանն է հիւսիսէն Սառուցեալ ովկիանոս, արեւելքէն՝ Ատլանտեան ովկիանոս, հարաւէն՝ Միացեալ Նահանգք, արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս եւ Ալասքա :

451. Գլխաւոր քաղաքներն որո՞նք են:

452. Նոր Յրիտանիոյ կամ Քանատայի սահմաններն որո՞նք են :

**ԱՅՑ.** Տարածութիւնն է 8,800,000 քառ. քիլո-  
մետր եւ բնակիչը 4,600,000.

**ԱՅՑ.** Երկիրը ցուրտ է, մանաւանդ հիւսիսային  
կողմերն եւ Լապրատորի թերակղզին. անոր համար  
շատ բերքեր յառաջ չեն գար, միայն հարաւային  
կողմերը փոքր ինչ արմտիք, ծխախոտ, կանեփ եւ  
գետնախնձոր յառաջ կուգան. նաեւ մորթ, մուշտակ :

**ԱՅՑ.** Կենդանեաց մէջ կան արջ, եղնիկ, աղ-  
ուէս. ծովերէն ծովահորթ (փոկ) եւ կէտ կ'որսացուի:  
Քանատա մինչեւ 1763 Ֆրանսացւոց կը վերաբե-  
րէր. այնուհետեւ Անդլիոյ անցաւ եւ ըսուեցաւ Նոր  
Բրիտանիա, բայց ունի առանձին ինքնօրէն վարչու-  
թիւն :

Երկրին մասը կը կազմէ նաեւ Նոր Երկիր (Նիւ-  
ֆառնալէնտ) կղզին, որ արեւելեան կողմն է, Սէն-  
Լորան ծոցին մէջ :

Բնակչաց մեծագոյն մասն Անգլիացի են. կան  
նաեւ մեծ թուով Ֆրանսացի եւ Գերմանացի:

Գիտութիւնք, արուեստք եւ ճարտարութիւնք  
ծաղկեալ վիճակի մէջ են. կան շատ ջրանցքներ, եր-  
կաթուղիներ եւ ելեկտրական թելեր, Բնակիչք կրօն-  
քով բողոքական են :

**ԱՅՑ.** Գլխաւոր քաղաքներն են,

Օբավլ (50000), Քանատայի մայրաքաղաքն է Ա.  
Լորան գետին մէկ ճիւղին վրայ. ատաղձի մեծ վա-  
ճառականութիւն ունի :

453. Ո՞րչափ է տարածութիւնը եւ բնակիչը :

454. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

455. Գլխաւոր կենդանիներն որո՞նք են :

456. Գլխաւոր քաղաքներն որո՞նք են :

Մոնրեալ (140,000), ծաղկեալ եւ վաճառաշահ նաւահանգիստ Ա. Լորան գետին վրայ . ունի գեղեցիկ շենքեր եւ փողոցներ :

Հալիֆօխան (30000). Նոր Սկովտիոյ գլխաւոր քաղաքն ու նաւահանգիստն է Ատլանտեան ովկիանոսի վրայ :

Սկոպ-Շոն (25000). Նիւ-Ֆաունտլէնտի գլխաւոր քաղաքն է . բնակչաց զբաղումն է ձկնորսութիւն , ծովեղերքէն մեծ քանակութեամբ Մօրիւ կոչուած ձուկը կորսացուի , որոյ իւղը տկար կազմ ունեցող ներուն օգտակար է :

Անուանի են նաև Քեպէկ . Թորոնբոյ քաղաքները :

Նոր Երկրի (Նիւ-Ֆաունտլէն) հարաւային կողմը Սկո-Փիէր եւ Միքրլոն փոքր կղզեակները Ֆրանսայի կը վերաբերին :

Դ Ա Ս Հ է.

## ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳԲ

Ա Յ Շ . Միացեալ նահանգաց սահմանն է հիւսիսէն՝ Նոր-Բրիտանիա , արեւելքէն՝ Ատլանտեան ովկիանոս , հարաւէն՝ Մեքսիկայի ծոց եւ Մեքսիկա , արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս :

**458.** Միացեալ նահանգաց տարածութիւնն է 9,300,000 քառակուսի քիլոմէտր, կալուածներով, եւ բազմամարդութիւնը 66,000,000 :

**459.** Երկիրը լաւ մշակուած եւ խիստ բարերեր է. գլխաւոր բերքերն են բամպակ, եղիպտացորեն, ծխախոտ, չաքարեղէզ, ցորեն եւ արմտիք :

**460.** Պիտանի անասունք բազմացած են եւ մեծ խնամք կը տարուի անոնց. անուանի են ձի, եղ, ոչխար եւ խոզ :

**461.** Միացեալ նահանգաց երկիրն ունի շատ հարուստ հանքեր, ուսկից մեծ քանակութեամբ կ'ել-նեն ոսկի, արծաթ, սնդիկ, պղինձ, քարիւղ, հանքածուխ, երկաթ :

Ա. Երկաթուղիք բազմաթիւ են եւ ամէն քաղաքները միացած են իրարու հետ երկաթուղիով. որոյ երկայնութիւնն է 260000 քիլո-մէտր :

**462.** Կառավարութիւնն հանրապետական է եւ կը բաղկանայ 45 անկախ դաշնակից նահանգներէ եւ 8 գաւառներէ :

Ամէն նահանգ առանձին վարչութիւն ունի, եւ ինքնօրէն է. Ազգ. ժողովը կը բաղկանայ Սերակոյտէ եւ երեսփոխանաց խորհրդարանէն :

458. Ո՞րչափ է տարածութիւնն եւ ընակիւը:

459. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

460. Ի՞նչ կենդանիներ ունի:

461. Միացեալ նահանգաց մէջ ի՞նչ հանքեր կան:

462. Կառավարութեան կերպին համար ի՞նչ կընաս ըսել:

**463.** Կրօնքը Բողոքականութիւն է, որոյ ամէն  
բաժանումներն ալ (յարանուանութիւնք) կան :

**464.** Միացեալ Նահանգաց մայրաքաղաքն է,  
ուստիւնաթու (100000), Փոթոմաք գետին վրայ .  
հոս կը բնակի Նախադաշն, եւ հոս կը գումարի ազգ-  
ժողովն : Շէնքերուն մէջ անուանի է Կապիտոլ կոչ-  
ուած ազգային ժողովատեղին :

**465.** Ուրիշ երեւելի քաղաքներն են,  
Նիւ-Եորք (2,300,000, արուարձանով), Հուտսոն  
գետին բերանը. Միացեալ Նահանգաց, ինչպէս նաեւ  
Ամերիկայի բազմամարդ. հարուստ եւ վաճառաշահ  
քաղաքն է, եւ բանուկ նաւահանգիստը Ունի մե-  
ծամեծ եւ փառաւոր չէնքեր, գեղեցիկ փողոցներ ,  
եւ առկախ հոկայ կամուրջով մը միացած է Պրուք-  
լին քաղաքին հետ, որ Նիւ-Եորքի արուարձանը կը  
համարուի Այս վերջնոյն բնակիչն է 550000: Նիւ-  
Եորք աշխարհիս երրորդ նաւահանգիստն է (Լոնտու-  
նէն եւ Լիվրուլէն յետոյ) :

Ֆիլատէլիա (1,000,000), Նիւ-Եորքէն յետոյ այս  
է Միացեալ Նահանգաց ամէնէն նշանաւոր քաղաքը:

Չիքակոյ (1,000,000), Միջիկան լճին վրայ . ցորենի  
եւ խողի վաճառականութիւնը բանուկ է:

Պոսթը (400,000), Ատլանտեանի վրայ գեղեցիկ  
եւ վաճառաշահ նաւահանգիստ : Նիւ-Եորքէն յետոյ  
այս է Միացեալ Նահանգաց կարեւոր նաւահանգիս-  
տը. ունի համալսարան եւ անուանի է գիտութեանց

463. Կրօնքն Ի՞նչ է :

464. Միացեալ Նահանգաց մայրաքաղաքն ո՞րն է և Ի՞նչ  
կրնաս ըսել անոր վրայ :

465. Ուրիշ Ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

եւ ուսմանց մասին, եւ ասոր համար Միացեալ Նահանգաց Աթէնքն ըսուած է :

Անուանի են նաեւ Սկզ-Լուի, Պալրիմոր, Սան-Ֆրանչիսկօ, Նոր-Օրլէանս, Սինսինաթի քաղաքները :

Միացեալ Նահանգներն Ալասքայի երկիրը՝ 1867 ին Ռուսիայէ գնեցին . այդ երկրին ծովեզը միայն ծանօթ է . օդը խիստ ցուրտ է . գլխաւոր բերքերն են մորթ, մուշտակ եւ Պալէնայի իւղ :

### Դ Ա Ս Հ Ը.

## Մ Ե Ք Ս Ի Կ Ա

**466.** Մեքսիկայի սահմանն է հիւսիսէն՝ Միացեալ Նահանգք, արեւելքէն՝ Մեքսիկայի ծոց, հարաւէն եւ արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս :

**467.** Տարածութիւնն է 1,970,000 քառակուսի քիլոմէտր եւ բազմամարդութիւնը 12,000,000 :

**468.** Գլխաւոր բերքերն են ցորեն, վանիլեա, չաքար, հնդկանուշ, որդան կարմիր, լեղակ, խահուէ, եղիպտացորեն եւ աղնիւ փայտ :

466. Մեքսիկայի սահմանն ո՞րն է :

467. Ո՞րչափ է Մեքսիկայի տարածութիւնն եւ բազմամարդութիւնը :

468. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

**469.** Մեքսիկա ունի հարուստ հանքեր թանհաղին մետաղներու, ոսկիի, արծաթի, սնդիկի և պղնձի :

**470.** Կրօնքով կաթոլիկ են :

**471.** Մեքսիկայի մայրաքաղաքն է, Մեքսիկա (440000), Ամերիկայի գեղեցիկ քաղաքներէն մին, ունի մի քանի երեւելի շենքեր, ինչպէս Մայր եկեղեցի, կառավարութեան պալատ, փողերանոց եւ ուսումնարաններ :

**472.** Ուրիշ երեւելի քաղաքներն են, Փուելլա (120000), ճարտարարուեստ եւ ամուր քաղաք :

Վերա-Քրուզ (25000), նաւահանգիստ Մեքսիկայի ծոցին վրայ, Եւրոպական վաճառականութեան կեդրոնատեղի. օդը վատառողջ է:

Անուանի են նաև Կուատախամարա, Թամփիֆո, Քամբէչ, Ազաբուլֆո, Մերիդա, Մազալբան քաղաքները :

Դ Ա Ս Հ Յ.

## ԿԵՂՐՈՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ

**473.** Կեղրոնական Ամերիկայէ սկսեալ

469. Ի՞նչ հանքեր ունի :

470. Կրօնքն ի՞նչ է :

471. Մեքսիկայի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կընած ըստ անոր դրայ :

472. Ուրիշ ի՞նչ գլխաւոր քաղաքներ կան :

473. Կեղրոնական Ամերիկայի սահմանն ո՞րն է :

մինչեւ Բանամայի պարանոցը կ'երկարի, արեւելքէն Անթիլեան ծով, հարաւէն եւ արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս սահման ունենալով։

**474.** Տարածութիւնն է 450000 քառ. քիլոմէտր եւ բազմամարդութիւնը 3,000,000։

**475.** Կեդրոնական Ամերիկա կը բաղկանայ հինգ անկախ հանրապետութիւններէ որք են,

ԿՈՒԱԴԵՄԱԼԱ, ՍԱՆ-ՍԱԼՎԱՏՈՐ, ՀՈՆՏՈՒՐԱՍ,  
ՆԻԳԱՐԱԿՈՒԱ, ԳՈՍԴԱ-ՐԻՔԱ

**476.** Կուադեմալա հինգ հանրապետութեանց ամենէն բազմամարդն է. երբեմն այս անուամբ՝ հինգը միանգամայն կ'իմացուին, ունի 1,500,000 բնակիչն Մայրաքաղաքն է Կուադեմալա, Մեծ Ովկիանոսէ քիչ հեռու, բարձր դաշտի մը վրայ գեղեցիկ քաղաք։ տուները միայարկ են։

**477.** Սան-Սալվատոր ունի 650000 բնակիչ, բաղդատմամբ շատ բազմամարդ եւ վաճառաշահ։ Մայրաքաղաքն է Սան-Սալվատոր։

**478.** Հոնտուրաս Կուադեմալայի արեւելեան կողմը կ'իյնայ. բնակիչն է 400000, երկիրը բարեբեր է, ուսկւոյ եւ արծաթի հանքեր ունի, կլիման վատառողջ է։ Մայրաքաղաքն է Թեկուսիկալբա։

**479.** Նիգարակուա Հոնտուրասի հարաւային

474. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բազմամարդութիւնը։

475. Կեդրոնական Ամերիկա քանի՛ մասերէ կը բաղկանայ։

476. Ի՞նչ կրնաս ըսել Կուադեմալայի վրայ։

477. Ի՞նչ կրնաս ըսել Սան-Սալվատորի վրայ։

478. Ի՞նչ կրնաս ըսել Հոնտուրասի վրայ։

479. Ի՞նչ կրնաս ըսել Նիգարակուայի վրայ։

կողմը. բնակիչն է 300000. ընդարձակ դաշտեր եւ անտառներ կան, ուր բազմաթիւ արջառք կը սնուցուին: Երկրին հարաւային արեւմտեան կողմը կայ համանուն լիճ մը: Մայրաքաղաքն է Մանակուա:

**480.** Քոսրա-Ռիքա Կեդրոնական Ամերիկայի հարաւային արեւելեան ծայրն է. բնակիչն է 200000. ունի խահուէ, բամպակ, լեղակ եւ շինուածափայտ: Մայրաքաղաքն է Սան-Ֆօգէ:

Դ Ա Ս 2.

## ԿՂՁԻՔ ՀԻՒՍ-ԱՄԵՐԻԿԱՅԻ

**481.** Հիւսիսային Ամերիկայի կղզիք երկու գըլխաւոր խումբերու կը բաժնուին որք են, Մեծ Անդիկանք, Փոքր Անդիկանք:

**482.** Մեծ Անթիլեանք չորս կղզի են, Քուպա, Հայիդի, Ճամայիխա եւ Փորքո-Ռիքո:

**483.** Քուպա, որ այժմ Միացեալ Նահանգաց կը վերաբերի, Անթիլեան կղզեաց մեծագոյն կղզին է. իր տարածութիւնն է 118000 քառ. քիլոմէդր, բնակիչն է 1,550,000. անուանին է իր բարեբերութեամբ: Գլխաւոր բերքն է շաքար, եգիսլտացորեն, ծխա-

480. Ի՞նչ կընաս ըսել Քոսրա-Ռիքայի վրոյ:

481. Հիւս. Ամերիկայի կղզիք քանի՞ գլխաւոր խումբերու կը բաժնուին:

482. Մեծ Անթիլեանք քանի՞ են եւ որո՞նք են:

483. Քուպա կղզւոյն վրայ ի՞նչ կընաս ըսել:

խոտ, անիսոն, բամպակ, խահուէ. ունի ոսկիի, արծաթի, երկաթի, պղնձի հանքեր։ Իրաւամբ թագուհի Անթիլեանց ըսուած է։

Մայրաքաղաքն է Հավանա, որ երեւելի նաւահանգիստ է։

**484.** Հայիդի Քուպայի արեւելեան կողմն է։ տարածութիւնն է 77250 քառ. քիլոմէտր, բնակիչն իբր մէկ միլիոն։ Երկու անկախ հանրապետութիւններէ բաղկացեալ կղզի է. գլխաւոր բերքն է շաքար, բամպակ, խահուէ. երկու գլխաւոր քաղաք ունի Փորբոքենս, Սան-Տոմինիկ։ Երբեմն կղզին այս վերջին քաղաքին անուամբ Սան-Տոմինիկ ալ կ'ըսուի։

**485.** Ճամալիխա Քուպայի հարաւային կողմն է եւ Անգլիոյ կը վերաբերի. տարածութիւնն է 10860 քառ. քիլոմէտր, բնակիչն է 600000. գլխաւոր բերքերն են շաքար, հնդկանուշ եւ լեղակ։ Գլխաւոր քաղաքն է Քինկիսրոն, նաւահանգիստ։

**486.** Փորբոքիկ, Հայիդիի արեւելեան կողմն է եւ այժմ Միացեալ Նահանգաց կը վերաբերի. տարածութիւնն է 9620 քառ. քիլոմէտր, բնակիչը 800000։ Հողը պտղաբեր է. կ'արտադրէ շաքար, բամպակ, խահուէ, բրինձ, եգիպտացորեն, ծխախոտ։ Գլխաւոր քաղաքն է Սան-Ռուան։

**487.** Փոքր Անքիլեանք, Մեծ Անթիլեանց արեւելեան կողմն են, եւ մեծ մասամբ Անգլիոյ կը վերաբերին. Նշանաւոր կղզիներն են Կուատալուփ, Մարդինիք

484. Ի՞նչ կրնաս ըսել Հայիդիի վրա։

484. Ի՞նչ կրնաս ըսել Ճամալիխայի վրա։

486. Ի՞նչ կրնաս ըսել Փորբոքիկի վրա։

487. Ի՞նչ կրնաս ըսել Փոքր Անթիլեանց վրա։

որք Ֆերանսայի կը վերաբերին : Ա. Խաչ , Ա. Թովման , Ա. Ցովհաննես Տանիմարքայի կը վերաբերին :

Փոքր Անթիլեանց հիւսիսային կողմն է Լու-  
ֆայեան կամ Պահամա կղզիք , որոց մէջ նշա-  
նաւոր է Կուանահաննոց կամ Սան-Սալվատոր կղզին  
զոր առաջին անդամ գտաւ Քրիստովոր Քոլոմ-  
պոս 1492 ին :



Դ Ա Ս 2 Ա .

Հ Ա Ր Ա Խ Ա Յ Ի Ն Ա Մ Ե Բ Ի Կ Ա

Սահմանի , Տարածութիւն , Բազմամարդութիւն ,  
Տերութիւնի

**488.** Հարաւային Ամերիկայի սահմանն է հիւ-  
սիսէն՝ Անթիլեան ծով , արեւելքէն՝ Ատլանտեան ով-  
կիանոս , հարաւէն՝ Հարաւային Ատոռուցեալ ովկիա-  
նոս , արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս :

**489.** Հարաւային Ամերիկայի տարածութիւնն է  
19 միլիոն քառ . քիլոմէտր , եւ բազմամարդութիւնը  
33 միլիոն :

---

488. Հարաւային Ամերիկայի սահմանն ո՞ն է :

489. Ո՞րչափ է Հարաւային Ամերիկայի տարածութիւնն եւ  
բազմամարդութիւնը :

**490.** Հարաւային Ամերիկա տասներկու աշխարհներու կը բաժնուի, Քոլոմպիա, Վենեցուելա, Կույանա, Պրազիլիա, Ուրուկուա, Լա-Բլարա, Բարակուա, Էֆուաքոր, Բերու, Պօլիվիա, Զիլի, Փարակոնիա:

---

ԴԱՍ 28.

*Մովի, Մոցի, Նեղուցի, Լիճի*

**491.** Հարաւային Ամերիկա ներքին ծով չունի, իսկ իր եզերքը թրջող ծովերն են.

Անդիլեան ծով՝ հիւսիսային կողմը :

Ատլանտեան ովկիանոս՝ արեւելեան կողմը :

Հար. Սառ. Ովկիանոս՝ հարաւային կողմը :

Մեծ ովկիանոս՝ արեւմտեան կողմը :

Հարաւային Ամերիկա ուրեմն թերակղզի մ'է եւ Բանամայի պարանոցով միացած է Հիւս. Ամերիկայի հետ :

**492.** Հարսւային Ամերիկայի ծոցերն են.

Տանիենի, Վենեցուելայի ծոցեր՝ Վենեցուելայի հիւսիսային կողմն, Անթիլեան ծովէն ձեւացած :

Ամենայն Մրգոց ծոց՝ Պրազիլիոյ արեւելեան կողմն Ատլանտեան ովկիանոսէն ձեւացած :

---

490. Հարաւային Ամերիկա քանի՛ աշխարհներու կամ տէրութեանց կը բաժնուի :

491. Հարաւային Ամերիկայի գլխաւոր ծովերն որո՞նք են :

492. Գլխաւոր ծոցերն որո՞նք են :

Բիօ-Եանելրոյի ծոց՝ Աւրուկուայի արեւելեան կողմն  
Ատլանտեան ովկիանոսէն ձեւացած :

Կույաբիլի ծոց՝ Էքուաթէօրի արեւմտեան կողմը,  
Եազագական ովկիանոսէ ձեւացած :

**493.** Հարաւային Ամերիկա մէկ նեղուց միայն  
ունի որ է :

Մակելլանի նեղուց՝ հարաւային ծայրը, որ Հրոյ  
երկիրը ցամաքէ կը դատէ :

**494.** Հար. Ամերիկայի գլխաւոր լիճերն են,  
Մարտավայպօ, Լոս. Փարոս, Թիրիֆախա :

Դ Ա Ս 2 Դ.

Դեսի, Կղղիմ, Հրուանդանի, Լերինի

**495.** Հար. Ամերիկայի գլխաւոր գետերն են,  
— Վենեցուելայի մէջ, Օրկնօֆ՝ որ կը թափի Ատ-  
լանտեան ովկիանոս :

— Պրազիլիոյ մէջ, Ամազոն, Թուբանբին, Սան-Ֆրան-  
չիսօ, որք կը թափին Ատլանտեան ովկիանոս :

— Լա-Բլաթայի մէջ, Լա-Բլարա՝ Ատլանտեան ով-  
կիանոս :

**496.** Հարաւային Ամերիկայի գլխաւոր կղղի-  
ներն են,

493. Գլխաւոր նեղուցներն որո՞նք են:

494. Գլխաւոր լիճերն որո՞նք են:

495. Գլխաւոր գետերն որո՞նք են:

496. Գլխաւոր կղղիներն որո՞նք են:

Յահլանս կամ Մալուինեսուն կզզիք՝ հարաւային  
ծայրը։

Երկիր Հրոյ՝ հարաւային արեւելեան կողմն։

Կալլաբակոս՝ արեւմտեան կողմը, մեծ ովկիանոսի  
մէջ։

Մարայօ՝ Ամազոն գետին բերանը։

**497.** Հարաւային Ամերիկայի գլխաւոր հրուան-  
դաններն են,

Կալիֆոռնա՝ Բոլոմպիլոյ կամ Ամերիկայի հիւսիսային  
ծայրը։

Ս. Ռոք՝ Պրազիլիոյ կամ Ամերիկայի արեւելեան  
ծայրը։

Հորն՝ Հրոյ Երկրի կամ Ամերիկայի հարաւային  
ծայրը։

Փարենա եւ Ս. Ֆրանչիսկօ՝ Էքուաթէօրի կամ Ա-  
մերիկայի արեւմտեան կողմը։

**498.** Հարաւային Ամերիկայի գլխաւոր լեռնա-  
գոտիններն են,

Անտեան կամ Անտեզ լերինք որ արեւմտեան կող-  
մը հիւսիսէն դէպ ի հարաւ կը ձգուին։



497. Գլխաւոր հրուանդաններն որո՞նք են։

498. Գլխաւոր լեռնագոտիններն որո՞նք են։

Դ Ա Ա 29.

## Ք Ո Լ Ո Մ Պ Ի Ա

**499.** Քոլոմազիա Ամերիկայի հիւսիսային արեւ-  
մտեան կողմին է : Սահմանն է հիւսիսէն՝ Անթիլ-  
եան ծով, արեւելքէն՝ Վենեցուելա, հարաւէն՝ Է-  
քուամթէօր, արեւմուաքէն՝ Ասլանտեան ովկիանոս :

**500.** Տարածութիւնն է 830000 քառ. քիլո-  
մէդր, եւ բնակիչը 3,000,000 :

**501.** Գլխաւոր բերքերն են քինա, խահուէ, ծխախոտ :

**502.** Ունի հարուստ հանքեր ոսկւոյ, արծաթի, պղնձի . կը դանուի նաև զմրուխտ, շարիւղայ եւ այլ ծանրագին քարեր :

**503.** Մայրաքաղաքն է ,  
Պոկոթս (100000). բարեբեր լեռնաղաշտի մը  
վրայ շինուած . օդը բարեխառն է , մայր եկեղեցին  
անուանի :

**504.** Միւս երեւելի քաղաքներն են:  
Բանամա (18000), նաւահանգիստ համանուն պա-  
րանոցին վրայ , Խաղաղականի եզերքը :

499. Քոլոմազիա սահմանն ո՞րն է :

500. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

501. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

502. Ի՞նչ հանքեր ունի :

503. Մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կընառ ըսել անոր վրայ :

504. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

Ասբինուալ (15000), Բանամայի պարպնոցին վրայ  
Անթիլեան ծովուն եզերքը :

Երկիրը Քոլոմպիա ըսուած է, ի յիշատակ  
Քրիստափոր Քոլոմպոսի :



Դ Ա Ս Զ Ե .

## ՎԵՆԵՑՈՒԵԼԱ

**Ֆ 0 5.** Վենեցուելայի սահմանն է հիւսիսէն՝ Անթիլեան ծով, արեւելքէն՝ Ատլանտեան ովկիանոս եւ Անդիական կույանա . Հարաւէն՝ Պրազիլիա, արեւմուտքէն՝ Քոլոմպիա :

**Ֆ 0 6.** Տարածութիւնն է 1,100,000 քառակուսի քիլոմէտր եւ բնակիչը 2,000,000 :

**Ֆ 0 7.** Գլխաւոր բերքերն են խահուէ, հնդկանուչ, քինա :

**Ֆ 0 8.** Մայրաքաղաքն է,

Քարաքաս (70000), Անթիլեան ծովուն մօտ բարերեր հովտի մը մէջ :

**Ֆ 0 9.** Միւս երեւելի քաղաքներն են,

Վալենցիա, գեղեցիկ դիրքով քաղաք է:

Կուայրա, Անթիլեանի վրայ նաւահանգիստ :



505. Վենեցուելայի սահմանն ո՞րն է:

506. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

507. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

508. Վենեցուելուի մայրաքաղաքն ո՞րն է եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

509. Ուրիշ ի՞նչ գլխաւոր քաղաքներ կան :

## Կ Ո Ւ Յ Ա Ն Ա

**510.** Կույանայի սահմանն է հիւսիսէն եւ արեւելքէն՝ Ատլանտեան ովկիանոս, հարաւէն Պրաղիլիս, արեւմուտքէն՝ Պրաղիլիս եւ Վենեցուելա:

**511.** Տարածութիւնն է 460000 քառ. քիլոմէդր, եւ բնակիչը 400000:

Կույանա երեք մասերէ կը բաղկանայ, Անգլիական Կույանա, Հոլանտական Կույանա եւ Ֆրանսական Կույանա:

**512.** Գլխաւոր բերքերն են շաքար, քառուչու, հնդկանուշ, լեզակ, պղպեղ:

**513.** Անգլիական Կույանա ամէնէն ընդարձակն եւ բազմամարդն է: տարածութիւնն է 220000 քառ. քիլոմէդր, բնակիչն է 260000: Գլխաւոր քաղաքն է Ռօբրառուն, վաճառաշահ նաւահանգիստ:

**514.** Հոլանտական Կույանա հարուստ եւ լաւ մշակուած երկիր է. ներաերը բնակչաց մէկ մասն ինքնազլուխ կառավարութիւն մը կը ձեւացնեն. տարածութիւնն է 120000 քառ. քիլոմէդր. բնակիչն է 100000: Գլխաւոր քաղաքն է Փարամարիպո, գեղեցիկ եւ վաճառաշահ քաղաք է:

510. Կույանայի սահմանն ո՞րն է:

511. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բազմամարդութիւնը:

512. Գլխաւոր բերքերն ի՞նչ են:

513. Ի՞նչ կրնաս ըսել անգլիական Կույանայի վրայ:

514. Ի՞նչ կրնաս ըսել հոլանտական Կույանայի վրայ:

**515.** Ֆրանսական կույանա բարերեր է, բայց  
անմշակ եւ օդը վատառողջ. տարածութիւնն է 120000  
քառ. քիլոմէտր, բնակիչն է 40000: Գլխաւոր քա-  
ղաքն է Փայէն, անուանի է պղպեղը: Ֆրանսացիք  
հոս կ'աքսորեն քաղաքական յանցաւորներն ու ոճ-  
րագործները:



Դ Ա Ս Զ Ե Շ

## Պ Ր Ա Զ Ւ Լ Ի Ա

**516.** Պրազիլիոյ սահմանն է հիւսիսէն Վենե-  
ցուելա, կույանա եւ Ատլանտեան ովկիանոս, հա-  
րաւէն՝ Ատլանտեան ովկիանոս, Ուրուկուա, Բարա-  
կուա եւ Պոլիվիա, արեւմուտքէն՝ Պոլիվիա, Բերու  
եւ էքուաթէոր:

**517.** Տարածութիւնն է 8,360,000 քառ. քիլո-  
մէտր, եւ բնակիչը 14,000,000:

**518.** Երկիրը բարերեր է. գլխաւոր բերքերն  
են խահուէ, ծխախոտ, հնդկանուշ, եգիպտացորեն,  
բրինձ, բամպակ, շաքար, Պրազիլեան փայտ:

**519.** Պրազիլիա ունի հարուստ հանքեր աղա-

515. Ի՞նչ կրնաս ըսել ֆրանսական կույանայի վրայ:

516. Պրազիլիոյ սահմանն ո՞ն է:

517. Ո՞րչափ է Պրազիլիոյ տարածութիւնն եւ բազմամար-  
դութիւնը:

518. Գլխաւոր բերքերն ի՞նչ են:

519. Ի՞նչ հանքեր ունի:

մանդի, տպագիտնի, ոսկւոյ, արծաթի, բլաթինի, երկաթի, ողջնձի :

**Տ 20.** Պրազիլիոյ մայրաքաղաքն է,


ՌԻԵ-ՆԱՆԴՐՈ (500,000), գեղեցիկ եւ ապահով նաւահանգիստ Ատլանտեանի վրայ. վաճառականութիւնը բանուկ է. Հարաւային Ամերիկայի բազմամարդ քաղաքներէն մին է :

**Տ 21.** Միւս երեւելի քաղաքներն են,

Պանիա կամ Սան-Սալվատոր (150000), վաճառաշահ նաւահանգիստ Ատլանտեանի վրայ :

Բևիթ կամ Փերնամպուք (130000), վաճառաշահ եւ ծաղկեալ քաղաք է :

Անուանի են նաև Մարանիա կամ Սան-Լուիզ, Սան-Բոնի քաղաքները :



Դ Ա Ս 26.

## ՈՒՐՈՒԿՈՒԱ

**Տ 22.** Ուրուկուայի սահմանն է հիւսիսէն՝ Պրազիլիա, արեւելքէն՝ Պրազիլիա եւ Ատլանտեան ովկիսանոս, հարաւէն՝ Ատլանտեան ովկիսանոս, արեւմուտքէն՝ Լա-Բլաթա :

**Տ 23.** Տարածութիւնն է 220000 քառակուսի քիլոմետր եւ բնակիչը 700000 :

520. Ո՞ն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

521. Ո՞ր ո՞նք են գլխաւոր քաղաքները :

522. Ուրուկուայի սահմանն ո՞րն է :

523. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

**524.** Նշանակելի բերք մը չունի. Հողը բարե-  
բեր է եւ գեղեցիկ արօտներ ունի, ուր բազմաթիւ  
արջառք կ'արածին։ Բազմաթիւ անասուններ կ'արտա-  
ծէ, որք երկրին գլխաւոր հարստութիւնը կը կազմեն։

**525.** Ուրուկուայի մայրաքաղաքն է.

ՄՕՒԹԵՎԻՑԵ (200000), Լա-Բլաթա գետին բե-  
րանէն ձեւացած ծոցին ձախ եզերքին վրայ սքանչելի  
նաւահանգիստ։ Ուրիշ տեղեր ալ կան, բայց քաղաք  
ըսուելու չափ մեծ չեն։



Դ Ա Ս ԶԲ .

## ԼԱ-ԲԼԱԹԱ

**526.** Լա-Բլաթայի սահմանն է հիւսիսէն՝ Պոլի-  
վիա, արեւելքէն՝ Բարակուա, Պրազիլիա, Ուրուկուա  
եւ Ատլանտեան ովկիանոս, հարաւէն՝ Փաթակոնիա,  
արեւմուտքէն՝ Զիլի, որմէ Անտէզ լեռներով կը զատ-  
ուի։

**527.** Լա-Բլաթայի տարածութիւնն է 2,836,000  
քառ. քիլոմէդր եւ բնակիչը 3,800,000 (հանդերձ  
Փաթակոնիայով)։

524. Գլխաւոր բերքերն ի՞նչ են։

525. Ո՞րն է մայռաքաղաքը եւ ի՞նչ կընաս ըսել անոր վրայ։

526. Ո՞րն է Լա-Բլաթայի սահմանը։

527. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը։

**528.** Դիմաւոր բերքերն են բամպակ եւ շաքար ։  
Մեծաքանակ արջառ եւ բուրդ դուրս կը զբկէ ։

**529.** Լա-Բլաթայի (Արժանթին) մայրաքաղաքն է,  
Պուենոս-Ազտէս (գեղեցիկ օդ). (560000), Լա-Բլա-  
թա գետին բերանէն ձեւացած ծոցին աջ եղերքին  
վրայ նաւահանդիստ . Հար . Ամերիկայի ամէնէն բազ-  
մամարդ քաղաքն է :

**530.** Միւս երեւելի քաղաքներն են .

Քորտովա, վաճառաշահ քաղաք:  
Ռօզարիս, Փարանա գետին աջ եղերքին վրայ  
ծաղկեալ քաղաք :

— առաջուստ —

Դ Ա Ս Պ Ն .

## ԲԱՐԱԿՈՒԱ

**531.** Բարակուայի սահմանն է Հիւսիսէն՝ Պոլի-  
վիա եւ Պրադիլիա , արեւելքէն՝ Պրադիլիա , հարաւէն  
եւ արեւմուտքէն՝ Լա-Բլաթա :

**532.** Տարածութիւնն է 250000 քառ. քիլոմէտր  
եւ բնակիչը 450000 :

528. Բերքերն ի՞նչ են :

529. Ո՞րն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

530. Ո՞ր նք են գլխաւոր քաղաքները :

531. Բարակուայի սահմանն ո՞րն է :

532. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

**533.** Գլխաւոր բերքերն են խահուէ, ծխախոտ, սափարնա, շաքարեղէդ, բամպակ եւ մարէ ըսուած խոտն որ տեսակ մը թէյ է այս երկրին յատուկ :

**534.** Բարակուայի մայրաքաղաքն է,

ԱՍՈՄԲԽՈՆ (Վերափոխումն, 25000), Բարակուագետին ճախ եղեր վրայ . Ժամանակաւ բազմամարդ էր եւ շատ ծաղկած, բայց հիմա ինկած է :

**535.** Միւս քաղաքներն են,

Վիլլա-րիբա, Բարակուայի երկրորդ քաղաքն է : Հիւմայիդա, բերդաքաղաք :

Սան-Փերց :

### Դ Ա Ս Ղ Ա .

## Ե Ք Ո Ւ Ա Թ Է Օ Ր

**536.** Էքուաթէօրի սահմանն է հիւսիսէն՝ Քոլոմպիա, արեւելքէն՝ Պրազիլիա, հարաւէն՝ Բերու, արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս :

**537.** Տարածութիւնն է 643295 քառ. քիլոմէտր, եւ բնակիչը 1,500,000 :

**538.** Գլխաւոր բերքերն են, հնդկանուշ, լե-

533. Ի՞նչ բերքեր ունի:

534. Ո՞րն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

535. Ո՞րո՞նք են գլխաւոր քաղաքները:

536. Էքուաթէօրի երկրին սահմանն ո՞րն է:

537. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

538. Ո՞րո՞նք են գլխաւոր բերքերը.

զակ, բամպակ, ընտիր քինքինա: Աւնի նաեւ ոսկի  
եւ տուատ աղի հանք:

Ա. Էքուաթէօր հասարակած ըսել է, այսպէս  
բառելուն պատճառն այն է որ հասարակածը  
այս երկրէն կ'անցնի:

**539.** Էքուաթէօրի մայրաքաղաքն է,

ՔԻԹՕ (100000), ծովուն երեսէն 2900 մէդր բարձր  
լեռնագաշտի մը վրայ շինուած է, աշխարհիս մէջ  
ամէնէն բարձր դիրք ունեցող քաղաքն է. Եւ թէեւ  
հասարակածի տակ, այլ իր բարձր դիրքին համար  
ողը տաք չէ, այլ բարեխառն եւ առողջարար:

**540.** Միւս երեւելի քաղաքներն են,

Կույաբիլ, բանուկ նաւահանգիստ:

Քուանսա, երկրին ներքին մասին մէջ:

— 2 —

Դ Ա Ս Պ Բ :

## ԲԵՐՈՒԻ

**541.** Բերուի սահմանն է Հիւսիսէն՝ Էքուաթէօր,  
արեւելքէն՝ Պրազիլիա և Պոլիվիա, հարաւէն՝ Պոլիվիա  
եւ Զիլի, արեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս:

539. Ո՞ն է մայրաքարաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

540. Գիյաւոր քաղաքներն ո՞րո՞նք են:

541. Բերուի սահմանն ո՞րն է:

**Յ42.** Տարածութիւնն է 1,100,000 քառ. քիլո-  
մետր եւ բնակիչը 2,800,000 :

**Յ43.** Գլխաւոր բերքերն են քինքինա, շաքար,  
բամպակ, լեղակ, բորակ, քաքաօ :

**Յ44.** Գլխաւոր հանքերն են արծաթ, սնդիկ,  
պղինձ, կապար եւ ազնիւ քարեր :

**Յ45.** Բերուի մայրաքաղաքն է,  
Լիսա (110000), ունի մաքուր եւ գեղեցիկ փո-  
ղոցներ, հրապարակներ, մեծ շէնքեր եւ երեւելի  
մայր եկեղեցի :

**Յ46.** Միւս երեւելի քաղաքներն են,  
Քալլաօ, նաւահանգիստ Լիմայի, ունի մեծ ամ-  
րութիւններ :

Արեգլբա, դիրքը գեղեցիկ է, մօտերն է համանուն  
հրաբուղիսը :

### ԴԱՍ ՂԴ .

## ՊՈԼԻՎԻԱ

**Յ47.** Պոլիվիոյ սահմանն է հիւսիսէն եւ արեւել-  
քէն՝ Պրազիլիա, հարաւէն՝ Լա-Բլաթա, արեւմուտ-  
քէն Զիլի եւ Բերու :

542. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը :

543. Գլխաւոր բերքերն ի՞նչ են :

544. Ի՞նչ հանքեր ունի :

545. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

546. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան :

547. Պոլիվիոյ սահմանն ո՞րն է :

**548.** Տարածութիւնն է 1,300,000 քառ. քիլո-  
մետր եւ բնակիչը 1,800,000:

**549.** Գլխաւոր քերքերն են գինի, ձեթ, շաքար  
բամակակ, քինա եւ աղնիւ փայտ:

**550.** Ունի հարուստ հանքեր ոսկիի, արծաթի,  
պղինձի եւ անագի:

**551.** Պոլիվիոյ մայրաքաղաքն է:

ՍԻՒՔԾ կամ՝ ԶՈՒՔԻՍԱԳԱ (30,000), գեղածիծաղ  
դաշտի մը մէջ՝ ունի գեղեցիկ եկեղեցիներ, համա-  
լսարան եւ արծաթի մեծ հանք:

**552.** Միւս երեւելի քաղաքներն են,  
Լա-Փազ, Քուապամպա, Բօրօզի:

Դ Ա Ա Պ Պ.

## Չ Ի Լ Ի

**553.** Զիլի հարաւային արեւմտեան կողմն եր-  
կընցած նեղ երկիր մ'է. սահմանն է հիւսիսէն՝ Բէ-  
րու, արեւելքէն՝ Անտեան լերինք, հարաւէն եւ ա-  
րեւմուտքէն՝ Խաղաղական ովկիանոս:

548. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը:

549. Գլխաւոր քերքերն ի՞նչ են:

550. Ի՞նչ հանքեր ունի:

551. Ո՞րն է մայրաքաղաքն եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ:

552. Ուրիշ ի՞նչ երեւելի քաղաքներ կան:

553. Զիլի սահմանն ո՞րն է ով:

**554.** Տարածութիւնն է 800,000 քառ. քիլոմետր, եւ բնակիչը՝ 3,500,000:

**555.** Գլխաւոր բերքերն են ցորեն, գինի, ձեթ, բամպակ, ծխախոտ:

**556.** Գլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, պղինձ, անագ, բորակ:

**557.** Զիլիի մայրաքաղաքն է.

ՍԱՆԹԻԱԿ (200000), մեծ եւ գեղեցիկ քաղաք է զուարճալի դիրքով. Նշանաւոր են նախագահին պալատը, մայր եկեղեցին, փողերանոցն եւ համալսարանը:

**558.** Միւս երեւելի քաղաքներն են,

Վալքարեզօ (100000), վանառաշահ նաւահանգիստ. Հարաւային Ամերիկայի նշանաւոր քաղաքներն մին է:

Վալտիվիա, գեղեցիկ նաւահանգիստ:

ԳՐԱՆՑՈՒԹՅԱՆ

Այլեւայլ հարցմունք

1. Հարաւային Ամերիկա ո՞ր պարանոցով միացած է Հիւստոնին Ամերիկայի հետ։ — 2. Ո՞ւր է Մերսիկայի ծոցը։ — 3. Ո՞ր գետերը կը Խափին Մերսիկայի ծոցը։ — 4. Ամերիկա ե՞րբ գտնուած է։ ո՞վ գտնը է։ — 5. Ո՞ւր է Նիակարայի ջրվէժը։ — 6. Կրօէնլանտիա որո՞ւ կը վերաբերի։ — 7. Միացեալ նահանգաց տարածութիւնն ո՞րչափ է, բնակիչն ո՞րչափ է։ — 8. Միայնալ նահանգը ի՞նչ հանրեր ունին։ — 9. Միացեալ նահանգաց երկաթուղուոյն վրայով ի՞նչ կրնաս ըսել։ — 10. Միացեալ նահանգաց մայրաքաղաքն ո՞րն է։ նիւ Եօրքի վրայով ի՞նչ կրնաս ըսել, ո՞ւր է Ֆիլատէլֆիա, Պութոն, Չիռակօ։ — 11. Ամերիկա որո՞ւ անունով կ'ըսուի։ — 12. Մեծ Անդիեանք որո՞նք են։ — 13. Հիւստոնին Ամերիկայի զլիսաւոր լիճերն ըսէ։ — 14. Որո՞նք են Միսիսիպիի զետակիցը։ — 15. Քուպա կղղին ո՞ւր է, ո՞րն է Քուպայի նաւահանգիստը, ի՞նչ են անոր զըլիսաւոր բերբերը։ — 16. Քուոմպիա որո՞ւ անունով կ'ըսուի։ — 17. Հար. Ամերիկայի մէջ ո՞ր երկիրները ծովեզերը չունին։ — 18. — Ո՞ւր է Պուէնոս Այրէս։ — 19. Զիլիի մայրաքաղաքն ո՞րն է։ — 20. Հար. Ամերիկայի ամէնէն ընդարձակ երկիրն ո՞րն է։ — 21. Պրազիլիոյ զլիսաւոր բերբերն ի՞նչ են, զլիսաւոր հանքն ի՞նչ է։ — 22. Կույանա որո՞ց կը վերաբերի, ըսէ ամէն մէկուն զլիսաւոր քաղաքը։ — 23. Մերսիկայի զլիսաւոր բերբերն եւ հանքերն ի՞նչ են։ — 24. Ալասքա ո՞ւր է, որո՞ւ կը վերաբերի, ի՞նչ տեսակ երկիր է։ — 25. Ո՞րն աւելի մեծ է Հիւստոնիկա։ Ամերիկա։ Այէ Հար. Ամերիկա։ — 26. Միացեալ նահանգաց ո՞ր քաղաքները միլիոնէ աւելի բնակիչ ունին։ — 27. Լա-Բլանտա ո՞ր զետերէ կազմուած է։ — 28. Ամերիկայի ո՞ր մասերն եւ բուպական տէրութեանց կը վերաբերին։ — 29. Հիւստոնին Ամերիկայի ամէնէն քաղմամարդ քաղաքն ո՞րն է։ — 30. Հար. Ամերիկայի ամէնէն քաղմամարդ քաղաքն ո՞րն է։ — 31. Ինչո՞ւ Անդիեան ծովու կղղիք Արեւմտեան Հնդկաստան կ'ըսուին։ — 32. Ո՞ւր է Մակելլանի նեղուցը։ — 33. Ամերիկա ո՞ր գտիներու մէջ է։ — 34. Հասարակածն ո՞ր երկիրներէ կ'անցնի.

## ՈՎԿԻԱՆԻԱ

Դիրք, Տարածութիւն, Բազմամարդութիւն

**559.** Ովկիանիա կ'ըսուին Ասիոյ հաբաւային ա-  
րեւելեան կողմու եւ Ամերիկայի արեւմտեան կողմը  
Խաղաղական ովկիանոսի մէջ տարածուած բազմաթիւ  
կղզիները :

**560.** Ովկիանիա հողագնտիս հինգ մասանց մէջ  
ամէնէն աւելի տեղ գրաւած է, բայց կղզիներն ի մի  
ամփոփելով, տարածութիւնն է 11 միլիոն քառ. քի-  
լոմէտր եւ բազմամարդութիւնը 37 միլիոն :

**561.** Ովկիանիա չորս մասերու կը բաժնուի,

ՄԱԼԵԶԻԱ, ՄԵԼԱՆԵԶԻԱ կամ ԱԽՍՏՐԱԼԻԱ, ՄԻՔՐՈՆԵԶԻԱ,

ԲՈԼԻՆԵԶԻԱ

---

559. Ո՞ւր է Ովկիանիա եւ ի՞նչ է :

560. Ո՞րշափ է տարածութիւնն եւ բնակչութեանը :

561. Ովկիանիա քանի՞ մասերու կը բաժնուի :

## ՄԱԼԵԶԻԱ

**562.** Մալեզիա Ովկիանիոյ արեւմտեան հիւսիսային կողմն է, կամ Ասիոյ հարաւային արեւելեան կողմն է:

**563.** Մալեզիայը պարունակէ Փիլիպպեան, Սունի Պորտուգալի, Չելեպեան, Մոլուֆեան արքիալեզագոսները:

**564.** Տարածութիւնն է 1,850,000 քառակուսի քիլոմետր և բնակիչը 27,000,000:

**565.** Փիլիպպեան կղզեաց գլխաւորն է Խուսոն, որոյ գլխաւոր քաղաքն է Մանիլա, գեղեցիկ դերքով վաճառաշահ նաւահանգիստ: Մինչանա՞ նշանաւոր է իր բարերերութեամբ ու ոսկեոյ հանքովը. գլխաւոր քաղաքն է Սելանկան:

Փիլիպպեան կղզիք Սպանիոյ Փիլիպպոս Բ. թագաւորին անուամբ կը կոչուին, որոյ օրով գտնուած են:

**566.** Սոնտի կղզեաց գլխաւորն է Սումադրա՝ որ մեծ և հրարդիսային կղզի է. գլխաւոր բերքն է խահուէ, շաքար. բրինձ, արմաւ, պղպեղ, երենոս Գլխաւոր քաղաքներն են Բատանէ՝ արեւմտեան ծովեղերքը. Բալամպանկ՝ արեւելեան եղերքին վրայ:

Համար՝ գեղեցիկ եւ լեռնոտ կղզի է, Սումադրայի հարաւային արեւելեան կողմն, ուրիէ կը զատ-

562. Ո՞ւր է Մալեզիա:

563. Ո՞ր արքիալեզագոսները կը պարունակէ:

564. Ո՞չափ է տարածութիւնն եւ բնակիչը:

565. Ի՞նչ կրնաս ըսել Փիլիպպեան կղզեաց վրայ:

566. Ի՞նչ կրնաս ըսել Սունտի կղզեաց վրայ:

ուի Սունտի նեղուցով . բերքերն են բրինձ , շաքար , լեղակ , խահուէ , պղպեղ , կնդըուկ : Գլխաւոր քաղաքն է Պաթալիա , (100000) . Հիւսիսային ափանց վրայ գեղեցիկ եւ վաճառաշահ նաւահանգիստ :

**ՖՅԵ.** Պորնէօ աշխարհիս մեծագոյն կղզիներէն մին է . ունի 734,000 քառ . քիլոմէտր տարածութիւն . Թէեւ հասարակածն անկէ կ'անցնի , բայց բարձր լերանց պատճառաւ բարեխառն կլիմա ունի . նշանաւոր է իր բարեբերութեամբ . գլխաւոր բերքերն են մեխակ , պղպեղ : Ունի ոսկւոյ , աղամանդի , երկաթի հանքեր : Պորնէօ կղզիին մէջ բազմաթիւ կապիկներ կան :

**ՖՅԵ.** Զէլէպեան կղզիք զուարձալի կլիմա մը ունին . գլխաւոր բերքերն են բամպակ , բրինձ , մեխակ , սանդալ ըսուած աղնիւ փայտը . գլխաւոր հանքն է ոսկի : Այս կղզւոյն մէջ տեսակ մը ծառ կայ որմէ ուրաս ըսուած սարսափելի թոյնը կ'ելնէ , որով տեղացի վայրենիք իրենց նետերը . կ'օծեն : Զէլէպեան կղզիք Հոլանտայի կը վերաբերին :

**ՄՈԼՈՒՔԵԱՆ** կղզիք կը կոչուին նաեւ Համեմոց կղզիք . հրաբղխային են եւ շատ բարեբեր . գըլխաւոր բերքերն են համեմունք , մասնաւորապէս առատ մեխակ . կղզեաց գլխաւորներն են Կիլօլո , Թէրնար , Ամպուան , Սէրամ :

567. Ի՞նչ կրնաս ըսել Պորնէօ կղզւոյն վրայ :

568. Ի՞նչ կրնաս ըսել Զէլէպեան կղզեաց վրայ :

569. Ի՞նչ կրնաս ըսել Մոլուքեան կղզեաց վրայ :

Դ Ա Ս Դ 2 .

## ՄԵԼԱՆԵԶԻԱ ԿԱՌ ԱԻՍՏՐԱՎԱՒԱ

**570.** Մելանեզիա Ովկիանիոյ արեւմտեան հարաւային կողմն է :

**571.** Մելանեզիա կը պարունակէ Աւստրալիա, Նոր-Կո ինիա, Թասմանիա, Նոր-Ֆալեսոնիա եւ Սուզմոնիան կղզիք :

Աւստրալիա՝ Ովկիանիոյ ինչպէս նաև երկրագնախա ամէնէն մեծ կղզին է եւ շատ անգամ ցամաք երկիրներու կարգը կը դաստի :

**572.** Տարածութիւնն է 8,500,000 քառ. քիլոմէդր եւ բնակիչը 4,000,000 :

Միայն Աւստրալիոյ տարածութիւնն է 7,750,000 քառ. քիլոմէդր եւ բնակիչն 2,750,000:

**573.** Հոլանտացիք գտան այս կղզին, որ առաջ Նոր-Հոլանտա կ'ըսուէք. այժմ Անգլիոյ կը վերաբերի. կլիմայն բարեխառն է եւ առողջ. երկիրը բարերեր է եւ կ'արտադրէ ամէն տեսակ բերքեր եւ պտուղներ. դլխաւոր հանքերն են ոսկի, արծաթ, ողինձ, երկաթ, հանքածուխ. վաճառականութեան գլխաւոր մէկ նիւթն ալ բուրդն է. ունի շատ սիրուն թռչուններ. ինչպէս քնարհաւ, դրախտահաւ եւայլն.

270. Ո՞ր է Մելանեզիա :

271. Ո՞ր կղզիները կը պարունակէ :

572. Ո՞րքափ է տարածութիւնն եւ բազմամարդ ութիւնը :

573. Ի՞նչ կրնաս ըսել Աւստրալիոյ վրայ :

Եւ պարկաւոր կենդանիք, ինչպէս քանկուրու, սարիկ :

Աւստրալիա աշխարհիս մէջ ամէնէն շատ բուրդ արտադրող երկիրն է : Ամէնէն կարեւոր գետն է Մըրրէյ որ ունի 1800 քիլոմէտր երկայնութիւն, եւ իր եզերքներուն բարերերութեան համար Աւստրալիոյ Նեղոսը կ'ըսուի :

**ՖՇԱ.** Աւստրալիոյ մայրաքաղաքն է,

Մելպոն (400000), վաճառաշահ նաւահանգիստ եւ ծաղկեալ քաղաք. ունի գեղեցիկ շէնքեր, վարժարաններ, աղօրիք եւ ոսկւոյ մեծ առեւտուր :

**ՖՇՅ.** Միւս երեւելի քաղաքներն են,

Սիբնէյ (350000), ապահով նաւահանգիստ . ունի գեղեցիկ փողոցներ, երեւելի շէնքեր եւ ուսումնատեղիններ . կլիման զուարձալի է, չըջակայք բարերեր են :

Ասելայիս (120000), նաւահանգիստ . մեծ քանակութեամբ ցորեն կ'արտածէ :

Անուանի են նաեւ Պրիւպան, Պալլարա քաղաքները :

**ՖՇՅ.** Նորկուինիա ունի 775000 քառ. քիլոմէտր տարածութիւն եւ 500000 բնակիչ . Աւստրալիոյ հիւսիսային արեւելեան կողմն է, ուրկէ կը զատուի Թորեսի նեղուցով : Այս կզզին Փափուասիա ալ կ'ըսուի տեղացի Փափու ցեղին անուամբ : Բերքերն են քօքօ, երենոս, . ունի անթիւ սիրուն թոչուններ, ինչպէս. դրախտահաւ, քնարահաւ եւայլն :

574. Ո՞րն է մայրաքաղաքը եւ ի՞նչ կրնաս ըսել անոր վրայ :

575. Ուրիշ ի՞նչ գլխաւոր քաղաքներ կան :

576. Ըսէ ինչ որ գիտես Նորկուինիոյ վրայ :

Աւստրալիայէ ու Կրօէնլանտիայէ յետոյ Նորկուինիա աշխարհիս մեծագոյն կղզին է :

**577.** Թասմանիա ունի 64600 քառ. քիլոմետր տարածութիւն եւ 100000 բնակիչ։ Աւստրալիոյ հարավային արեւելեան կողմն է, անկէ կը զատուի Պասով նեղուցով։ Կը տուի նաեւ Երկիր Տեմենի, ունի գեղեցիկ նաւահանդիստ, մեծամեծ անտառներ եւ հարուստ հանքեր։ Գլխաւոր քաղաքն է Հոպար-Թաուն, նորաշէն քաղաք եւ բանուկ նաւահանդիստ։ Ճորն-Թաուն, վաճառաշահ քաղաք։

**578.** Նոր-Քալետոնիա Աւստրալիոյ արեւելեան կողմն է, հանդերձ մերձակայ կղզիներով Թրանսայի կը վերաբերի 1853 էն ի վեր։ Բնակիչն է 100000, հոսկաքորուին քաղաքական ծանր յանցաւորք։ Գլխաւոր քաղաքն է Նումեա, նաւահանդիստ։

**579.** Աողսմոնեան կղզիք Նոր-Կուինիոյ արեւելեան կողմն են. բնակչաց թիւն է 100000, որք վայրենաբարոյ, խարդախո եւ կուտարար են։

— 4 —

Դ Ա Ս Պ Ե .

## ՄԻՔՐՈՆԵԶԻԱ

**580.** Միքրոնեզիա Ովկիանիոյ հիւսիսային կողմն է։

577. Ըսէ, ի՞նչ գիտես թասմանիոյ վրայ։

578. Ի՞նչ կրնաս ըսել Նոր-Քալետոնիոյ վրայ։

579. Ի՞նչ կրնաս ըսել Աողսմոնեան կղզեաց վրայ։

580. Ո՞ւր է Միքրոնեզիա։


**581.** Միքրոնեզիա մանր կղզիք ըսել է եւ կը պարունակէ Քարոլինեան եւ Մարիանեան խումբերն եւ ուրիշ մանր կղզիներ։ Այս կղզեաց շատերն հրաբուղիսէ յառաջ եկած են. ծովեզրը կը գտնուին բուսայ ցիցեր, ուստի նաւարկութիւնը դժուարին է։

**582.** Տարածութիւնն է 17000 քառ. քիլոմէտր՝ եւ բնակիչը 200000։

**583.** Քարոլինեան կղզիք, թուով իրը 500, շատ պտղաբեր կղզիներ են, եւ զուարձալի կլիմայ ունին. զլիսաւոր բերքերն են հացի ծառ, երենոս, քօքօ. բնակիչչք աղքատ եւ խեղճ են, բայց նաւորդութեան մէջ ճարտար։

**584.** Մարիանեան կղզիք հրաբղխային են. բերքերն են բամպակ, լեղակ, հնդկանուշ, բրինձ, շաքարեղէգ, նարինջ։

Քարոլինեան եւ Մարիանեան կղզիք այժմ Դերմանիոյ կը վերաբերին, որ գնեց զանոնք Սպանիայէ։



Դ Ա Ս Դ Բ .

## Բ Ո Լ Ի Ն Ե Զ Ի Ա

**585.** Խաղաղական ովկիանոսի արեւելեան կողմը ցրուած բազմաթիւ կղզիք Բոլինեզիա կ'ըսուին։

581. Ո՞ր հղիները կը պարունակէ։

582. Ո՞րչափ է տարածութիւնն եւ բնակիչը։

583. Ի՞նչ կրնաս ըսել Քարոլինեան կղզեաց վրայ։

584. Ի՞նչ կրնաս ըսել Մարիանեան կղզեաց վրայ։

585. Ո՞ւր է Բոլինեզիա։

**Ճ 86.** Բոլինեղիա բաղմակղղիք ըսել է եւ կը պարունակէ Նոր-Զելանսա, Մարտիզեան, Ընկերութեան կամ Թահիդի, Սանտուիչ, Նաւորդաց կամ Սամոյա, Բարեկամաց կամ Թոնկա, Բոլինեղիա Ովկիանիոյ չորս մասերուն մէջ ամէնէն աւելի տեղ գրաւած է, բայց երկիրներու տարածութիւնն է հազիւ 400000 քառ. քիլոմէդր, բնակիչն է իրը 2,000,000. Կլիման ընդհանրագէս բարեխառն է եւ տաք. բերքերն են հնդկանուց, հացի ծառ, արմառ, շաքարեղէգ:

**Ճ 87.** Նոր-Զելանսա Բոլինեղիոյ հարաւային կողմը երկու կղզիներէ կը բաղկանայ. Հիւսիսային մասը կ'ըսուի Եվանամալի, հարաւային մասը՝ Թաւա Փունամու որք Քուքի նեղուցով կը զատուին: Գլխաւոր քաղաքներն են Վելլենկրոն, ՈՒիեն: Բնակիչք առաջ սաստիկ վայրենութեան մէջ էին, այնպէս որ մարդակեր էին, սակայն բողոքական քարողչաց շնորհիւ Քրիստոնէութիւնն ընդունած եւ կրթուածեն:

**Ճ 88.** Մարքիզեան կղզիք Ֆրանսացւոց կը վերաբերին, անբեր եւ անմշակ են եւ բնակիչք վայրենի:

**Ճ 89.** Թահիդի կղզիք Ֆրանսացւոց կը վերաբերին 1880 էն ի վեր, պաղարեր եւ վաճառաշահ են, բնակիչք Քրիստոնեայ:

**Ճ 90.** Սանտուիչ կղզիք Ովկիանիոյ հիւսիսային

586. Ո՞ր կղզիները կը պարունակէ:

587. Ի՞նչ կրնաս ըսել Նոր-Զելանսայի վրայ:

588. Ի՞նչ կրնաս ըսել Մարքիզեան կղզեաց վրայ:

589. Ի՞նչ կրնաս ըսել Ընկերութեան կամ Թահիդի կղզեաց վրայ:

590. Ի՞նչ կրնաս ըսել Սանտուիչ կղզեաց վրայ:

արեւելեան կողմն են, լեռնոտ եւ հրաբղխային, բայց  
բարեբեր են. բերքերն են խահուէ, շաքար, բամպակ,  
ծխախոտ : Բնակիչք քաղցրաբարոյ են եւ քաղաքա-  
կրթեալ . կղզեաց գլխաւորն է Հայայի : Գլխաւոր  
քաղաքն է Ճոնովուլու , նաւահանգիստ, մեծ քահա-  
ռականութիւն ունի Ասիոյ եւ Ամերիկայի հետ :

**591.** Սամոա կղզիք կը գտնուին Աւստրալիոյ  
արեւելեան կողմը . ասոնք երեք մեծ եւ հինգ փոքր  
կղզիներ են . բնակչաց թիւն է իրր 40000 : Պուկէն-  
վիլ Ֆրանսացի նաւապետը գտաւ 1708 ին եւ նաւոր-  
դաց կղզիք անուանեց , բնիկներուն իրենց նաւակ-  
ները շինելու եւ գործածելու մասին ունեցած հան-  
ճարին համար . այս կղզիները պտղաբեր են :

**592.** Խոնկա կամ Բարեկամաց կղզիները գտաւ  
Թասման Հոլանտացին 1643 ին , բայց Քուք Բարեկա-  
մաց անուանեց , բնակիչներէն գտած մարդասէր ըն-  
դունելութեան համար . տեղացիք գործունեայ են  
եւ քրիստոնէութիւնն ընդունելով քաղաքակրթուած  
են . կլիման մեղմ է եւ զուարձալի :

---

591. Ի՞նչ կրնաս ըսել Սամոա կամ Նաւորդաց կղզեաց վրայ :

592. Ի՞նչ կրնաս ըսել Թանկա կամ Բարեկամաց կղզեաց

վրայ :

ՊԵՂԱԿԱՆ ԹՐԻԼԻՆ

Այլեւայլ հարցմունիք

1. Ո՞ւր է Աղիկանիա: — 2. Ա՞րչափ է տարածութիւնը,  
ո՞րչափ է բնակիչը: — 3. Քանի՞ մասերէ բաղկացեալ է: — 4.  
Աշխարհիս մեծագոյն կղզին ո՞րն է: — 5. Ո՞ւր է Պասսի նե-  
ղուցը: — 6. Ո՞ւր է Թորրէսի նեղուցը: — 7. Ո՞ւր են Մա-  
րիանեան կղզին, Սոնտի կղզին որո՞նց են, ո՞ւր է Պաթավիա:  
— 8. Ո՞ւր է Նոր-Զէլանտա, քանի՞ մասերէ բաղկացեալ է, ո՞ր  
նեղուցով զատուած են: — 9. Ո՞ւր են Սանտուիչ կղզին, ո՞րն  
է անոր զիստոր քադարը, ի՞նչ կողմանէ անուանի է: — 10.  
Աւստրալիա որո՞ւ կը վերաբերի: — 11. Ի՞նչ կընաս ըսել Մել-  
պորնի վրայ, Սիտնէյի՞ վրայ: — 12. Մալեզեան կղզեաց զը-  
խաւոր թերթերն ի՞նչ են: — 13. Նոր Կուիինիա կղզւոյն մեծու-  
թեան վրայ ի՞նչ զիտես, Պորնէոյ կղզւոյն: — 14. Աւստրալիա  
ո՞ր զօտիներու մէջ է, ի՞նչ են անոր զիստոր թերթերն: — 15.  
Աւստրալիոյ ճիւսխային կողմը ո՞ր մեծ կղզին կայ, հարաւային  
կողմը՝ արեւելեա՞ն:



## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՏՀՐՈՒԹԵԱՆՑ

ԵՒՐՈՊԱՅ ԴՈՒՐՍ ՈՒՆԵՑԱՇ ԳԱՆՈՒԹՆԵՐԸ

**Եւրոպայէ դուրս զիսաւոր գաղքականութիւն ունին  
հետեւեալ հինգ տերութիւններ**

---

### Ա. Ն Գ. Լ. Բ Օ.

— Ասիոյ մէջ ունի,

Հնդկաստան, Սկանդինավիա, Մալայա, Սին-  
կափուր, Ասեն, Եւայլն։ Տարածութիւն 4,600,000  
քառ. քիլոմէտր։ Բնակիչ 250,000,000։

— Ավրիկէի մէջ,

Բարեյուսոյ երկիր, Սիերրա-Լեոն, Կամպիա, Ուկրոյ  
եգր, Ս. Հեղինէ, Մորիս, Սոմալի, Եւայլն։ Տարա-  
ծութիւն 1,250,000 քառ. քիլոմէտր։ Բնակիչ 4700000։

— Ամերիկայի մէջ,

Քանատա, Նիուֆառունսիէնս, Պերմուտեանէ, Հոնտու-  
րաս, Պահամա, Ճամայիքա, Կույանա Եւայլն։ Տարածու-  
թիւն 8,700,000 քառ. քիլոմէտր, Բնակիչ 6,800,000։

— Ովկիանիոյ մէջ,

Աւստրալիա, Թասմանիա, Նոր-Զելանիա, Ֆինի,  
Եւ այլն։ Տարածութիւն 8,200,000 քառ. քիլոմէտր։  
Բնակիչ 4,000,000։

---

**Հ Ր Ա Կ Ո Ս Ո.**

— Ասիոյ մէջ ունի ,

Հնդկաստանի հինգ քաղաքները՝ Փոնտիչերի, Շան-սկրիակոր, Խանաօն, Քարիբալ, Մանկ . Հնդկաչինի մէջ՝ Քոշինչին, Թոնինին, Աննամ եւայլն . Տարածութիւնն է 530,000 քառ . քիլոմէդր : Բնակիչ 20,000,000 :

— Ափրիկէի մէջ ,

Սենեկալ , Մատակաստար, Միուրեան կամ Պուրապոն կղզի, Մալյոր , Նոսի-պէ եւայլն . Տարածութիւնն է 2,200,000 քառ . քիլոմէդր : Բնակիչ 12,400,000 :

— Ամերիկայի մէջ ,

Սեն-Փիեր եւ Միբրոն, Մարփինին, Կուատալուք, Կուլանա եւայլն . Տարածութիւն 125,000 քառ . քիլո-մէդր , Բնակիչ 370000 :

— Ավկիանիոյ մէջ ,

Նոր-Քալիստոնիա, Թայիրի եւ Մարփիզեան կղզին . Տարածութիւն 25000 քառակուսի քիլոմէդր : Բնակիչ 85,000 :

**Հ Ո Ւ Ա Կ Ո Ս Ո.**

Հոլանտայի գաղութներուն ամենն ալ գրէթէ Ով-կիանիոյ մէջ են , որոց զիսաւորներն են ,

Ճավա, Սումայրա, Մատուրա, Պանգա, Պիլիդոն , Թիմորի արեւմտեան մասն , Պորեկոյի հարաւային մեծագոյն մասը , նոյնպէս Նոր-Կուինիոյ . Զելեպեան եւ Մոլունան կղզին . Տարածութիւն 1,670,000 քառ . քիլոմէդր : Բնակիչ 26,000,000 :

— Ամերիկայի մէջ,

Կույանա եւ մի քանի փոքր կղզիք, տարածութիւն 130,000 քառ. քիլոմէդր: Բնակիչ 110000:

Ճավա իր ճոխ բարեբերութեամբ Հոլանտայի գանձն ըսուած է:

---

### Փ Ո Ր Թ Ա Խ Կ Ա Խ.

— Ասիոյ մէջ ունի,

Կոա՝ Հնդկաստանի մէջ, Մահաօ՝ հարաւային Զինու մէջ: Տարածութիւնն է 10000 քառ. քիլոմէդր Բնակիչ 850000:

— Ափրիկէի մէջ,

Ասորեան, Մատեյրա, Դալարի Գլխոյ կղզիք. Անկոլա, Մոզամբիք եւայլն: Տարածութիւն 1,800,000 քառ. քիլոմէդր: Բնակիչ 4,250,000:

— Ռվիկիանիոյ մէջ,

Թիմորի արեւելեան մասը: Տարածութիւնն է 5000 քառ. քիլոմէդր եւ բնակիչը 15000:


---


### Ս Պ Ա Խ Կ Ա Խ.


— Ափրիկէի մէջ ունի,

Մարոքի եզրը քանի մը տեղեր, Կուինիոյ ծոցին մէջ Ֆերնանտո-Փօ, Աննոպոն եւայլն: Տարածութիւն 700000 քառ. քիլոմէդր: Բնակիչ 400000:

Ծանօթ. — Սպանիա 1898 ին Մ. Նահանդաց հետունեցած պատերազմին հետեւանօք, Ամերիկայի եւ Ռվիկիանիոյ մէջ իր ունեցած կալուածները կորսնցուց:







ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0036151

A 20

A 20